



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**


Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material



2010

2001

Գ.

ԸՆԳՀԱՆՈՒՐ ՍԿԶԻՈՒՆՔ

ԻՐԱՒԱԳԻՏՈՒԹԵԱՆ

ՄԱՍՆ ՉՈՐՐՈՐԴ

Պ Ա Տ Ժ Ա Կ Ա Ն Ի Ր Ա Ի Ա Գ Ի Տ Ո Ւ Թ Ի Ի Ն

ԴԱՍԸՆԹԱՅՔ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿՋԲՈՒՆՔ

ԻՐԱԽԱԳԻՏՈՒԹԵԱՆ

ՊԱՏԺԱԿԱՆ ԻՐԱԽԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵՑ

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՈՒՆՃԵԱՆ

ԱՐՃԱՆՍՑԱՆ ԻՐԱԽԱԳԻՏՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՎԿԱՑԱԿԱՆԻ
ՎԵՆԵՏԿՈՑ ՄՈՒՐԱՏ — ՌԱՓԱՅԷԼԵԱՆ ՎԱՐՅԱՐԱՆԷՆ



ՎԵՆԵՏԻԿ

Ի ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐ

1908

7430

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՆԱՀԱՆՈՒՄԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳՆԱՀԱՆՈՒՄԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՆԱՀԱՆՈՒՄԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՆԱՀԱՆՈՒՄԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՆԱՀԱՆՈՒՄԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՆԱՀԱՆՈՒՄԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



6503.57

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՆԱՀԱՆՈՒՄԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆՈՒԻՐ ՅԱՐԳՍՆԱՅ

ԱՌ ԲԱՐԵՍԵՐ ԵՒ ՄԵԾԱՊԱՏԻ

ԴԱԻԹ-ԲԷԿ ԱԻԱՆ-ԻԻԶԲԱՇԵԱՆՅ

ԱՇԽԱՏԱՄԻՐՈՂԸ՝

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՈՒՆՃԵԱՆ

Յ Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն

Իրաւագէտ չ'եմ եւ ոչ ալ վարդապետ մըն իրաւագիտութեան . այլ պարզ amateur մը այդ գիտութեան որոյ ընդհանուր սկզբունքներուն ծանօթանալս այնքան նպաստած է մտաւորական զարգացումիս :

Փափաքելով իրաւագիտութեան համար ունեցած սէրէս բաժին մըն ալ ազգիս հանել եւ նա մանաւանդ տեսներով մեր մէջ գրեթէ կատարեալ բացակայութիւն մը ներկայ գրուածիս տեսակէն աշխատասիրութիւններու , համարձակութիւն առի գրելու ներկայ գիրքը հետեւելով բազմահմուտ դասատուիս՝ Պարոն Էտ . Մարգոնիի դասախօսութիւններուն :

Անշուշտ լուրջ մտքի գործ չ'է կարծելն որ աշխատութիւնս կատարեալ գործ մը եղած ըլլայ . սակայն եթէ ոչ կատարեալ գոնէ սա առաւելութիւնն ունի որ կրնայ իբր ուրուագիծ ծառայել ապագային ամեն ա՛նոնց որոնք՝ ձեռնհասութիւն ունենալով իրաւագիտական ուսման մէջ՝ կամենան աւելի կատարեալ երկասիրութիւն մ'ընծայել ազգին :

Յարութիւն Ունճեան

Նախկին Շրջանաւարտ Վենետիոյ

Մուրատ-Ռափայէլեան

Վարժարանին

Կոստանդնուպոլիս ,

Տ/20 Մարտ 1899

ՊԱՏԺԱԿԱՆ ԻՐԱԻԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

1.

Ի՞նչ կը հասկցուի Պատժական Իրաւագիտութիւնը ըսելով:

Պատժական Իրաւագիտութիւնը ըսելով կը հասկցուի՝ Ա. ամբողջութիւնը այն օրէնքներուն որ կը թափին յանցանքներու և պատիժներու վրայ, և որ կ'որոշեն պէտք եղած միջոցներն ու կերպերը ստուգելու համար յանցանքներու գոյութիւնը, գտնելու համար յանցաւորները, դատելու համար գտնելը և տարու անոնց պատիժը.

Բ. այդպիսի օրէնքներ շինելու կարողութիւնը, այսինքն պատժելու կարողութիւնը.

Գ. այն գիտութիւնն որուն նիւթն է Պատժական Իրաւագիտութիւնը՝ օրէնքներու անբողոքական իմաստով, և պատժելու կարողութեան իմաստով, — այսինքն թէ՛ այն գիտութիւնն որուն նիւթն է Պատժական Իրաւագիտութիւնը՝ վերոյիշեալ երկու իմաստներով:

2.

Պատժական Իրաւագիտութեան յատուկ վերոյիշեալ երկը նշանակութիւններուն բացատրութիւնը:

Առաջին իմաստով պէտք է զանազանել Պատժական Իրաւագիտութիւնը — որ ըսուած է նաեւ ուրիշակա՛ն՝ թէ՛ պէտ անյատուկ կերպով — երկու մեծ մասերու:

Մին՝ որ կ'որոշէ այն գործողութիւններն որոնք յակնադրի հակադրանք կ'զգենուէ, և հետեւաբար պատժելի, և ասոնց համապատասխանող պատիժները. միւսն՝ որ կը ցուցնէ հետեւելիք կանոնները հաստատելու համար պատժելի գործողութիւնը, զոնելու համար անօր հեղինակը, և տալու համար արժանի եղած պատիժը:

Առաջին մասը կը կոչուի Որոշիչ Պատժական Իրաւագիտութիւն, և նաև, ըստ Գերմանացւոց, Ներքական Պատժական Իրաւագիտութիւն. երկրորդը՝ Դատաւարական Պատժական Իրաւագիտութիւն, կամ թէ, ըստ գերմանացւոց, Չլեական Իրաւագիտութիւն: Արով Պատժական Օրինակները և Պատժական Դատաւարութեան Օրինակները:

Երկրորդ իմաստով Պատժական Իրաւագիտութիւնը կը նշանակէ՝ իրաւունք կամ զօրութիւն որոշելու այն գործողութիւններն որոնք պատժելի են, այսինքն՝ ոսկրները, յակնադրները, պատիժները. այն կանոնները որոնք պէտք են խուզարկելու համար պատժելի գործողութիւնները, ասոնց հեղինակները, և տալու ասոնց արժանի պատիժը: Մէկ խօսքով և աւելի լաւ, կը կոչուի Պատժողական Իրաւագիտութիւն:

Երրորդ իմաստով՝ այսինքն գիտութիւն իմաստով՝ մտքի է սահմանել՝ յակնադրներու, պատիժներու և պատժական եղանակին վերաբերեալ սկզբունքներուն կանոնաւորեալ և տրամաբանեալ ծանօտութիւնը և արտայայտութիւնը:

Հետեւաբար, երեք եղելութիւններ առարկայ կ'ըլլան Պատժական Իրաւագիտութեան, մարդն՝ որ կը բռնաբարէ օրէնքը, — օրէնքն՝ որ կուզէ որ այս մարդը պատժուի, — դատաւարն՝ որ կ'ստուգէ օրէնքին եղած զեղծումը և կուտայ պատիժը. ուրեմն՝ Իրաւունք — Պատիժ — Վճիռ:

Այս իմաստով կ'ունենանք փիլիսոփայական կամ Բանական Պատժական Իրաւագիտութիւն մը, եթէ սկզբունքները կ'ածանցին քաղաքային ընկերութեան նպատակէն և բնութենէն, մարդու բնութենէն, և բարոյական — իրաւասական կարգին մէջ՝ մարդու միւս մարդկան հետ ունեցած յարաբերութիւններէն. և կ'ունենանք դրական կամ պատմական Պատժական Իրաւագիտութիւն մը, եթէ խուզարկուին այն սկզբունքները որոնցմէ Տէրութեան մը օրէնագիրը ներշնչուած է պատժական օրէնքները տրամադրած պահուն:

Փիլիսոփայական — Պատժական Իրաւագիտութիւնը վարդապետութիւն (théorie) է, տեսական մասն է. դրական կամ պատմականը, դրական — գործնական մասն է:

Պատժական Իրաւունքին գիտութեանը տեսական մասն մէջ, ինչպէս որ կ'ըսէ Ժամանակակից հռչակաւոր խաւացի ոճրագէտն Քարրարա¹, կը մեկնուի յաւիտենական և անհրաժեշտ օրէնք մը, իբր մայր — տիպար որոյ պարտին ձեւուիլ ամեն իմաստնոց կարծիքները, և ամեն օրէնագիրներուն պատուէրները. զործնական մասն մէջ կը քննուի այն առանձինն եղողութիւնները որոնց մով կը բռնաբարեն դրական օրէնքը, կը մեկնուի ի մի բան՝ մարդկային և փոփոխելի օրէնք մը, իբր հեղինակութիւն որոյ մենք ամենքնիս — հպտակներ և դատաւարներ — պարտինք, ցորչափ տիրէ, համակերպել, իբր թէ մեր իսկ բուն կարծիքն եղած ըլլար:

Առաջինին հպտակելու պատճառն է ձշմարտութիւնը, երկրորդին հնազանդելու պատճառն է իշխանութիւնը:

Մէկ խօսքով, լոկ պատժական տեսական Իրաւունքին գիտութիւնը կը հետադօտէ և կը բացատրէ այն որ պարտի ըլլալ. պատժական Իրաւունքին գործնական կամ դրական գիտութիւնը կը բացատրէ այն որ է: Ասիկայ կ'ըլլայ յետոյ բարոյաւորական Պատժական Իրաւագիտութիւն եթէ զբաղի բաղդատելով երկու կամ աւելի տէրութիւններու պատժական օրէնագրութիւններն իրարու հետ և բանին գերագոյն սկզբունքներուն հետ:

Մենք համոռօտակի պիտի խօսինք Պատժական Իրաւունքին գիտութեանը վրայ իւր տեսական մասին նկատմամբ, ի հարկին նետելով հանդերձ յարմար ակնարկներ դրական Պատժական Իրաւագիտութեան վրայ ալ:

1. Programma del Corso di Diritto criminale, dettato nella R. Università di Pisa dal professor Francesco Carrara — Parte generale — Prolegomeni.

3.

Պատժական Իրաւագիտութեան ձիւնները .

Երբ Պատժական Օրինագիրք մը տեսնէ, մարդկային բանը կը հարցնէ թէ՛ կ'ա՞յ իրօք պատժելու իրաւունք մը, որ վերաբերի մարդոց՝ մարդկան վրայ . և թէ՛ կ'ա՞յ այս իրաւունքը, որո՞ւն կը վերաբերի ատիկայ . արդեօք քաղաքային ընկերութեան կը վերաբերի՞ . և ի՞նչ անըւամբ և ո՞ր հիման վրայ . օրինաւոր ի՞նչ նպատակի համար և որպիսի պայմաններու ներքեւ կը վերաբերի քաղաքային ընկերութեան, և կը գործադրուի այս վերջնայն կողմանէ . որպիսի՞ սահմաններու մէջ, ի՞նչ չափով, քաղաքային ընկերութիւնը կրնայ պատժել :

Ատիկայ շատ ծանր խնդիր մըն է զոր ամենէն նշանաւոր ոճրագէտներու իրաւագիրները ջանացին լուծել, բայց և այնպէս տակաւին չի գտնուեցաւ զոհացուցիչ լուծում մը՝ որոյ ամենքն ալ կարենային համաձայնիլ, — այսինքն թէ տակաւին չի հաստատուեցան անվիճելի կերպով մը՝ Պատժական իրաւագիտութեան ճշմարիտ հիմունքը :

Բայց աղէկ մը զիրար հասկնանք : Եւ ոչ մէկը կտակած ունեցած է թէ պատժելու՝ իրաւունք մը կ'ա՞յ, և թէ ատիկայ անհերքելի կերպով մը կը վերաբերի քաղաքային ընկերութեան, և հետեւաբար վեհապետութեան . ատիկայ եղելու յիշատակ մըն է, եղելութիւն մը որոյ օրինաւորութիւնը մեզի կը ցուցնէ նոյն խակ խիղճը . զայդ կ'ա՞

1. Արդարեւ կան ալ որ կ'ուրանան մինչև անգամ պատժական իրաւունքին դուրսէն, բայց խօսքով միայն, որովհետեւ եթէ չեն ընդունիր ընկերութեան վերաբերող պատժելու իրաւունք մը՝ որու անունն անգամ կ'ուզեն որ վտարուի գիտական լեզուին մէջէն . կ'ընդունին սակայն որ ընկերութիւնը կրնայ և պարտի զգուշանալ կարգ մը արարքներէ որոնք մեծապէս վտանգաւոր են իրեն և իւր անձնիւր անդամներուն, և կրնայ և պարտի ներգործել բռնագատիչ միջոցներով այդպիսի արարքներու հեղինակացը դէմ : Արդ ուրեմն այդպէս խորհողները, վերջ ի վերջոյ, բառը չ'են ուզեր, բայց և այնպէս կ'ընդունին ենթական :

պացուցանէ բարոյական իմացուցութիւնը ըստ որում սերտ կապ մը կ'ա՞յ բարոյական չարիքին և պատժոյն միջև, — զայդ կ'ապացուցանէ քաղաքային պատմութիւնն ամեն ժողովրդոց և ամեն ժամանակաց, որն որ մեզ կը սովորեցնէ թէ ինչպէս ամեն ազգերը գործածեցին պատժելու այս իշխանութիւնը, իբր վէճի ներքեւ չինկած և հաստատուած իրաւունք մը :

Բայց մինչև հոս եղելութիւն մը ունինք . կը վայել այժմ գտնել այս եղելութեանը ներքին օրինաւորող պատճառը . պէտք է գայն արդարացնել . և ահա՛ ասկէ կը ծագի հետապօսութիւնը պատժողական իրաւունքին հիմանը կամ օրինաւորութեանը քաղաքային ընկերութեան մէջ և քաղաքային ընկերութեանը :

Աւերիչ կերպ ըսելով՝ խնդիր է զիտնալ պատժական իրաւունքին ծնունդը՝ :

4.

Գիտութեանս այս չարչարուած խնդրոյն վրայ սնհամար տեսութիւններ կան . կրնանք ըսել որ ամեն զրոյ իւր սեփական տեսութիւնն ունի : Այսու հանդերձ չատերն իրարմէ կը տարբերին միայն ձեւին մէջ, քանի մը երկրորդական մասերուն մէջ, բայց կը համաձայնին հիման մէջ :

Ինչպէս որ կըսէր Ռոսսի, և կը կրկնէր Մանչինի, պատժական բոլոր զրութիւնները կը վերածուին երկու ներհակ զպրօցներու մին՝ բացարձակ բարոյականին, բացարձակ արդարութեան . միւրը՝ օգտակարութեան :

Այս սկզբունքէն մեկնելով, այս զրութիւնները պէտք է բաժնել երեք մեծ կարգերու, որոնք հետեւեալներն են :

1. Ճիւն Տօմէնիբոյ Ռօմանեօլի տակաւին հազիւ 27 տարեկան՝ պատժողական իրաւունքին վրայ խորիմաստ երկ մը հրատարակելով անունը գրած է՝ ծնունդ պատժական իրաւագիտութեան (Genesi del Diritto penale):

5.

Ա. Այն կարգն որ կ'ընդգրկէ այն գրութիւնները որոնք կը մեկնին բացարձակ արդարութեան (justice absolue) գաղափարէն, ի բաց առեալ ընդհանրապէս ընկերային յարաբերութիւնները, և մասնաւորապէս ընկերային — քաղաքային յարաբերութիւնները. նոր հեղինակները գայնս կը կոչեն՝ ձոգեպաշտական կամ բարոյական, և կամ թէ բարոյական սկզբունքի դրոշմները:

Բ. Այն կարգն որ կ'ընդգրկէ այն գրութիւններն որոնք կը մեկնին օգտակարութեան (utilité) գաղափարէն, կամ թէ այն հարկաւորութենէն որ կայ պահպանելու կարգապահութիւնը, անգործութիւնը և սպառնալուծութիւնը Տէրութեան մէջ, ի բաց առեալ գործողութեան ներքին բարոյականութիւնը, և որոնք, հետեւաբար կը հակառակին մի միայն քաղաքային ընկերութեան բարւոյն, այս բարւոյն մէջ ճանչնալով միայն պատժողական իրաւունքը, և ստոր համար կը կոչուին՝ քաղաքական, և կամ թէ քաղաքական սկզբունքի դրոշմները:

Գ. Այն կարգն որ կ'ընդգրկէ այն գրութիւններն՝ որոնք կը հետեւին թէ բարոյական սկզբունքին և թէ քաղաքական սկզբունքին, օրինաւորելով հետեւաբար զպատժողական իրաւունքը իբր գործադրութիւնը երկու սկզբունքներուն, այսինքն արդարութեան և օգտակարութեան, — քաղաքական և կանխագորշտութեան:

Կան ալ որ արդարութիւնը նախամեծար կը համարին այդ պարագային մէջ օգտակարութեան, և փոխադարձաբար. կան ալ որ զանոնք իրարու կը հաւասարեցնեն՝ հաստատելով ներգաշնակութիւն մը անոնց մէջ. այս կերպ գրութիւնները՝ իմաստասիրական լեզուաւ ընտրական (éclectique) կը կոչուին:

6.

Բացարձակ արդարութեան վրայ ձիւնուած պատժական դրոշմներ:

Այն գրութիւնները՝ որոնք գրացարձակ արդարութիւն ունին իբր հիմ՝ ծագում կ'առնուն հետեւեալ խորհրդագածութենէն:

Որպէս ֆիզիքական աշխարհին մէջ, այնպէս ալ բարոյական աշխարհին մէջ — որն որ բոլորովին սեփական և առանձնայատուկ է մարդուս, և գոյացած է ստոր աշխարհի վրայ երեւնալով — ձարկաւոր է պանպնուշը բարեկարգութեան, որն որ կը գործադրուի յարգելով այն օրինակները որոնք կ'իշխեն բարոյական աշխարհին, եթէ կը փափաքուի որ մարդս հասնի իւր վերջին նպատակին: Մէն մի արտաքին և ներքին գործողութիւն որ կը բռնաբարէ այդ օրէնքները, որ է ըսել, բացարձակ արդարութեան սկզբունքները (որոնք գծուած են գերազայն Մաքին կողմանէ մարդուս սկզբութեանն համար իւր յարաբերութիւններուն մէջ ինքնիրեն հետ), Սթրալին հետ, և մարդկային միւս արտաբաններուն հետ), խանգարած կ'ըլլայ բարոյական կարգը, որն որ ճիշտ կը կայանայ Ստոււժոյ էական ընտելեանը մէջ և այն յարաբերութիւններուն մէջ զոր մարդս ունի Ստոււժոյ հետ, ինքնիրեն հետ և միւս մարդոց հետ: Բայց, անգամ մը՝ որ բարոյական կարգը խանգարուած է նաև մարդոց իրարու հետ ունեցած յարաբերութիւններուն մէջ, պէտք է որ վերահաստատուի: Բայց, ինչպէս: Անկարգ կերպերուն զրգուումը կը վատթարացնէ բարոյական զգացողութիւնը որով մարդս անձնիշխանութեամբ օժտուած գոյով կը մղուի բռնաբարելու բարոյական կարգը, նախամեծար համարելով վերլոգայի առարկայական բարւոյն, երակայական կամ զգայի բարիք որն որ սակայ բարոյական շարիք մըն է:

Ուրեմն թող պատժեն զգայնութիւնները, թող կրել տան զգալի շարիք մը վերահաստատելու համար բարոյական կարգը արտաքին աշխարհին մէջն ալ, իրա-

ւատական աշխարհին մէջ, որ է ընկերութիւնը, ինչպէս որ ներքին աշխարհին մէջ լոկ բարոյական շարիքին կը հետևի խղճի խայրը. որն որ հասուցում կուտայ յանցանքին, և կը վերահաստատէ զկարգը:

Այս պատճառարանութեան կը միացնեն այն մասնաւոր վարդապետութիւններն՝ որոնց համար պատժողական իրաւունքին հիմը կը կայանայ փոխարինւոյթեան մէջ, այսինքն թէ չարիքն արժանի պատիժով մը փոխարինելու իրաւունքին մէջ, Աստուածային փրկիչնորոշեան մէջ (ըստ Ս. Գրոց), այսինքն թէ այս աշխարհիս վրայ մարդկան արտաքին յարաբերութիւններուն մէջ բռնարարուած բարոյական օրէնքին վրէժը լուծելու իրաւունքին մէջ. ապիկայ դրութիւն մըն է զոր մասնաւորաբար շոյած և զարգացուցած է Ժօզէֆ աը Մէթրը՝ իմաստասէրը և ըստ որում ընկերային իշխանութիւնը. և նա որ ատով օժտուած է կը գործէ իբր պաշտօնեայ Աստուծոյ քառարեան մէջ, այսինքն թէ գործուած չարիքը մեղապարտին քաւել տալու իրաւունքին մէջ, և կերպով մըն ալ, քաշել տալու իրաւունքին մէջ յանցաւորին՝ այնքան և այնպէս չարիք մը, որքան և որպէս այն չարիքը զոր բրած է, ինչ որ կը կազմէ talionի տեսութիւնը (այսինքն թէ սկիւ ընդ սկիւն և ատամն ընդ ատամն ի գրութիւնը):

Բայց ի՞նչպէս քաղաքային ընկերութիւնը, և իրմով վեհապետական հեղինակութիւնը իրաւունք ունի գործածելու պատժողական իշխանութիւնը: Բացարձակ արգարութեան սկզբունքին կուտակիցները, արգարացընելու համար քաղաքային ընկերութեան մէջ այդպիսի իշխանութեան մը գործածութիւնը, ըստ իրենց պատկանած զանազան գպրոցներուն, կը դիմեն քաղաքային ընկերութեան և վեհապետութեան ծագմանը վարդապետութիւններուն: Այսպէս ոմանք իրենց տեսութիւնը կը հիմնեն ընկերային դաշխիքի (contrat social) վրայ (ինչ որ այլ եւս առասպելի պէս բան մըն է, քանի որ մարդ բնաւ ապրած չէ վայրենի և գաղանային վիճակի մը մէջ), ըսելով որ պատժելու իրաւունքը՝ ընկերութեան մէջ բացարձակ արգարութեան յաղթանակին համար՝ ընկերակիցներուն յայտնի կամօքը գերազոյն իշխանու-

թեան արուեցաւ: Ոմանք ալ կը դիմեն սա սկզբունքին թէ քանի որ վեհապետը կոչուած է շնորհին Աստուծոյ, և որով իբր փոխանորդ Աստուծոյ և Անոր երկրորդ (alter ego) իրաւունք ունի վերահաստատելու նաև բարոյական կարգը արտաքին — ընկերային յարաբերութիւններուն մէջ յանցանքներուն պատժումովը: (Այս զաղափարը Ժօզէֆ աը Մէթրինն է, որ ընդարձակօրէն պարզած է վեհապետութեան հիմունքը իւր *Les Soirées de Saint — Pétersbourg* և *Le Pape* անուն շահեկան երկերուն մէջ):

7.

Բարոյական սկզբունքի տեսութեան քննադատութիւնը

Անվիճելի է որ բացարձակ արգարութիւնը կը պահանջէ իւր օրինազանցներուն պատժուիլը: Բայց ընկերային — քաղաքային իշխանութիւնը, որ պարզապէս ժամանակաւոր իշխանութիւն մըն է, որ կը կառուարէ մարդոց արտաքին յարաբերութիւնները իրաւունքին պաշտպանութեանը համար, չի կրնար մարդոց վրայ գործածել բացարձակ արգարութիւնը: Իւր պաշտօնն է վազել ուր որ կը պահանջէ իրաւունքին պաշտպանութիւնը, և ոչ ուրիշ բան, սպա թէ ոչ գործածած կ'ըլլայ իւր իրաւունքներէն դուրս իշխանութիւն մը, և հետեւաբար օտար այն նպատակին որուն համար կայ: Կրօնական իշխանութեան գործն է՝ որ կը տիրէ խիղճներուն վրայ, և հետեւաբար գործը այդ իշխանութեան պաշտօնեաներուն, որոնք մէյմէկ հոգեւոր դատաւորներ են, ի կեր առնուլ բացարձակ արգարութիւնը, սպա թէ ոչ քաղաքային իշխանութիւնը յափշտակած կ'ըլլայ կրօնային ընկերութեան սեփական իրաւունքները և այն ատեն իւր դատարանները փոխարկուած կ'ըլլան զղլումի խոստովանոցներու:

Սակէ գատ, ըստ բարոյական սկզբունքի դրութիւններուն, չարիքին ծանրութիւնը պէտք է որ միշտ չափուի գործողի ղիտաւորութեանը հետ, և բնաւ երբէք պատճառած վնասին հետ: Արդ, լաւ մը հաստատելու

համար չարագործին դիտաւորութիւնը, պէտք է զայն ճանչնալ կատարելապէս, — որոշելու համար աստիճանը յանցաւորութեան՝ այսինքն բարոյական պատասխանաւորութեան. պէտք է թափանցել մեղապարտին ոգւոյն մէջ, — բայց ասիկայ տրուած չ'է սոսկ մարդկային իշխանութեան մը որպէս է ընկերային — քաղաքային իշխանութիւնը: Ասկէ զատ, արամարանական հետեւանքով ըստ հոգեպաշտական դրոշխներու, պէտք է որ պատժուին նաև այն գործողութիւնները, արտաքին թէև ներքնապէս անբարոյական, որոնք չ'են արտադրած, և ոչ ալ կրնային արտադրել ս' և է վնաս մըն ուրիշներուն իրաւունքներուն. և պէտք է որ պատժուին մինչև անգամ անբարոյական ներքին գործողութիւնները, մտածումները, և ընդհանրապէս սոսկ կրօնական և բարոյական պարզ պարտազանցութիւնները:

Կրկնենք Քարբարայի հետ որ երբ մարդկային պատժութիւն միայնակ հիմ բռնենք զբացարձակ արդարաբիւնը, այն ասին արտօնած կ'ըլլանք բարոյական իշխանութիւն մը հոն ևս ուր չկայ զգալի վնաս մը. և ընկերային հեղինակութիւնը կը յափշտակէ տատաւածութեան պաշտօնը, ինքզինքը բռնաւոր կացուցանելով մտածումներու բարոյական ախար և մեղքը հետապնդելու պատրուակաւ.....: Եթէ, ընկերային հեղինակութիւնը, առ ի յարգանա արդարութեան, կը պատժէ երբ զայդ չի պահանջէր իյաւունքի պաշտպանութեան պէտքը, մեղանշած կ'ըլլայ ընդդէմ արդարութեան՝ ձեռին մէջ, որովհետև, եթէ պատիժը արժանի իսկ եղած ըլլայ, խնդիրը անբարոյական գործի վրայ ըլլալով, այդպիսի պարագայի մէջ տրուած պատիժը անիրաւ է և զեղծական. կայ պատժելու նախնական իրաւունքը, բայց իրեն տրուած չ'է:

Կ'եղրակացնենք. եթէ այն զանազան դրութիւնները՝ որոնք կը կորզեն ընկերային իշխանութենէն իրաւաստական կարգին մէջ բացարձակ արդարութիւնը գործադրելու իրաւունքը՝ գործադրուած ըլլային, ասով հաստատած պիտի ըլլային ահուգոյի վարչութիւնը, և պատժողական իրաւունքն ալ պիտի դառնար զօրաւոր գէնք մը անձնիւր կամ հաւաքական բռնաւորներուն ձեռքին մէջ, որոնք յանուն արդարութեան և բարի սրտով ալ, պիտի գործէին ամենէն վատ և նողկալի անիրաւ

ւութիւնները: Յետոյ գործնականին մէջ այդպիսի դրութիւնները միշտ կամ գրեթէ միշտ անկարելի են և յուսախարական, քանի որ, իրերու բերմամբ, ընկերային — քաղաքային իշխանութիւնը չ'է կարող ճշտիւ մը հաստատելու այն ենթակայական սկզբունքն որ կը սահմանէ գործողութեան անբարոյականութիւնը. ասկէ կը ծագի արդար պատիժը ատու անկարելիութիւնը:

Այդ կերպով սպաքէն, յառաջ պիտի գայ զգուշի տեսարանը անպատիժ մարդասպանին եթէ կարելի ըլլայ սպացուցանել որ անոր խղճի խայթին մեծութիւնը անոր յանցանքը Յաւիտենական Արդարութեան առջև աւրելու չափ եղած է, և միւս կողմանէ ալ անօթութեան հետեւանօք հացի մը զօլը ծանր պատիժի ենթարկուած, երբ սպացուցուի որ գործած գողութենէն բնաւ կամ շատ քիչ խայթ ունեցած է:

Տ.

Քաղաքական սկզբունքին վրայ հիմնուած պատժական դրոշխները:

Ահա թէ ինչպէս այս դրութեան կուսակիցները կը տրամաբանեն:

Բացարձակ արդարութեան գործադրութիւնը քաղաքային ընկերութիւնը կազմող մարդերու վրայ և այս ընկերութեան միջոցաւ՝ անկարելի է: Մարդիկ՝ ընկերային — քաղաքային կարգին մէջ՝ պարտին իրենց գործունէութիւնը սահմանաւորել յիշեալ կարգին պահպանմանը և ոչինչ աւելի: Այն սկզբունքն՝ ըստ որում նա որ բարիք կ'ընէ պէտք է որ բարիք առնէ, և նա որ չարիք կ'ընէ պէտք է որ չարիք առնէ, հակառակութիւն չի վերցնէր, որովհետև յայտնի է որ Աստուծային նախախնամութիւնը հաստատած է որ պատիժը, ինչպէս որ վարձատրութիւնը, բարոյական կարգին ամէն օրէնքներուն սպաշով և անխուսափելի վաւերացումն ըլլան: Բայց ընկերային — քաղաքային կարգը արտաքին է, և որով անոր մէջ պատժումը պէտք է որ սահմանուած ըլլայ այն գործողութիւններուն որոնք վնաս մըն են ի-

բաւասական յարաբերութիւններուն ու պարտքերուն, և թէ ասկէ զատ զայնս կարելի է արգիւնաւորապէս ընկճել մի միայն վաւերացումներուն ամենէն ծանրովը, — այսինքն պատիժով, զգալի չարիքով: Հետեւաբար, իրաւունքի վիսաներուն առջևն աւելոյ համար (զորս արգիւելու համար սովորական վաւերացումները բաւական չ'են), և զգոշակարէ համար ալ որ գործուածները չի կրկնուիլն, արդար է զիմելն սպասուելիքի, որով և պատիժի, որովհետև պատիժը բռնադատման ամենէն սուր ձեւն է:

Ուրեմն պատժելը արդար է ոչ թէ բացարձակ արգաւրութեան համար, այլ մի միայն ընկերային շահուն հաւնար. — ուրեմն ընկերութեան և որով վեհապետութեան պատժական իրաւունքին հիմը ընդհանուր է, մեկ կողմ անկողով արդարոչքիւնը:

Այդ սկզբունքին ամենէն կորովի մէկ արատայայտութիւնն է Պէնթամի օգտակարական վարդապետոչքիւնն որ հաշուի չ'աճուր գործողութեան բարոյականութիւնը, այլ կը նայի միայն օգտակար արդիւնքին զոր պատիժը կը գործէ ընկերային շահուն համար, և այսպէսով այս տեսութեան մէջ ամենայն ինչ կը վերածուի վայրկեանական յաջողութեան մը հաշուոյն՝ կործանելով նաև անմեղը, եթէ հաշիւը անանկ բերէ:

Մասնաւոր տեսութիւններ՝ որոնց կայանը կը գտնուի ընկերային շահուն մէջ՝ անոնք են որոնք օրինաւոր կը համարին պատիժը որպէս քաղաքականօրէն անհրաժեշտ (Պէնթամ), որպէս հակադրում մը ուրաջիկ մղման (Ռօմանեօղի), որպէս բարոյականացի վախճան մը (Ֆօլէրպազ), որպէս ընկերային սպասուելոչքիւն մը (Գարմինեանի)։ Բայց ինչպէս որ կը տեսնուի, այս իմաստասէր — իրաւագէտներուն վարդապետութիւնները միայն անուանական կերպով է որ կը տարբերին հիման մէջ, աւելի խօսքով է որ կը հակառակին քան թէ զազաւարով, ինչ որ պատահած է նաև հոգեպաշտական զանազան գրութիւններուն համար:

9.

(Գտակարոչքեան վրայ ձիւնուած պատժական դրուիւններուն ընկերայնացումը):

Թող իրաւասական կարգին մէջ կարելի չ'ըլլայ գործադրել բացարձակ արգաւրութիւնը, և թէ հետեւաբար վեհապետական իշխանութիւնը իրաւունք չ'ունենայ ըստ պառնալու և պատիժ տալու իրաւունքի քանի մ'աւելի ծանր բռնաբարոյաներու հեղինակներուն, յանուն քաւութեան կամ աստուածային վրէժխնդրութեան, կամ բարոյական փոխարինութեան, ևայլն, ասոնց ամենքն ալ բաւ:

Բայց թէ պատժողական իրաւունքին հիմը կը կայանայ լոկ օգտակարութեան մէջ, ընկերակիցներուն և ընկերային քաղաքային մարմնոյն շահուն մէջ՝ զանց ընելով ամբողջովին գիտաւորական տարրը, ատիկայ ալ ուրիշ սխալ մըն է քանի որ իրաւասական կարգը միշտ մասն կը կազմէ տիեզերական բարոյական կարգին¹. և յետոյ, թէ իրաւասական կարգին մէջ, և որով ընկերային — քաղաքային կարգին մէջ ալ, պէտք է որ արդարոչքիւնը փրկուած ըլլայ: Ապա թէ ոչ անտես առնուած կ'ըլլայ մարդու էական բնութիւնը, արդար և անարդար բառերն ալ իմաստէ զուրկ եղած կ'ըլլան, և այդպէս մարդս գործածուած կ'ըլլայ իբր պարզ միջոց մը հասարակաց անդորրութեանն ու ապաշովութեանը: Եւ յետոյ, ի՞նչ կ'իմացուի ընկերային օգտակարոչքիւնը ըսելով: Որոնք են այն սահմաններ որոնք մասնաւոր օգտակարութիւնը կը զատին հանրային օգտակարութեանէն: Եւ յանուն այս ընկերային օգտակարութեան որպիսի՞ քմահաճ հրամաններ, որպիսի՞ կեղեքումներ, կա-

1. Տիեզերական բարոյական կարգը կը բաղկանայ երեք տարբեր տեսակ յարաբերութիւններէ մարդու նկատուած իբր իմացական և ազատ էակ մը. յարաբերութիւններ մարդու՝ ինքնիրեն հետ, — յարաբերութիւններ մարդու՝ բարոյական կամ միայն արտաքին՝ միւս մարդոց հետ (այս վերջինները կը կազմեն իրաւասական կարգը):

տարեկապէս հակառակ քաղաքային ընկերութեան նպատակին, չի գործուեցան: Եւ յանուն նստրային փրկութեան հնարուեցան շատ մը յանցանքներ, և պատմութիւնը արձանագրած է Ներոնի նման, Վալիկոլայի նման, և այլն, մարդակերպ ճիւղներուն անգթութիւններն որոնք այնքան անմեղներ արեւէ զրկեցին իբր հեղինակ քրէական յանցանաց. պատմութիւնը արձանագրած է նաև Սէն — Պարթէլըմի ջարդը ֆրանսայի մէջ որ պատճառ եղաւ այնքան ականաւոր զոհերու, և Տրակոնտոնէրը¹ Լուզովիկոս Ժ.Գ.ի օրով և *Journées de Septembre*ներու ջարդը, և ուրիշ հազարաւոր մարդասպանութիւններ որոնք գործուած են յանուն հանրային փրկութեան:

Արեւմն միայն օգտակարութեան սկզբունքը, կամ լաւ ևս միայն օգտակարութիւնը չի կրնար ըլլալ հիմը պատժելու իրաւունքին որն որ անվիճելի կերպով քաղաքային ընկերութեան կը վերաբերի, և այն զրութիւններն որոնք ամբողջովին կը կոթնին քաղաքական սկզբունքին, կուզան հանդպիլ՝ բացարձակ արդարութեան կամ հոգեպաշտներու զրութիւններուն հետ՝ քմածինին բռնակալութեան: Դատ շիտակ է հոս եւս կրկնելն թէ երկու ծայրերը կը դպչին իրարու!

ՅԱՒԵԼՈՒՍԻՆ

Կարեւոր տարբերութիւններ հոգեպաշտական և ըստ դարական երկու նախառակ տեսութիւններու միջև.

Ա. Վարոյական բացարձակ սկզբունքին համար՝ 1^o. պատժելի են բոլոր այն գործողութիւնները որոնք բռնարարութիւններ են ո՛ր և է բարոյական պարտքի. 2^o. պատիժը պէտք է որ արուի այնու համար որ գէշ գործողութիւն մը գործուած է. 3^o. պատժումը կամ քաւութիւնը պէտք է որ միշտ տեղի ունենայ, որովհետեւ քաւութիւնը միշտ անհրաժեշտ է. 4^o. պատիժը պէտք է

1. *Dragonnades*.

որ չափուի գործողութեանը ներքին անբարոյականութեանը, այսինքն չար գիտաւորութեանը աստիճանին, բնաւ երբէք արդիւնքին, վնասին:

Բ. Քաղաքական սկզբունքին համար՝ 1^o. պատժելի են միայն այն գործողութիւններն որոնք բռնարարութիւններ են իրաւաստիան պարտքերու, կամ թէ ուրիշներու իրաւանցը վնասներ. 2^o. պատիժը պէտք է որ արուի առաջին առնելոյ համար կամ յանցաւորին կամ անոր օրինակին հետեւիլ ուղղներուն կողմանէ գործուած կամ գործուելիք գէշ գործողութիւններուն. 3^o. Պատիժը կրնայ տեղի ունենալ մի միայն երբ զայն պաշտանջէ իրաւունքին պաշտպանութեանը անհրաժեշտութիւնը, որով եթէ այս անհրաժեշտութիւնը պակսի՝ պատիժը պատճառ մը չ'ունենար գոյութեան. 4^o. Պատիժը պէտք է որ չափուի ընկերային սպաշտութեանը պէտքին, ոչ թէ գործողութեանը ներքին անբարոյականութիւնը, որով պէտք է ուշ դնել ամենէն աւելի արդիւնքին, վնասին զոր գործողութիւնը պատճառած է անհատներու և ընկերային — քաղաքային էակ ն իրաւունքներուն:

10.

Այնտղի մը պատժական իրաւունքին հիմանը մասին եղած բանի մ'ամենեկն հռչակաւոր տեսութիւններուն վրայ:

Ինչպէս որ ըսինք, ընկերային դաշինքը իբր հիմարուեցաւ Տէրութեան յատուկ պատժելու իրաւունքին, սա տեսութեամբ որ այդպիսի իրաւունք մը մարդկային հաւաքական մարմիններու կողմանէ արուած է Տէրութեան՝ այն յայտնի կամ լռին դաշինքին միջոցաւ որով կազմուած է քաղաքային ընկերութիւնը: Այս տեսութեան կուսակիցները սակայն երկու մասի կը բաժնուին: Ամանք՝ որոնց մէջ Չէզարէ Պէքքարիա, անմահ հեղինակը Յանգսնը և Պատիժ¹ անուն գրքին, կ'ըսեն թէ այդ

1. *Dei Delitti e delle Pene*.

իրաւունքը տրուած է նոյն ինքն յանցաւորին կողմանէ, քանի որ մարդիկ հաւաքուելով տուին Վեհապետութեան զիրենք պատժելու իրաւունքը: Միւսներն՝ ընդ որս կայեթանոս Ֆիլանճիէրի¹, կը պնդեն ընդհակառակն թէ պատժելու իրաւունքը տրուած է ոչ թէ յանցաւորին կողմանէ այլ յանցանքը կրողին կողմանէ, քանի որ քաղաքացիք են որ տուած են վեհապետութեան այն իշխանութիւնն որ իրենց պիտի վերաբերէր պատժելու իրաւունքը, սոսկ բնական մասնաւոր յարաբերութիւններուն մէջ:

Նոյն իսկ ենթադրելով որ քաղաքային ընկերութիւնը իւր ծագումն առած ըլլայ դաշինքի մը, վերոյիշեալ երկու վարդապետութիւնները դարձեալ հաւասարապէս մոլոր կը մնան: Առաջինը՝ անբնական է, որովհետեւ հակառակ է մարդու համաժին զգացումներուն որ դաշինք դնէ որպէս զի որոշեալ պարագաներու մէջ իրեն քաշել տան զգալի չարիք մը, որ է պատիժը. անտեղի է որովհետեւ ինչպէս կարենալ ենթադրել որ մարդս ունեցած ըլլայ ինքն իր վրայ պատժողական իրաւունք մը. դարձեալ մտլար է որովհետեւ պատիժը ընդհանրապէս մարդս կը զրկէ այնպիսի բարիքներէ զորս չի կրնար ուզածին պէս տրամադրել, որպէս պատիշը, ազատութիւնը, ըստ օմանց, մինչև անգամ կեանքը:

Երկրորդ տեսութիւնը կը մեկնի սա մուար ենթադրութեանէն թէ սոսկ մասնաւոր յարաբերութիւններուն մէջ մարդու համար իրաւունք մը կայ պատժելու ուրիշ մարդ մը, մինչդեռ այդպիսի իրաւունք մը իրարու հաւասար եղողներու մէջ գոյութիւն չի կրնար ունենալ, քանի որ ատիկայ կ'ենթադրէ իշխանութիւնը և որով ստորագասեալ մը և զլիսաւոր մը: *Par in parem non habet imperium* (հաւասարը հաւասարին վրայ չ'ունի իշխանութիւն), և ասոր հակառակը ուրիշ բանով չի ենդուիր եթէ ոչ իմաստակութիւններով:

1. Կաթմանո Ֆիլանճիէրի, Նափոլիցի, տակաւին շատ երիտասարդ հասակին մէջ ըլսա տուա ի Նափոլի Օրենսդրութեան գիտութիւնը աւուան երկն, որ պղծառապէս կը յայտնէ իւր հանճարին գործիքներն շափը, որպէս և իւր վարդապետութիւնը: Մաճը պատճառ եղաւ աւարտելու իւր աշխատութիւնը: Յիշեալ զգրքն ի. Մասին մէջ պարզուած է պատժելու իրաւութի մասին իր տեսութիւնը:

11.

Ո՞մանեօգիտի կը պարտինն անուշրակի պաշտպանութեան տեսութիւնն, որ կը կոչուի նաև իսկաւորում՝ յարաւոր միջովին, զոր պաշտպանեցին Տրանսայի մէջ Տը Ալի-քա, Գօնթ և Փասթօրէ:

Ահաւասիկ յիշեալ մեծանուն իրաւագէտին պատճառաբանութիւնը¹:

Ընկերութիւնը պարտի դիմադրել այն ամենայնի որ զինքը կը հեռացնէ իւր նպատակը հետապնդելէն: Յանցակները, ռիսկները, զինքը կը ձեռացնեն իւր նպատակին որ է ընկերակիցներուն և իրեն պաշտպանութիւնը և ապահովութիւնը, որով իրաւունք ունի ինքզինքը պաշտպանելու յանցանքներու դէմ: Բայց, ինչպէս որ ուճիրը ուրիշ բան չ'է եթէ ոչ յարոյշակաւ յառի միջովին մը, արյիւնը — մեղապարտ միջովին — որոյ մարդս տեղի կու տայ, այսպէս ինքզինքը պահպանելու համար այն ամենայնէ որ յանցանքին միջով մըն է, և հետեւաբար ապագայ յանցանքներէ, ոչ իշ միջոց չի կայ երբ ոչ դեմ դնել ատոր իսկաւորումով մը:

Յանցանք գործելու միջով միշտ յոռի կիրքի մը գոհացումն է, այսինքն թէ զգալի բարիքը, զոր մարդս կը հոգայ տեղի տալով կիրքին: Արդ, տարելու, անդամաւոր կացուցանելու համար այդ միջովին, ուրիշ կերպ չի կայ եթէ ոչ ապաւնալ պատիժ մը, զգալի չարիք մը, դէմ դնելու համար այն նիւթական բարիքին որոյ կը ձգտի մարդս յանցանքով, — և տալ պատիժը երբ յանցանքը մէջտեղն է, ապա թէ ոչ սոսկ սպառնալիքը բանի մը չի ծառայեր. որով հակամիջովին կը լուծուի պատժառած յանցանքին մէջ, որովհետեւ անպատիժ մնացած յանցանքը ուրիշ մը կը բերէ, այս ուրիշն ալ ուրիշ մը, և այդպէսով ընկերութիւնը կը կործանի՝ յանգելով անիշխանութեան:

Այս կերպով, ընկերութիւնը ուրիշ բան չ'ընել եթէ ոչ ինքզինքը պաշտպանել, և հետեւաբար ընդհանուր ամումար՝ ինքնապաշտպանութեան իրաւունքը մասնա-

1. Տես իւր «Genesi del Diritto penale» անուն երկը:

ւորապէս պատժողական իրաւունքին հիմն է— ուրիշ կերպով ըսելու համար— պատժողական իրաւունքը ուրիշ բան չ'է եթէ ոչ (ընկերութեան կողմանէ գործադրուելու պայմանաւ) ինքնապաշտպանութեան բնական իրաւունքին շատ մը գործադրութիւններէն մին:

Ուրեմն, ի մի բան, ընկերութիւնը իրաւունք ունի իւր նպատակին հասնելու. յանցանքները արգելք կ'ըլլան այս նպատակին. անկարգ կիրքերը տեղի կու տան յանցանքներու մղումին. արգիլելու կամ գոնէ նուազեցընելու համար յանցանքները, ասոնց դէմ հակամղումով մը գործել հարկէ. մեղապարտ մղումին դէմ եղած հակամղումն ալ ուրիշ բան չի կրնար ըլլալ եթէ ոչ զգալի շարք մը. ուրեմն ընկերութիւնը իրաւունք ունի տալու զգալի շարքներ, այսինքն պատիժներ՝ թէ ինքզինքը և թէ իւր ընկերները պաշտպանելու համար: Բայց ուշադրութիւն. խնդիրը անմիջական թշնամանողին, ներկայ յանցաւորին դէմ պաշտպանութեան վրայ չ'է, այլ սպազայ կարելի թշնամանողներու դէմ պաշտպանութեան վրայ է, այսինքն խնդիրը անուղղակի պաշտպանութեան վրայ է: Ներկայ յանցաւորը պատժելով, աւելորդակի կերպով սպազայ յանցաւորէն պաշտպանուած կ'ըլլայ ընկերութիւնը:

Այս վարդապետութեան համար կ'ըսեն թէ հակառակ է ինքնապաշտպանութեան գաղափարին՝ որն որ եղած թշնամանքին այժմուշրիւնը կ'ենթադրէ: Սկզբըն դէմ և սպազային դէմ ինքնապաշտպանութեան ձեւին տակ բռնադատում չի կրնար գործուիլ:

12.

Ընդհակառակն, Ֆուլերպախ պատժական իրաւագիտութեան իբր հիմ գրաւ փախցնելը (intimidation) կամ նոգեխանական նսկանդուելը:

Ըստ այս գերմանացի ներհուն ոճրագէտին՝ Տէրութիւնը պէտք է որ երաշխաւորէ քաղաքացւոց իրաւաստեան կարգին պաշտպանութիւնը: Ասիկայ ընելու համար, իրաւունք ունի և միանգամ այն պարտականութիւնն ի

գործ դնելու բոլոր այն միջոցներն որոնք կարող են արգիլելու իրաւունքներու եղած վնասները, և ասիկայ կ'ըլլայ փախցնելով այն քաղաքացիներն որ կը ձգտին խանգարելու ընկերային կարգն ու սարքը: Բայց, ընկերութիւնը ինչպէս պիտի փախցնէ անոնք որոնք կը փորձուին յանցանք գործելու: Զայնս ստիպելով բարոյապէս, նոգեխանապէս, որ չի գործեն արգարութեան դէմ: Ասիկայ ալ ուրիշ բանով չի կրնար ըլլալ եթէ ոչ սպազայ յանցաւորներու համար պատիժի մը սպառնալիքով, և ներկայ յանցաւորներու համար ալ սպառնացեալ պատիժին իրական գործադրութեամբ: Այդպէս ըստ Ֆուլերպախի, պատժային Օրինագիրք մը կը զգենու սպառնալիքներու ամբողջութեան մը հանգամանքը որքան աւտեն որ յանցանքը գտնուի կարելիութեան սահմաններուն մէջ. բայց երբ յանցանքը իրականութիւն կ'ըլլայ, ըստ սպառնալիքն ալ կ'ըլլայ այն ատեն իրողութիւն: Ուրեմն, ի մի բան, պատժոյ սպառնալիք, պատժոյ գործադրութիւն, միջոցներ են գործելու համար քաղաքացւոց մտքին վրայ զայնս ստիպելու որ յարգեն իրաւաստեան կարգը. և այսպէս սպառնալիք և գործադրութիւն կը նպաստեն պատիժին վերջնական նպատակին:

Ֆուլերպախի այս վարդապետութեան դէմ կը դնեն ըսելով որ ասիկայ դմարգը կը գործածէ իբր գործիք և միջոց ընկերային նպատակին հասնելու համար, որով կը մոռնայ մարդուն մէջ գտնուած անձնականութեան գերագոյն յատկութիւնը:

13.

Հարեանցի թո՛ղ ըլլայ, չի մոռնանք սակայն հոս յիշելու *Elementi del diritto criminale* անուն գասական գործին հեղինակին՝ հռչակաւոր Գարմինեանի վարդապետութիւնը, ըստ որում ընկերութիւնը ունի պատժողական իրաւունքը ընկերային սպանութիւններ համար, այսինքն թէ քաղաքական նարխաշրջութիւնը՝ զըստ պելու մարդկան յոռի ակտիւտները որոնք կը ձգտին բարոյական— իրաւաստեան կարգը խանգարելու: Սակայն, Գարմինեանի՝ հիմնուելով հանդերձ քաղաքական

սկզբունքին վրայ՝ անոր արդարութեան սահման մը կը դնէ, ըսելով թէ պատժելու իրաւունքը կը դադրի ուր կը պակսի գործողութեանը բարոյական վերագրելիութիւնը: Այսպէսով Գարմինեանի տեսութիւնը խոյս կուտայ անուղղակի ինքնապաշտպանութեան և հոգեբանական բռնադատութեան նկատմամբ յարուցուած քննադատութիւններէն:

14.

Կամանուէլ Քանթ¹ — մեծանուն գերմանացի իմաստասէրը — պաշտպան հանդիսացած է բացարձակ արդարութեան՝ մերժելով լոկ օգտակարութեան, կամ ընկերային պատշաճութեան ո՛ր և է գաղտփար: Մինչդեռ անուղղակի ինքնապաշտպանութեան կուսակիցները, որպէս և ուրիշ տեսութեանց կուսակիցները՝ որոնք իրենց կարծիքը կը հիմնեն քաղաքական սկզբունքին վրայ՝ կ'ըսեն թէ պէտք է պատժել ոչ թէ անոր համար որ յանցանք գործուած է, այլ որպէս զի յանցանք չի գործուի: Այս կարծիքէն են Տը Մէսթրը և Թափարէլի: Որով, եթէ ըստ Ռոմանեօզիի, ըստ Պէնթամի, օրինակի համար, պէտք է՞ պատժել յանցաւորը երբ ապահովութիւն մը ըլլայ որ իւր գործած չարիքին այլ եւս բնաւ ուրիշ չարիքներ չի պիտի հետեւին. ընդ հակառակն, վերոյիշեալ գերմանացի իմաստասէրին, որպէս և Տը Մէսթրի և Թափարէլիի համար, ինչպէս ամէն անոնց համար՝ որոնք կը պաշտպանեն բարոյական բացարձակ, տիեզերական սկզբունքը, դարձեալ պիտո՞ր է պատժել յանցաւորը այնու համար միայն որ յանցաւոր եղած է, առ ի դոհացում նախատուած արդարութեան:

15.

Ֆրանտայի ընտրականները (éclésiastique), որպէս Գուզէն, Կիլօ, Թիսօ, Տէ Պրօյ դուքսը, պաշտպանեցին

1. Տես «Իրաւագիտութեան բնագանցական սկզբունքները»:

տեսութիւն մը որ հիմնուած է թէ բացարձակ և թէ միանգամայն յարաբերական կամ ընկերային արդարութեան վրայ, ի նկատի առնելով միեւնոյն ատեն թէ անցեալն և թէ ապագան: Այս տեսութիւնը սքանչելի կերպով պարզած է Փ. Ռօսսի¹, որ իւր *Traité de droit pénal* անուն երկին մէջ հիմնովին կը քննադատէ մասնաւորապէս թէ ուղղակի և թէ անուղղակի ինքնապաշտպանութեան գրութիւնները, և անոնք այլ որ հիմնուած են բարոյական բացարձակ սկզբունքին վրայ: Ասոնք — այսինքն հոգեպաշտները — կ'ըսէ Ռօսսի, կրնան հասնիլ մինչև իսկ աստուածափարսկան քննութեան (սխալելով բարոյականի անհուն գաշտին մէջ, առանց գիտնալու թէ ուր պէտք է դնել ձշիշ օրէնագիտութեան սեղմուած սոսքարիզին սահմանները). իսկ միւսները՝ այսինքն անոնք որոնք մի միայն օգտակարութիւն կը դաւանին, ուրիշ տեղ է՞ն կարող կենալ եթէ ոչ Աստեղագարոյ Սենկակը (*Տես Encyclopédie anglaise*):

Այսու հանդերձ, Ռօսսի՝ իբր հիմ պատժողական գրութեան՝ կը դնէ բարոյական սկզբունքը և բուն քաւութիւնը, և կը սահմանէ զայն քաղաքական սկզբունքով, հակառակ, որպէս ըսինք, Գարմինեանիի՝ որ իրեն համար պատժելու իրաւունքը մի միայն հիմնուած է քաղաքական հարկաւորութեանը վրայ, սահմանուած բացարձակ արդարութեամբ:

1. Այս մեծ մարդը՝ ծագմամբ իտալացի է (որպէս իւր անունը կը յայտնէ արդէն) և ծնած է Գարրարայի մէջ. ֆրանսացոց նշանաւոր քաղաքագէտներէն, իմաստասէրներէն և տնտեսագէտներէն մին կը համարուի. նախարար եղած է Պապական երբեմնի վարչութեան մէջ. սպաննուած է Հոսովայ մէջ՝ խռովութեան մը միջոցին:

16.

Գաւտարարական

Զգաստարարական (penitentielle) դրոշբաներ վրայ:

Տէրութեան պատժելու իշխանութիւնը արգարացնելու համար պարզուած զանազան դրութեանց մէջ չէ կարելի անյիշատակ անցնել այն որ ընկերային պատժումին պատճառը կը հաստատէ մի միայն յանցապարտին ուղղութեանը և բարեփոխման մէջ, և որ կը կոչուի հետեւաբար, դրոշբանի գաւտարարական, ճիշդ այնու համար թէ՛ կ'ուզեն որ պատիժին մէջ տիրէ, յանցապարտին ուղղութիւնը ձեռք բերելու համար, մինչև անգամ բացարձակ կերպով՝ զոչնչման հանգամանքը:

Այս դրութեան կուսակիցները կ'ուզեն որ քաղաքային ընկերութեանը սեպհական պաշտօնն ըլլայ վարել կամքերը, վարելով միեւնոյն ատեն խնայակամութիւնները. առաջնորդելու յանցաւորները դէպ ի բարին և դէպ ի արդարը, քաշելով զանոնք շարեաց ճամբէն, զանոնք նորէն օգտակար և բարի քաղաքացիներ կացուցանելու համար:

Այս դրութեան մէջ, որուն ջերմ պաշտպան հանդիսացան Ա. Տը Լիւքա և Ա. Ռէտտէր, ուրիշ բան չի փափաքուիր վերջապէս եթէ ոչ յանցաւորին բարեփոխման, այնպէս որ սմանք մինչև անգամ համարձակեցան ուրանալ ընկերութեան յատուկ պատժերու իրաւունքը. աւտոր տեղը դնելու համար ուղղութեան իրաւունք մը, ի կիր արկանելով լատինական առածը թէ՛ շատ կարեւոր է՛ն զպակը շարագործները պատիժով, երբ կրտրեաւոր զայն չ'ես կրնար բարեփոխել:

Այդ դրութեան նկատելիքները.

Հետեւաբար, զգաստարարականները կը պահանջեն որ բանտարկման դրութիւնը վերածուի բացարձակ կանոնաւորեալ կրթութեան մը, որ բանտերն ըլլան տեսակ

մը զիչերթիկ վարժարաններ ուր անոնք որ անգոսնած են բարոյականին ամեն նուիրական և յայտնի զգացումները վարեն հանգստաւէտ կեանք մը՝ կատարելով հոգեւոր մարզանքներ:

Բայց, առիկայ առիթ մը պիտի ըլլայ յանցանք գործելու. և, սպաքէն, այդպիսի դրութեան մը մէջ պիտի անհետանայ մինչև անգամ պատժոյ գաղափարը: Եղեռնագործներու բարեփոխման հոգ տանելը լաւ գործ մըն է, և մինչև իսկ առիկայ պարտի ըլլալ պատիժին կարելի եղող արդիւնքներէն մին, բայց ատոր հասնելու համար պէտք է՛ն զոչնչ պատիժին գերագոյն նպատակը, որ է սպառնալով ընկերութիւնը և անհատները յոռի արարքներու դէմ՝ սպառնալիքով և զգալի չարիքի մը իրականական գործողութեամբ: Չափազանցեալ մարդասիրութեան մը արդիւնքն եղող այդպիսի դրութեան մը շնորհիւ՝ բանտարկելութիւնը աւելի հեշտին և հաճելի կը դառնայ անգոսնածներու քան թէ այն ազատութիւնը զոր կը վայելին պարկեշտ մարդեր, որոնք սակայն կ'աշխատին կը աքնին անօթի չի մնալու համար:

Ուրիշ այլանդակ տեսութիւններ.

Ուրիշներ ալ եղան որ յանցաւորը խնդրի տեղ գրին, յայտարարելով թէ ով որ չարիք մը կը գործէ՝ կը գործէ միշտ վերին կարողութեանց խանգարման մը ազդեցութեանը ներքե: Ասոնց համար այլ եւս պէտք չի կայ բանտերու, այլ ասոնց տեղը պէտք էր որ շինուին յիմարանոցներ, ինչպէս որ զգաստարարականներու համար ալ՝ գիշերօթիկ վարժարաններ: Համբաւուոր գանկաւորն Տօքթօր Ասլ աւելի մասնաւորապէս կը պաշտպանէ մարդկայն գործողութեանց անպատասխանատուութիւնը, սա պատճառարանութիւնը ի մէջ բերելով թէ մեր կարողութիւնները ներքնապէս ենթարկուած են մեր գործաբաններուն վիճակին, զարգացումին գանկին այն մասերուն ուր գետեղուած են այդ կարողութիւնները:

Այս տեսութիւնները յառաջ կուզան մարդկային բնութեան որպէս և քաղաքային ընկերութեան յատուկ իրականաց և պարտուցը վրայ կազմուած սխալ և մոլոր գաղափարներէ:

17.

Վաշերացման տեսչիւնը:

Վերջապէս պիտի խօսինք այն տեսութեանը վրայ որ կ'ըսէ թէ պատժելու իրաւունքը կը վերաբերի ընկերութեան և իրմով Վեհապետին մի միայն, և այս ալ ան իրաւունքին պատճառաւ զոր ունի յարգել տալու օրէնքները, որ է ըսել՝ տալու ասոնց վաշերացումը (sanction):

Այս տեսութեան պաշտպանը եղած է բրօֆէսոր Տէ ձիօրճի (Բատուայի Համալսարանէն) իւր «Saggio sui principi fondamentali del diritto filosofico ed in particolare sulla teoria del diritto penale» երկու վը, և իրեն հետեւող ունեցաւ զբրօֆէսոր ձիան - Փաօլօ - Թօլօմէյի¹:

Եթէ օրէնսդիրը չուզէր որ իւր օրէնքները մեռեալ տառ մնան, պէտք է որ տայ անոնց հարկ եղած վաշերացումը, այսինքն թէ անոնց աւելցնէ շարիքի մը սպառնալիքը օրինազանցներուն համար, կամ թէ բարիքի մը խոստումը: Վաշերացումը պարտի Համապատասխանել օրէնքին բնութեանը, և հետեւաբար պարտի ըլլալ այնպէս և այնքան որպէս և որքան հարկաւոր է:

Այսպէս, եթէ միայն սպառնալիքը և պատժոյ մը գործադրութիւնը կրնայ զօրէնսդիրը հասցնել իւր նպատակին, քաղաքային ընկերութիւնը իւր պատժելու իշխանութիւնը գործածելով ուրիշ բան չընէր եթէ ոչ գործածել՝ տուեալ ձեւով մը՝ իրեն վերաբերեալ վաշերացման իրաւունքը:

Այսու հանդերձ, վաշերացման տեսութեան դէմ՝ իբր հիմն պատժողական իրաւունքին, կամ թէ պատժողական իրաւունքին դէմ իբր մասնաւոր ձև վաշերացման, կարելի է զիտողութիւն ընել թէ ասիկայ ստէպ չի հասնիր իւր նպատակին յանցաւորին նկատմամբ. և թէ

1. Տէս «Corso di Diritto naturale» և «Lezioni di Diritto penale».

մանաւանդ տուած պատիժը, նկատելով միայն իբր անոր վաշերացման, ստէպ և ամենէն ծանր պարագաներու մէջ գոյութեան պատճառ չունենար: Ապաքէն, ի՞նչ է արդիւնքը և միանգամայն բուն ընդհանուր նպատակը վաշերացման. ստիպել օրէնքները յարգելու, — և եթէ օրէնքը բռնաբարուած է, ստիպել անիկայ՝ որ զայն բռնաբարեց՝ ընելու ճշդիւ ինչ որ նա կը պատուիրէ, և երբ այսպէս ընելը անկարելի կըլլայ, ընելու կամ տալու նախարժեքը այնու զոր նա կը հրամայէ:

Մէկ խօսքով, վաշերացման բուն նպատակն է վերահաստատութիւնը, ուղղակի կամ անուղղակի կերպով, օրէնքին զօրութեան՝ իբր հրաման. ապահովել օրէնքին յարգուիլը զայն բռնաբարողներուն կողմանէ. ուրիշի իրաւունքին եղած բռնաբարութեան արդեանցը հեռացումը:

Այսպէս, ենթադրենք որ մէկը մտաւ այսինչին հողին մէջ, զայն մշակեց, և կամ վրան շէնքեր կառոյց, եւլին: Օրէնքը՝ որ կ'ուզէր թէ ուրիշի ստացուածքը յարգուած ըլլայ, վաշերացման զօրութեամբ պիտի տայ հողին տիրոջը իրաւունքը, վաշերակով՝ մինչև իսկ բռնութեամբ՝ իւր հողին ինքնակոչ տէրը, երբ սա չուզէր անկէ հեռանալ ինքնաբերաբար: Ահաւասիկ, օրինազանցը այդպէսով ստիպուած յարգելու ճշդիւ այն՝ զոր օրէնքը կը պատուիրէ, — ուրիշի ստացուածոցը յարգանքը, — ահաւասիկ, վերահաստատուած օրէնքին զօրութիւնը, և վերացումը՝ այդպէսով՝ արդիւնքը, ուշադրութիւն՝ ուրիշի իրաւունքին եղած բռնաբարութեան:

Ենթադրենք որ մէկը ուրիշէ մը փոխ ստակ առած ըլլայ և պայմանաժամը լրանալուն՝ մերժէ զայն հատուցանել. օրէնքը՝ որ կը հրամայէ որ փոխառուն հատուցանէ որոշեալ ժամանակին իրեն փոխ տրուած դրամը, իւր իրաւունքը ստանալու համար պէտք եղած միջոցները կը ցուցնէ փոխատուին, իրաւունք տալով ասոր իրեն յատկացնելու պարտատիրոջ ինչքէն այնքան մաս որքան որ հարկ է փոխ տուած գումարին բացը գոցելու համար: Ահաւասիկ, այդպէսով չվճարող պարտատէրը ստիպուած է գործադրելու, թէպէտև անուղղակի կերպով՝ օրէնքին հրամանը. ահաւասիկ, օրէնքը յարգուած օրինազանցին կողմանէ, հակառակ անոր կամքին, նախատուած իրաւունքին վերահաստատութեամբը:

Արդ, ենթադրենք որ մէկը պատասխանատու բռնուած ըլլայ մարդասպանութեան ռճիրով մը. արդ, մարդկային օրէնքն ալ բռնարարեալ ըլլալէ յետոյ՝ որն որ չ'ըսպաննել կը հրամայէ, մարդասպանին տրուած պատիժը արդիւնք ունի՞ նաեւ ստիպելու անիկայ յարգելու օրէնքը որ չ'սպաննել կը հրամայէ. ստիկայ բացարձակապէս անկարելի է, որովհետեւ անկարելի է ստիպել մարդասպանն որ վերստին կեանք տայ իւր զօհին: Օրէնքը բռնարարուեցաւ, և կը մնայ բռնարարուած, չի կայ մարդկային զօրութիւն մը որ վերցնէ անոր բռնարարութիւնը: Ուրեմն, այդպիսի պարագայի մէջ, պատիժը վաւերացում չ'է հանդէպ յանցաւորին. վաւերացումէն տարբեր բան մըն է, սա իմաստով որ վաւերացումին արդէն նպատակն է բռնարարուած օրէնքին բռնի յարգուիլը:

Ո՞վ չի մտկարերեր որ եթէ պատիժը պէտք ըլլար նկատել պարզապէս իբր վաւերացման ձեւ մը և հետեւորար որոնել պատժելու բացարձակ և միակ հիմը վաւերացումին իրաւունքին մէջ, շատ մը և նոյն իսկ ամենէն ծանր յանցանքները անպատիժ մնացած պիտի ըլլային. և արդեօք ասոր պատճառը վաւերացումին իւր զլխաւոր նպատակին մէջ թերանալն է այդ կերպով :

18.

Տեսութիւն Իրաւաստակաւ պաշտպանութեան.
(La tutelle juridique).

Ատկէ կ'երեւայ որ պատիժը ուրիշ նպատակ ունի քան թէ ստիպել անոնք՝ որոնք գործած են հասարակային կամ մասնաւորային սպառնալուծեանը վնասաբեր ինչ ինչ գործողութիւններ՝ յարգելու ընկերութեան և մասնաւորաց իրաւունքներուն պաշտպան օրէնքը:

Ուրեմն, վաւերացման մէջն ալ պէտք չ'է փնտռել պատժողական արգարութեան հիմը: Սակայն, պարտաւորուած գոյով ընտրութիւն մ'ընել վերոյիշեալ գանձագան տեսութեանց մէջէն, մեզ համար սիրելի է յա-

րիլ հռչակաւոր Գարրարայի կողմանէ պարզուած տեսութեան՝ Գարմինեանիի հետքերուն վրայ. տեսութիւն զոր բաւ է հոս յիշել քանի մը խօսքով և որ թէ բացարձակ և թէ յարաբերական արգարութեան սկզբունքը կը պարունակէ իւր մէջը, թէպէտեւ առաջինը իբր սահման վերջնոյն:

Պատժողական իրաւունքին հիմը սա ճշմարտութիւնն է որ քաղաքային ընկերութիւնը կը կենայ մեր իրաւանց կատարեալ պաշտպանութեանը համար, և թէ իրաւաստական կարգը մասն է բարոյական տիեզերական կարգին: Պատիժը կը տրուի այնու համար որ պէտք է, ոչ թէ լսկ հեղինակութեան նպատակաւ, այսինքն թէ որքան որ զայդ կը պահանջէ իրաւաստական պաշտպանութիւնը:

Ահաւասիկ այս տրամաբանութեան բացատրութիւնը. Գաղաքային ընկերութիւնը շնորհեալ մեկ օրէնքն է. իրեն մէջ միայն կը գործադրուի իրաւանց պաշտպանութիւնը. որով ընկերութեան իրաւունքն ու պարտքն է այս պաշտպանութիւնը, և պիտի գործադրէ զայն ուր որ պետքը պահանջէ, ի կեր առնելով այն ամեն միջոցները որոնք յարմար են նպատակին: Այս միջոցներուն մէջ կը գտնուի պատժումը: Սակայն, ընկերութիւնը իրաւաստական կարգին պահպանմանը համար կեցած ըլլալով, և այս կարգն ալ մասն կազմելով բարոյական տիեզերական կարգին, ընկերութիւնը չի պիտի կարենայ պատժել հասարակային և մասնաւորային սպառնալուծեանը վնասաբեր ո՞ր և է արարք մը, այլ այն վնասակար արարքը որն որ ըլլայ միեւնոյն ատեն մարդկային արարք մը, այսինքն արդիւնք մարդկային իմացականութեան և կամքի:

Ուրեմն, պատժողական իրաւունքին հիմն է Իրաւաստակաւ պաշտպանութիւնը (Tutelle juridique) որ կ'երթայ գտնել իւր սահմանները բացարձակ արդարութեան մէջ, այն ներգաշնակութեանը բերմամբ որ կը տիրէ որպէս Ֆիզիքական աշխարհին՝ այնպէս ալ բարոյական աշխարհին մէջ, և որ չի կրնար աւելի առանց անիրաւութիւն մը գործուած ըլլալու: Այսպէս, պատժելու իրաւունքին հիմը, ըստ ոսկեղէն բանին Գարրարայի, պարտի ըլլալ, և է Իրաւաստակաւ կամ իրաւունքի ձլմար-

տոչքիւն մը — և որով՝ բացարձակ, և անկախ օգտակարութեանն որ և է նկատողութենէ: Ապաքէն, ո՞վ կըրնայ հակառակիլ սա ձևարարութեան թէ ընկերութիւնը իրաւասակիւս պաշտպանութեան համար եղած է և ո՞վ չի տեսներ թէ այդ պարագային մէջ յի օգտակարութիւնը բնաւ առնչութիւն մը չ'ունի պատժումին հետ, մասնաւորապէս սա իրողութեան թէ՛ օգտակարութիւնը բնաւ բացարձակ և լաւ որոշուած հանգամանք մը չ'ունի: Արդարեւ, պարտ է պատժել պարզապէս որքան որ կը պահանջէ առանց բացարձակութեան ընկերային անհոյսակիւս նպատակի պաշտպանութիւնը, և ոչ թէ որքան զայն կը պահանջէ օգտակարութիւնը. և չի բաւեր միայն ուրիշներու իրաւանց տրուած վնասը, այլ պէտք է նաեւ գործողութեանը բարոյականութիւնը, այսինքն թէ բարոյական վերագրելութիւնը: Երբ ընկերութիւնը պատժէ արարք մը նայելով մի միայն ատոր՝ իրաւանց պատճառած վնասը, կը մեղանչէ արդարութեան դէմ, որովհետեւ նիւթական վնասէն չ'է որ կը հետեւի անիրաւութիւնը. կամ թէ երբ պատժէ յոռի արարք մը միայնեւ իսկ եթէ ատկէ ծագած չ'ըլլայ նիւթական ո՞ր և է վնաս, կամ թէ այդ արարքին անհամեմատ վնաս մը, իւր ձեռնհասութենէն զուրս ելած կ'ըլլայ, որովհետեւ իրաւասակիւս պաշտպանութեանը չի պահանջած մէկ բանը ըրած կ'ըլլայ:

Ուրեմն, պատժողական իրաւունքը իւր գոհացուցիչ պատճառը կը գտնէ բնութեան օրէնքին մէջ՝ անկախաբար ընկերային ո՞ր և է կազմակերպութենէ, քանի որ ընկերայնութիւնը բնութեան օրէնք է, և քաղաքային ընկերութիւնն ալ միջոցն է որով այս օրէնքը կը գործուի:

Պատժային իրաւագիտութեան կիւրք:

Պատժողական իրաւունքի և իմաստասիրական իմաստով՝ Պատժական իրաւագիտութեան նիւթը կը կազմեն ընդհանրապէս՝ վերագրելի բնարարութիւններ այն օրէնքներուն՝ որոնց գործադրութիւնը ընկերային-քաղաքային գերագոյն իշխանութեանը ձեռննաստորիւնն է, և այդ բնարարութիւններն արգիւրէ համար հարկ է դիմել ըստ պատկանելի և պատիժի մը գործադրութեան, որովհետեւ որիչ ո՞ր և է միջոց անօգոյս է:

Պատժական իրաւագիտութեան նիւթը՝ պատժային օրինաց իմաստով՝ պիտի ըլլան ուրեմն հաւասարապէս պատժոյ արժանի գործերը. յիշենք սակայն թէ խօսքերնիս պատժական դրական այն օրինաց վրայ է, որոնք ներշնչուած են խելքի ու մտքի գերագոյն սկզբունքներէն, այսինքն բարոյական այն սկզբունքներէն որոնց մասնաւոր մէկ մարմնացումը, մէկ երեսն է ընկերային-քաղաքային օրէնքը:

19.

Պատիժի մը ենթակայ գործերու վրայ խօսելու սկզբնէն առաջ, պէտք է խօսիլ յանցանքներու մէջ վերագրելիութեան (imputabilité), վերագրութեան (imputation) և պատասխանատուութեան վրայ:

20.

Քաղաքական վերագրելիութիւն.

Վերագրելիութիւնը կը բաժնուի քաղաքականի և բարոյականի:

Իբր թէ մարդու վարքն ու բարքը օրէնքին հետ առնելիքի-տալիքի հաշիւ մը բացած ըլլար, Եւրոպիոյ բարոյախօսները՝ որոնց հետ նաեւ իրաւագէտները և ընդհանրապէս բոլոր ընկերաբանները՝ հաշուագիտութենէն առնուած կարգ մը բառեր — ընդ որս վերագրելի (imputer) բառը — կը գործածեն ընդհանրապէս բարոյական նիւթերու մէջ, և մասնաւորապէս օրինական խնդիրներու մէջ:

Այսպէս, այս ինչ գործը վերագրելի (imputable) է կ'ըսեն, իմացնելու համար թէ ով որ զայն գործած է, պիտի պարտաւորուի կամ պիտի կարողանայ կրել անոր արդիւնքը կամ տալ անոր հաշիւը, թէ մէկու մը վերագրուած է, ցուցնելու համար թէ այս ինչ անձին կողմէն գործուած է, որն որ պարտի կամ կրնայ հետեւաբար տանիլ անոր արդիւնքը: Ատկէ առաջ կուգայ տար-

բեր նշանակութիւնը վերագրելիութեան, վերագրութեան և պատասխանատուութեան. վերագրելութիւնը կը վերաբերի ըստ ինքեան արգիլուած գործի մը, և վերագրութիւնը կը վերաբերի անձի մը որ գործած է արգիլուող գործը, մինչդեռ պատասխանատուութիւնը կը վերաբերի վերագրուող անձի մ'որ պարտի հաշիւ տալ գործին վրայօր:

Այս այսպէս ընդունելով, երբ Տերութեան մէկ օրինքը նախատեսելով որոշեալ գործ մը, և զայն վնասակար կամ փտակաւոր դատելով ընկերային մարմնոյն, այսինքն քաղաքացւոց սպառնալուծեանը՝ կ'արգելու զայն, և կը սպառնայ պատիժ մը անոր որ զայն գործել ուզէ, այդ գործը կը կազմէ յանցանք մը, որով սով որ զայն գործէ պատաւորութիւն պիտի պատասխան տալ դատարանաց առջին:

Ինչո՞ւ համար է որ կ'ըսեն թէ այս ինչ արարքը քաղաքականացիս վերագրելի է:

Որովհետեւ մեր տեսութեան համաձայն, պատժական կանոններուն մէջ վերագրելութեան գլխաւոր հիմն է վնասը, քննանքը զոր ինչ ինչ գործեր կը պատճառեն կամ կրնան պատճառել հասարակային և մասնաւորային սպառնալուծեանը, և ոչ թէ գործին Ներքին չարութիւնը, որ յորդովին յարոյսական տարր մըն է: Արդ, գիտենք որ իրաւասական օրէնքին գլխաւոր նիւթըն է իրաւանց սպառնալուծութիւնը, ընկերային անդորրութիւնը, այսինքն թէ՛ ընդարձակ իմաստիւ՝ քաղաքական տարրը. արգարեւ, քաղաքականութիւնը Տէրութեան խոհեմութիւնն է, և Տէրութեան խոհեմութիւնը ճիշդ կը պահանջէ վնասաբեր արարքներուն ընկճումը:

Քարոյսական վերագրելիութիւն կամ

Պատասխանատուութիւն:

Ստոյգ է թէ լաւ և իմաստուն օրէնագրութեան մը մէջ, այն արարքները զորս օրէնքը իբր յանցանք կը ճանչնայ, միայն ներակայացիս յռի գործեր կրնան ըլլալ, հետեւաբար նաեւ յարոյսացիս վերագրելի. այնպէս որ քաղաքական վերագրելիութեան պարտի ընկերամասը յարոյսական վերագրելիութիւնը կամ պատասխանատու-

րիւնը, այսինքն թէ պարտին լինել այնպիսի՝ գործեր որոնց համար իրենց հեղինակը պարտի հաշիւ տալ նաեւ բացարձակ արդարութեան առջին: Բայց լաւ և իմաստուն օրէնագրութիւն մը չի կրնար պատժել յորոք բարոյացիս վերագրելի գործերը, սպա թէ ոչ ինչպէս որ վերը ըսինք՝ մեղանշած կըլլայ ձեռով բացարձակ արդարութեան դէմ, քանի որ այդպէսով ընկերութիւնը ինքնիրեն տուած կ'ըլլայ պաշտօն մ'որ իրեն ձեռընհասութեանն դուրս է:

Քաղաքական վերագրելիութեանը ծանօտութիւնն յիշող գերագոյն նետեալքիւն:

Քաղաքականացիս վերագրելի գործերուն ընծայագ ծանօթութեանն կը ծագի սա հետեւութիւնը որ միանգամայն մեծիմաստ սկզբունք մըն է թէ՛ տրամաբանութեան և տիեզերական արդարութեան՝ և ոչ մէկ գործ պատժելի է նոյն իսկ եթէ գէշ ալ եղած ըլլայ և միանգամայն վնասաբեր մասնաւորային և հասարակային սպառնալուծեան, եթէ Տէրութեան մէկ օրէնքը, առաջոց նրատարակուած և ծանուցուած, զայն արգիլած չ'է պատժող սպառնալուծք. որովհետեւ, մի միայն այդպիսի արգելումէ մը և օրէնքին հրատարակուելէն և ծանուցուելէն վերջն է որ գործ մը քաղաքականացիս վերագրելի կ'ըլլայ, այսինքն յանցանք:

Եւ այդ ամենն ալ ուրիշ բան չ'է եթէ ոչ լատինական հռչակաւոր առածին գործադրութիւնն ըստ որում՝ բնաւ պատիժ՝ առանց օրէնքի (nulla pœna sine lege):

21.

Բայց, ուշագրութիւն, յարոյսական վերագրելիութիւնը քաղաքական վերագրելիութեանը զօրութեամբ հասկցուած անհրաժեշտ պայմանն է, սա իմաստով որ օրէնագրելը այս ինչ գործը իբր հասարակային և մասնաւորային անգործութեանը վնասակար դատելով արգիլած ատեն պարտի մեկնիլ սա գաղափարէն թէ անոր հեղինակը զայն գործած է գիտնալով և ուզելով զայն որ կ'ընէր, որով

բարոյական վերագրելութիւնը հաւասար է բարոյական պատասխանատուութեան:

22.

Դատատանական Վերագրութիւն.

Չայս ընդունելէ յետոյ, ե՞րբ է որ տեղի կունենայ դատատանական կամ քաղաքային վերագրութիւնը. այս ինքն թէ ե՞րբ պարտաւորութիւն կայ պատասխան տալու դատարանին առջև քաղաքականապէս վերագրելի ձանձկուած գործին նկատմամբ. ե՞րբ է որ ատոր կը վերագրուին օրէնքով հաստատուած հետեւութիւնները. երբ օրէնսգրին կողմանէ արգիլուած գործը, որ միանգամայն իր կողմանէ պատժելի ըլլալը ծանուցուած է, կը կատարուի, և հետեւաբար դռնը կ'ընկնի գաղտնիարաց, կարելիութեան շրջանակին:

Վերագրութիւնը դատաւորին գործն է որ՝ պատժական օրէնքը բռնաբարող գործը կատարուելուն պէս՝ կը հետազօտէ թէ ո՞վ էր անոր ներքինակը, կը քննէ թէ արդարեւ ան է հեղինակն որոյ վրայ կասկածներ կան, և հաստատելէ յետոյ թէ ո՞վ է անոր վերագրեալը, անոր բուն հեղինակը, այսինքն թէ հաստատելէ յետոյ անոր վրան վերագրութիւնը, կը պատժէ զայն օրէնքին համաձայն:

Բայց, որպէս զի դատաւորը կարենայ դատապարտել մէկը, չի բաւեր որ հաստատէ միայն քաղաքական վերագրելութեան գոյութիւնը, — պէտք է նաև որ հաստատէ բարոյական վերագրելիութիւնը, այսինքն թէ վերհանէ թէ ան որ կատարեց ինքնին պատժելի գործը, ներքինական ներքինակը եղած ըլլալէ դատ՝ եղած է նաև բարոյական հեղինակ:

Հիմնական կանոն.

Ո՞վ վերագրելի է քաղաքականապէս.

Քաղաքականապէս վերագրելի է՛ն ան որ նաև բարոյապէս վերագրելի է՛ն, այսինքն պատասխանատու. — Օրինակ. Ան որ գիշերաշրջիկ վիճակին մէջ զրացուցն տու-

նին կրակ կուտայ և զայն կ'այրէ. խենդը որ կը սպաննէ կամ կը վիրաւորէ և կամ ուրիշի մը ինչքը կը գրաւէ. մանուկն որ հայհոյութիւններ կ'արձակէ Տէրութեան մարմնոյն նուիրական անձին դէմ, ասոնք բոլորն ալ իրենց արարքներուն գիտակցութիւնը չ'ունին, և հետեւաբար քաղաքականապէս վերագրելի չ'են հրդեհի, մարդասպանութեան և վիրաւորման, գողութեան և նախատինքի, որովհետև բարոյապէս ալ վերագրելի չ'են այս արարքներուն:

Ան որ կը տեսնէ թէ յանկարծ փողոցին մէջ մէկը վրան կը յարձակի և իր կեանքին կ'սպառնայ զէնքով մը՝ եթէ իւր գրամը չի տայ անոր, և թէ ան ալ ինքզինքը պաշտպանելու համար յարձակողին դէմ՝ զայն կ'սպաննէ, նոյն իսկ ընդունելով որ գիտէր ինչ որ կընէր, որով ունէր իւր արարքին գիտակցութիւնը, քաղաքականապէս վերագրելի է՛ն մարդասպանութեան, որովհետև բարոյապէս չ'է վերագրելի, այնու համար որ ընտրութեան ազատութիւն չ'ունէր, և պարտաւորուեցաւ սպաննելու՝ ինք չ'սպաննուելու համար, և սպաննելով ալ ուրիշ բան չ'ըրաւ եթէ ոչ պաշտպանել իւր սեպհական մէկ իրաւունքը, որ է իւր ինքնապահպանութեան իրաւունքը: Եթէ նոյն իսկ կարենար ինքզինքն ազատել առանց զոհելու իւր յարձակողին կեանքը, ինքը ընտրութեան կատարեալ ազատութիւնը չ'ունէր, և որով և ոչ ալ մարդասպանութեան, պարտի պատասխան տալ պատժական օրինաց առջին օրինաւոր ինքնապաշտպանութեան մէջ չ'ապահովուեցաւ նախա՝ Երեթապէս մարդասպանութիւն մը կայ, բայց ոչ բարոյապէս:

23.

Նեկ (dol), Սխալներ և Գիպուած.

Ընդհանրապէս Բարոյական խնդիրներու և մասնաւորապէս պատժական խնդիրներու մէջ վերագրելիութեան տեսութեանը կուգայ կապուել նեկի (dol), սխալների և ցիպուածի վերաբերեալ տեսութիւնը:

Նեկի և սխալների մէջ կը մտնէ, թէպէտև տարբեր

չափով, և տարբեր եղանակաւ, կամքը և սեփական աւարքներու գիտակցութիւնը:

Որով, պատասխանատու է պատժական արգարութեան առջին թէ այն որ գործեց նենգով և թէ այն որ գործեց սխաշակերով. թէ միոյն և թէ միւսոյն համար կայ բարոյական վերագրելութիւն, թէպէտ տարբեր և շատ որոշ աստիճանաւ:

Ատկէ է որ բոլոր պատժական օրինագրքերուն մէջ գոյութիւն ունին նենգաւոր գործոց և սխաշաւոր գործոց կարգերը:

24.

Նեկգ.—Մեկ մի յանցանքը կազմող տարրերը.

Մեր մինչև հոս ըսածներէն կը հետեւի թէ մէն մի յանցանքի մէջ պէտք է որ գտնուին երկու տարրեր՝ ա. գործողին կամքը և գործի նիտակցութիւնը. բ. իրական վնաս մը:

Առաջին տարրը կը կոչուի ներակայական կամ բարոյական տարր. երկրորդը՝ աւարկայական կամ նիւթական վնաս կամ տարր. բարոյական գորութիւն և ֆիզիքական գորութիւն:

Ներակայական տարրին յատուկ տեսութիւնները կը դառնան վերագրելիութեան կամ հանդէպ պատժական օրէնքին պատասխանատուութեան շուրջը:

Չայս հաստատելէ վերջը՝ կամքը կրնայ նպատակ յանցանքին կատարմանը տարբեր եղանակաւ և չափով:

Ընդհանրապէս, երբ գործողութիւնը ձանձուած է, և ուզուած և ազատ, կը կոչուի նենգաւոր. որով գործողը կը գործէ նենգով երբ ըրած չարիքին գիտակցութիւնն ունի, այսինքն թէ գիտէ և կը ճանչնայ բռնաբարելը զպատժական օրէնքը այն տուեալ գործողութեամբը և է ազատ զայն կատարելու. և սակայն կը մտադրէ և զեւանական գործողութիւնը, կ'ուզի գործողութիւնը և զայն կը կատարէ:

Նեկը հետեւաբար կրնայ սահմանուիլ յոսի գիտատուութիւնը ընկող գործ մը որ նախառակ է պատժական օրէնքին: Յոսի ըսելով կիմանանք ընտրութեան ազատութեանը գաղափարը:

Ուրեմն, նենգը ընդհանրապէս նախաներադրեալն է՝ նախարակ պայմանը յանցանքներուն գոյութեանը համար:

Ատկէ կը հետեւի որ՝ թէպէտ օրէնքը մասնաւոր կերպով մը չի յիշատակեր գնեկը պատժական գործողութիւնը կազմող տարրերուն մէջ, սակայն նենգը միշտ պէտք է առնել իբր պայման ներքին բայց և անհրաժեշտ՝ ոճրական գործողութեանը վերագրելութեանն ու պատժելութեանը:

Եւ քանի որ պատժական օրէնքին կողմանէ արգելուած շատ մը գործեր այնպիսի բաներ են զորս իւրաքանչիւր ոք պարտի գիտնալ թէ ապօրինաւոր գործեր են, այդ պատճառաւ շատ մը գործերու համար նենգը կ'ենթադրուի, այսինքն թէ հարկ չկայ գնեկը ապացուցանելու. անիկայ ներփակեալ է գործին մէջ:

Այսպէս, գողնալը, սպանեկը, յայտնապէս ապօրէն գործողութիւններ են, և ան որ ուրիշին մէկ բանը կ'առնու, կամ սպանութիւն մը կը գործէ, նոյն ինքն ուրիշին բանը առնելուն և սպանութիւն ընելուն համար, կ'ենթադրուի թէ գործած է գէշ շիտաւորութեամբ, և իրեն կը մնայ հակառակը ապացուցանել:

25.

Սխալակցութիւնը.

Բայց երբեմն կը պատահի որ գործողութենէ մը կը հետեւին վնասակար արդիւնքներ և հակառակ օրէնքին՝ ոչ գործողին առ այդ ուղղեալ կամքին, այլ գործողին վերագրելի անհոգութեան մը բերմամբ, որովհետև պէտք էր և կրնար ետ կենալ այդ գործողութենէն որ արտադրեց այդ արդիւնքները:

Օրինակի համար, կառապան մը արագաբար վազընելով ձիերը բազմամարդ փողոցի մը մէջ, գետինը կը տապալէ անցորդներէն մէկը և զայն կ'սպաննէ կամ կը վիրաւորէ: Արտոյ մը՝ որ կանխաւ պէտք եղած զգուշութիւնները չ'ըրած՝ մարդաբնակ տեղւոյ մը մօտերը կը պայթեցնէ իւր հրացանը և մարդ մը կը վիրաւորէ: Գաստիարակն որ իւր խնամքին յանձնուած աշակեր-

տին թոյլ կուտայ սառած գետի մը վրայ չմշկել, բայց զիպուեածով սառը ճեղքուելով տղան կը խեղդուի գետին մէջ: Ասոնց ամենքն ալ ստուգիւ յիտաւորութիւն չ'ու- նին վիրաւորելու կամ մարդ սպաննելու. բայց պատճառ են վիրաւորման և մարդասպանութեան, թէպէտ անուղ- ղակի պատճառ՝ զանց առած ըլլալնուն համար այն հո- գածութիւնն ու զգուշութիւնը որոնց շնորհիւ արգիլած պիտի ըլլային իրենց գործողութիւններուն վնասարեք հետեւանքները:

Հետեւաբար Սիւրբաբելն է աննոգութիւնը. այսինքն ու- չարորդներն պահատրիւնը նախատեսելու և արգիլելու: չարիք մը գոր պարտէր և կարելի նախատեսել և արգիլել:

Որով, կամաւոր են թէ նեկաւոր և թէ սխալաւոր գոր- ծողութիւնները միանգամայն. բայց նեկաւոր գործողու- թիւնները կամաւոր են պատճառի և արդիւնքի մէջ, մինչդեռ սխալաւոր գործողութիւնները կամաւոր են միայն պատճառի մէջ, և ոչ ըստ ինքեան իր արդիւնքը, այսինքն թէ կամաւոր մի միայն արևատիկն մէջ:

Մէկ խօսքով, նենգով գործողը կ'ոչգի այն չարիքը որ արգիլուած է օրէնքէն, սխալանքով գործողը չ'ոչգի զայն, բայց անոր տեղի կուտայ անհոգութենէն:

Բայց կը սխալի ան որ կը կարծէ թէ ամեն վնաս, կամ չարիք, արգիւնք անհոգութեան կամ անխոհեմու- թեան, պարտի ունենալ պատժական վաւերացում մը:

Ապաքէն, յանցանքներուն էութիւնն է, ինչպէս որ տեսանք, նենգն՝ ուրկէ կը հետեւի սա կանոնը թէ՛ պատ- ժական օրէնքին բռնաբարութիւնները պատժելի չ'են եթէ նենգաւոր չ'են. և թէ սխալանքը միայն բացառա- բար կրնայ նիւթ տալ պատժական վաւերացումներու: Քաղաքային դատարաններուն անկ է՝ ըստ կանոնի՝ վճռել սխալանքի եղելութիւններէ առաջ եկած վնասին հատու- ցումը:

Ե՛րբ այն գործողութիւնները գոյս օրէնքը կը պատժի նեկաւոր ըլլալնուն համար՝ կրնան պատժուիլ երբ սխա- լանքով գործուած ըլլան:

Միայն երբ սխալանքին վնասակար արգիւնքները շատ ծանր են, պատժական օրէնքը — բացառաբար — կը յայ- տարարէ իրր յանցանք և որով պատիժ կը սպառնայ՝ սոսկ սխալաւոր եղող գործողութիւնները:

Որով եթէ օրէնքը պատիժ սպառնացած է սուեալ եղելութեան մը իբր նենգութ, չարիք կրնայ պատժուել նոյն ինքն եղելութիւնը, երբ գործուած է պարզ սխա- լանքով, եթէ օրէնքը զայն չըսեր բացայայտ կերպով:

Ան որ կը վիրաւորէ կամ կը սպաննէ անխոհեմաբար, պատասխանատու է սխալաւոր վիրաւորման կամ մար- դասպանութեան, որովհետև օրէնքը յատկապէս նկատու- ղորդեան կ'աւելու այս արարքը:

Ով որ վնաս կը հասցնէ ուրիշի մը գետնին, կտրելով՝ օրինակի համար՝ ծառերը, վար առնելով ցանկերը, աւ- րելով բերքը, և զայս կ'ընէ նեկաւորութեամբ (կամաւոր պէս), պատժոյ արժանի է, բայց եթէ տուեալ վնասը սխալանքով է, անոր հեղինակը չի պիտի պատժուի, ու- թովհետև օրէնքը ի նկատողութեան կ'առնու մի միայն տուեալ նեկաւոր վնասը:

Այսպէս, եթէ պատահի որ հովիւի մը քունը տանի, և մինչդեռ կը քնանայ, իւր հօտը, ինքնիրեն մնացած, մշակուած արտ մը կը մտնէ և կ'աւարէ կ'աւերակէ բեր- քը կամ տունկերը. հովիւը իրաւ է թէ պատասխանա- տու պիտի բռնուի տուեալ սխալանաւոր վնասին համար, բայց պատասխանատու քաղաքային դատաւորին առջև որ պարտի վճռել հատուցումը՝ վնասուողին խնդիրքին վրայ, այլ ոչ պատասխանատու պատժական դատաւորին առջև: Հակառակը կ'ըլլար երբ հովիւը մղած ըլլար իւր հօտը մշակուած արտին մէջ մտնել՝ հոն վնասներ գոր- ծել տալու դիտաւորութեամբ:

26.

Գիպուածը.

Երբ պատահած չարիքը ակամայ է ոչ միայն իբր այն, այլ նաև այնու համար որ անկէ յառաջ եկած արարքը գոր- ծուած է աննոյ մտքով մը. ակամայէ նաև առաջին պատ- ճառին մէջ. այսինքն թէ այնպէս որ չ'էր կարող և չ'էր պարտաւոր զայն նախատեսել, և նոյն իսկ եթէ նախա- տեսելի ալ ըլլար՝ չ'էր կրնար զայն արգիլել. այն ատեն ունինք պատժական օրէնքին մէկ պարզ նշարակակալ բը-

նաբարութիւնը, և որով՝ ոչ վերագրելի բարոյապէս, այլ միայն նիւթապէս:

Այսպէս, եթէ մէկը բարձր տեղէ մը վար ինկած առտն անցորդի մը վրան կ'իյնայ և զայն գետին կը տապալէ, անոր ծանր վէրքեր պատճառելով, և մինչև անգամ զայն կը սպաննէ, պատասխանատու չի պիտի ըլլայ պատճառած վնասին: Եթէ ձիարձակարանի մը մէջ՝ ձիերուն արշաւած առտնը, հանդիսատեսներէն մին յանկարծ մտնէ ձիերուն յատկացուած միջոցին մէջ և ձի մըն ալ զինքը գետին տապալէ և կ'ոխկոտէ, ան որ զձին կը վարէր պատասխանատու չ'ըլլար այդ պատահածին, որովհետև թէպէտ պարտէր նախատեսել այդպիսի բան մը, բայց չ'էր կրնար զայն արգելել, այնու համար որ իւր ամեն ջանքը անօգուտ պիտի ըլլար զսպելու կամ ճամբէն տալու համար զձին:

Այն դէպքն որ ամեն մարդկային խոհեմութեան հաշիւներէն դուրս է, իրաւասական լեզուին մէջ կը կոչուի դիպուած կամ եղերչիւն, յանկարծակիս պատահումներ, և ոչ կը վերագրուի, և ոչ ալ կը պատժուի:

27.

Յանցանք և Օրինականացոյցիւն կամ կանոնականացոյցիւն.

Գիտութիւնը մեզ կը սորվեցնէ որ բուն յանցանքը ուրիշի մը իրաւունքին վրայ եղած յարձակողական եղերչիւնն է, փնասակար եղելութիւն մը հասարակային կամ մասնաւորային անդորրութեան, և որն որ կ'արգիլուի, որոյ պատիժ կը սպաննան, և եթէ գործուի կը պատժուի՝ հասարակայն սպաճովութեանը օգտին համար:

Ըստ պետրի ե ոչ դնել յանցանքին այս ծանօթութեանը, սպա քե ոչ ոմիրներու տրամաբանական դասակարգութեանը վրայ թևաւ երբեք չ'ի կարելի ունենայ ձիւղ և յտակ գաղափարներ:

Ուրեմն, խնդիրը ըլլայ նկեզտ գործողութեան մը վրայ, ըլլայ սխալաւոր գործողութեան մը վրայ, եական է որ միշտ փնաս մ'ըլլայ, որպէս զի տեղի ունենայ ճշմարիտ և բուն յանցանքը:

Բայց, կան ուրիշ եղելութիւններ որոնք ճշմարիտ և բուն յանցանքներու եղելութիւնն են, և զարձեալ վերագրելի և ըստարակականացես: Այդ եղելութիւնները առնոք են որոնք գիտութեան և օրէնագիտութեան լեզուաւ օրինականցոյցիւն (contravention) կամ կանոնականցոյցիւն (transgression) կը կոչուին:

Բուն օրինականցութիւնները կամ կանոնականցութիւններն են ըստ ինքեան աննեղ կամ անտարբեր և դերչիւններ, կատարուած առանց յոռի դիտաւորութեան, բայց այստեղ նաև կը կը ներկայացնեն փոսկի մը կամ վնասի մը կարելիութիւնը, որոնց օրինակիւր՝ հաւաքաւ կային պաշտպանութեանը կամ սպաննողութեանը շահուն հաւարձ կրնայ պիտանի կամ օգտակար հաւարիչ առջեւ աննեղ, արգելումներու և պատժական վաւերացումներու միջոցաւ:

Վերջապէս այնպիսի եղելութիւններ են որոնք կը պատժուին պարզապէս ինքիւրեց:

« Եթէ, օրինակի համար, շտապողական գործի մը բերմամբ՝ չափազանց արագութեամբ կառքով կ'անցնի քաղքի մը փողոցներէն առանց սակայն մեկու մը վնասելու: Ուրիշ մը, խաղալու մտօք, կամ թէ ուրախութեան ցոյց մ'ըլլալու համար կը պարպէ դէնքն, առանց մեկու մը վնաս պատճառելու, գիշիկ տանը պատշգամբ: Ուրիշ մէկն ալ՝ առանց նեցուկի՝ պատուհանին առջին ծաղիկ թաղարներ կը շարէ, պատուհան մը որ բազմամարդ փողոցի մը կամ հրապարակի մը վրայ կը գտնուի:

Արդարեւ, ասոնց ամենքն ալ կը գործեն առանց յոռի դիտաւորութեան, և թէ իրենց գործերէն ալ և ոչ մէկու մը համար շարիք պատահած է՝:» Ասոնք աննեղ եղելութիւններ են:

Եւ սակայն, այս գործերը, ըստ ինքեան աննեղ, ըստ ինքեան անտարբեր, արգիլուած են և պատժելի՝ օրինագրքերու կողմանէ:

Ինչու, որովհետև այդ գործերը կրնան չարիք մ'արտադրել, և հետեւաբար կը պատժուին ոչ թէ արտադրուած շարիք մը գոյութիւն ունենալուն համար, այլ

1. Sicuti Notioni elementari di diritto penale, երկ. Baldassare Paoliti, խորհրդական Ֆիօրենցայի վճարեկ Ատենին:

սպագայ և լոկ կարելի չարիքի մը վտանգը նկատողութեան առնելով:

Արդ, քաղաքային ընկերութիւնը, և իրմով օրէնսգիրը, յանուն իրաւասական պաշտպանութեան (tutelle juridique) իմաստնօրէն նախատեսելով այդ վտանգները, շահ և պարտք ունի (և միանգամայն իրաւունք) փնտրել չի պատահած՝ անոր առջեւն առնուլ. և առջեւը կ'առնու արգելելով ճիշդ ինչ ինչ գործեր՝ իրաւանկեղ, բայց վտանգաւոր, և պատիժ սպառնալով անոր որ հոգ չի տանելով եղած արգելքին՝ կը կատարէ այդ գործերը:

Այդպիսի գործերը կը կոչուին, որպէս ըսինք, օրինազանցութիւն կամ կանոնազանցութիւն:

28.

Ուրեմն, մեր մինչև հոս ըսածէն դիւրին է իմանալ թէ ուրիշ է ճշմարիտ և բուն յանցանքին բնութիւնը և ուրիշ է կանոնազանցութեան բնութիւնը, որմէ պէտք է հետեւցնել թէ յանցանք և կանոնազանցութիւն՝ իրենց ներքին բնութեամբը՝ երկու տարբեր եակներ են:

Հետեւաբար, մոլոր է այն կարծիքն որ պատժելի գործերուն տեսակը պատժականութեան կ'որոշէ, այսինքն թէ պատժելի գործի մը սպառնացուած պատիժին տեսակէն:

Տրուած պատիժէն պատժելի գործին բնութիւնը (ուշադրութիւն) որոշելու դրութիւնը տիրած է ֆրանսական դպրոցին մէջ, և ընդունուած 1868ի ֆրանսական օրինագրքէն և ֆրանսական օրինագրքին վրայ ձեւուած միւս օրինագրքերէն որպէս սարսենեականէն, պեճիականէն, հելուետականէն և նաև 1852ի աւստրիականէն:

Ըստ յիշեալ ֆրանսական Օրինագրքին՝ պատիժները երեք տեսակ են՝ Ոճրական (criminel), Զգաստիչ (correctif) և Ոստիկանական (de police), և անոր Առաջին յօդուածը կ'ըսէ. «Օրէնքին այն բռնաբարու մը որ կը պատժուի զգաստիչ պատիժներով (բանտ, տուգանք, աքսոր) յանցանք մըն է: Մարմնատանջ (peine afflictive) և անուանարկիչ (peine infamante) պատիժով պատ-

ժուած օրէնքին բռնաբարութիւնը (ոճրական պատիժով), կ'ըսէ Սարսենեական Օրինագրքը, որպէս մահուան պատիժը, ցկեանս կամ ժամանակաւոր տաժանակիր աշխատութիւնը, ոճիր մըն է (crime)¹»:

Փ. Ռօսի՝ իւր *Traité de droit pénal* գրքին մէջ՝ ըսած է որ ատիկայ ուրիշ բան չ'է եթէ ոչ անտեղութիւն մը, տիրապետական քմածին կամքի մը արտադրութիւնը, և ոչ թէ պատժելի գործոց տրամաբանական մէկ սահմանը, որովհետև օրինաց կամքէն կախումն չ'ունի՝ պատիժները որոշելով՝ տալ կամ ետ առնուլ ոճիրներուն ներքին արժէքը, սեփական բնութիւնը:

Բայց Էլի (Hélie) և Շավան (Chavane) *Théorie du Code pénal* անուն երկին մէջ զիտել կուտան որ ֆրանսական օրէնսգիրը դատաւորութիւն ունեցած չ'է տալու սահման մը այնու որ է ոճիր, կամ յանցանք, կամ օրինազանցութիւն, այլ պարզապէս հպատակներուն ցուցնելու ոճիրներու և պատիժներու վրայ իւր տրամադրութեանը տրգտիքը, և ոչ թէ ոճիրները սահմանած ըլլալ ընդհանրապէս անոնց տրուած պատիժէն, թէ օրէնսգիրը ուզած է միայն որոշել դատաւորաց ձեռնհասութիւնը և իրաւասութիւնը²:

Բայց նշանաւոր ոճրագէտներ (criminaliste), ընդ որս Paoli, Carrara, Brusa (Իտալիոյ մէջ), Hondurs Հոնսուրս) Զուիցերիոյ մէջ՝ վեր հանեցին ոճիրներուն դատաւորութեանը սկզբունքը պատժականութենէն հանելու դրութեանն մոլորութիւնը, որովհետև ատիկայ պարզապէս կը յեղափոխէ պատժական իրաւագիտութեան գիտական առանցքները:

Գիտութեան համար յանցաւոր է միայն ան որ յարձակած է նշրիչի մը իրաւունքին վրայ, ան որ չար մտօք բռնաբարած է պատժային օրէնքը, և մինչև անգամ բնական խելքն իսկ կը հակառակի յանցաւոր կոչելու դոյն որ և ոչ մի փնտս հասուցած է:

1. Իտալական (Սարսենեական) Պատժական Օրինագրքին Բ. Յօդուածը ֆրանսականին Ա. Յօդուածին մէկ օրինակութիւնն է:

2. Hélie կ'ըսէ թէ ոճիրներն երեք բաժնելով օրէնսգիրը «l'a voulu poser qu'une règle d'ordre, un principe générateur de la compétence».

Մինչդեռ հակառակն է ֆրանսական դպրոցին և այն Օրինագրքերուն համար որոնք անոր հետեւեցան:

Այդ դպրոցին համար, այն թշուառն որ ողջ առողջ, կամ թէ տկար կամ անկարող, բայց առանց քաղաքային իշխանութեանն արտօնութեանը կը մուրայ. քաղաքացին որ կորսուած առարկայ մը կը գտնէ և զայն իմաց չի տար կառավարութեան, ասոնք ալ յանցաւորներ ևս որովհետեւ պատժուած են զգաստիչ պատիժով (յանցանքը այն սճիրն է որ կը պատժուի զգաստիչ պատիժով մը, ընդ որս բանալը): Մինչդեռ նա որ կը հայհոյէ, կը ծեծէ, հայհոյելու, զարնելու դիտաւորութեամբ, մինչև անգամ նա որ կը գողանայ, պարզ օրինագրքներ են՝ եթէ հայհոյութիւնը, ծեծելը, գողութիւնը պատժելի ըլլան ոստիկանական պատիժով մը:

Ատկէ կը տեսնուի որ ընդունելով զպատժականութիւնը իբր սկզբունք ոճիրներու դատաւորման, ճիշդ խնդարիչութեամբ կ'ըլլուի այն էակները որոնք պատժական իրաւունքին նիւթը կը կազմեն: Տուեալ գործողութեան մը համար պատիժը կրնայ ըլլալ նաև բանտարկութիւն, սակայն այդ միեւնոյն գործողութիւնն ալ կրնայ գտնուիլ կանոնադրուածութեան մը սահմաններուն մէջ: Կենթադրեցէք թէ տարափոխիկ հիւանդութեան մը ատեն, պարկեշտ և պատուաւոր անձ մը, բնաբար է առողջապահական պատուէրները զորս կառավարութիւնը ըրած է արգելելու համար փոխանցիկ ախտին ծաւալումը, օրինակի համար կարելով անցնիլ առողջապահական շղթան (cordon sanitaire), առանց ինքզինքը ենթարկած ըլլալու պահանջուած քննութեան, ասիկայ կրնայ նաև պատժուած ըլլալ բնաբարութեամբ, բայց և ոչ մէկը անկէ կը կտրէ իւր համարումը, որոյ ինքը արժանի եղած ըլլայ կամ վարքուբարքովը կամ թէ իւր մտաւորական ընտիր ձեռքերովը, այդ պատիժը չ'արատաւորէր զայն յանցաւորի բիծովը:

Ասոր հակառակ, կենթադրեցէք զոչ մը բռնուած նոյն խակ գողութիւն ըրած պա՛նուն, երբ, օրինակի համար, մէկու մը գրպանէն քիչ մը ստակ պարունակող զրամատուրի մը գողնալու վրայ. այս գողը կրնայ նաև պատժուած ըլլալ մէկ երկու ֆրանքի պարզ տուգանքով մը, կամ թէ մէկ օրուան բնաբարութեամբ, և հետեւա-

բար ըստ ֆրանսական Օրինագրքին ուրիշ բան չ'է եթէ ոչ օրինագրքը չ'ըլլի մը. այսու հանդերձ, զիտութիւնը՝ համընթաց բնական ինքզին հետ՝ ի նկատի առնելով ոչ պատժականութիւնը այլ անոր կողմանէ գործուած գործին բնուրիշը, զայն միշտ պիտի գտնէ յանցապարտ մը:

Կանոնադրուածութիւնները միշտ յանցանքներն են և նաև պատժելի չ'են:

Եղած զիտողութիւններէն և տրուած օրինակներէն կը հետեւի նաև թէ ճշմարիտ չ'է որ կանոնադրուածութիւններ են և պարտին միշտ պատժելի ըլլալ, աւելի թեթև կերպով քան յանցանքները: Իրաւասական պաշտպանութիւնը կրնայ պահանջել, ինչ ինչ պարագաներու մէջ, որ օրինադրուածութեան մը զսպումը աւելի մեծ ըլլայ արեւալ յանցանքի մը յատկացեալ զսպումէն: Ասիկայ, եթէ օրինագրքերու կարելի վրասկզբ ծակաւորոյն ըլլայ և յանցանքն առաջ եկած վնասը փոքրագոյն, ինչպէս որ կը տեսնուի վերոյիշեալ օրինակներուն մէջ:

29.

Այն պատճառներն որոնք դուրս կը ձգեն կամ կը նուազեցնեն պատասխանատուութիւնը ընդհանրապէս և պատժական պատասխանատուութիւնը մասնաւորապէս.

Արդէն զիտեմք թէ բարոյական վերագրելիութիւնը այն տարրն (բարոյական) է որ՝ աջակցութեամբ նիւթական տարրին՝ զյանցանքը կատարեալ կը կացուցանէ, և զիտեմք թէ բարոյական վերագրելիութիւնը կազմելու համար պիտոյ են՝ Ա. իւր արարքներուն զիտակցութիւնը. Բ. ընտրութեան ազատութիւնը: Իւր արարքներուն զիտակցութիւնը կը վերաբերի իմացականութեան, ընտրութեան ազատութիւնն ալ՝ կամքին, անձն իշխանութեան:

Որով չի կրնար ըլլալ յարիւն վերագրութեան՝ երբ չկան գործողին քով իւր արարքներուն զիտակցութիւնը և ընտրութեան ազատութիւնը:

Արդ, զանազան են այն պատճառներն որոնք կրնան

բողոքովին դուրս ձգել կամ նուազեցնել բարոյական վե-
րագրելիութիւնը, և այս պատճառները կրնան ազդել
մտքին և ազատ կամքին վրայ մի միայն:

Հետեւաբար, պիտի զանազանենք այն պատճառները
որոնք դուրս կը ձգեն կամ կը նուազեցնեն միտքը, այս-
ինքն իւր արարքներուն գիտակցութիւնը, այն պատ-
ճառներէն որոնք դուրս կը ձգեն կամ կը նուազեցնեն
ազատ կամքը, այսինքն ընտրութեան ազատութիւնը:

30.

Միտքը դուրս ձգող կամ նուազեցնող պատճառները .

Երկու կարգի կը բաժնուին այն պատճառներն որոնք
դուրս կը ձգեն կամ կը նուազեցնեն զմիտքը, և թէ
աննրաժեշտ նետուշտրեակը՝ դուրս կը ձգեն կամ կը նուա-
զեցնեն բարոյական վերագրելիութիւնը:

Ա. Ֆիզիքական կամ բնախօսական պատճառներ, որոնք
անոնք են որ կը վերաբերին մարդկային յօրինուածու-
թեան:

Բ. Բարոյական կամ Իտեարանական պատճառներ, ա-
նոնք որոնցմով, որոշեալ պարագաներու մէջ, գործողն
ըլլալով հանգերձ իւր մտքին լրութեանը մէջ, ուղիղ գա-
ղափարի մը տեղը կը դնէ մոյր գաղափար մը, և այս-
պէս կատարուած տեղափոխութեան բերմամբ, կը բռնա-
բարէ բարոյական պատճառն օրէնքը:

31.

Բնախօսական պատճառներ .

Ֆիզիքական կամ Բնախօսական պատճառներ են անոնք
որ դուրս կը ձգեն կամ կը նուազեցնեն միտքը՝

- 1. Տարիքը, 2. Մտքի բերտութիւնը, 3. քունը և քնա-
շարժիկութիւնը, 4. Խոշ — համկութիւնը:

Բարոյական կամ Իտեարանական պատճառներ են՝

- 1. Տգիտութիւնը, 2. Միտքունը:

32.

Տարիքը .

Ծանօթ բան մըն է թէ մեր մտաւորական և բարոյա-
կան կարողութիւնները լիովին զարգացած չ'են. և այդ
զարգացումին կը հասնին միայն՝ մեր կեանքին տուեալ
ժամանակամիջոցէ մը վերջը: Կարձեալ ծանօթ բան մըն
է թէ մէկէն ի մէկ կարելի չ'է հասնիլ մեր վերին կա-
րողութիւններուն կատարեալ զարգացումին, այլ աստի-
ճանաբար. թէ այս յառաջագիմական զարգացումը կը
տարբերի անհատէ անհատ և կախումն ունի առարկա-
յական պատճառներէ՝ օրինակի համար, կլիման, աշ-
խարհագրական դիրքը, քաղաքակրթութեան աստիճանը,
ստացուած կրթութիւնն ու դաստիարակութիւնը:

Սակայն, ի նկատի առնելով այն որ կը պատահի առհա-
սարակ, պատմական իրաւագիտութեան հեղինակները,
որպէս և օրէնադիրները սովոր են հաստատելու բարո-
յական պատասխանատուութեան մասին կեանքին ինչ ինչ
շրջաններ:

Այսպէս, Պատժական Օրինագրքերը մարդու տարի-
քը կը բաժնեն՝ պատժական արդեանցը տեսակէտով՝
հետեւեալ շրջաններու՝ 1. Մանկութիւն, 2. Անչափանա-
տութիւն, 3. Չափանատութիւն, 4. Ծերութիւն:

33.

Մանկութիւն .

Կեանքի առաջին շրջանին մէջ, որ է մանկութեան կամ
տղայութեան շրջանը, միտքը շատ տկար է, ինչպէս որ
տկար են նաև իւր գործածութեանը ծառայելիք գոր-
ծարանները: Տղան կարող չ'է զանազանի գէշը աղէկէն,
զանազանի չի կարենալուն համար իրերուն իրարու մէջ
եղած յարաբերութիւնը, և հետեւաբար և ոչ իսկ կա-
րենալ զանազանիուն համար օրէնքին և տուեալ գործողու-
թեան մը մէջ յարմարութեան կամ հակառակութեան
յարաբերութիւնը:

Որով, վարդապետներն¹ ընդհանրապէս, և շատ մըն ալ օրէնսդրութիւններ, զմանկութիւնը կամ գտալու թիւնը կը ճանչնան իբր զվերագրութիւնը դռնս ձգող պատճառ մը, որովհետեւ դուրս կը ձգէ միտքը կամ գանգանութեան կարողութիւնը:

34.

Անչափանատրիւն.

Մանկութենէն կամ տղայութենէն ելնելով մարդս կը մտնէ կեանքի մի նոր շրջանի մէջ ուր պարտի պատասխան տալ իւր գործերուն վրայ, և այս շրջանն է անչափանատրեան շրջանը: Անկարելի է հաստատել թէ մէն մի մարդ ե՛րբ կ'եղնէ տղայութենէ, և օրէնքը՝ զայն որոշելու ատեն՝ պէտք է որ հաշիւի առնու այն որ կը պատահի առ հասարակ, գոյծերով սակայն բաւական լայն սահմաններու մէջ, որպէս զի կասկած չի մնայ թէ այն ինչ մարդը գործած չ'է իւր արարքներուն գիտակցութեամբը: Զափազանց սեղմելով տղայութեան սահմանները — այսինքն կանխելով անչափահաս տարիքը օրինաց առջև — կրնայ սանկ մը պատահիլ որ օրինաց համար պատասխանատու բռնուի ան որ չ'է այդպէս բարոյապէս՝ տարիքին պատճառաւ, որովհետեւ ընկալելու տակաւին տղայ է ըսուելու վիճակին մէջ կրնայ գտնուիլ:

Անչափահասութիւնը բացարձակ անպատասխանատրեան է և վերագրեան լրորեան մէջ միջին վիճակ մըն է, քանի որ անչափահասին միտքը տակաւին կատարելապէս հասուն չ'է, որոյ կը պակսի բնականաբար փորձառութիւնը՝ լաւ մը գործածելու համար խելքին ու մտքին լոյսը: Այս վիճակին մէջ վերագրութիւն կայ՝ մտքին զարգացումին նկատողութեամբ:

Ուրեմն, անչափանատրիւնը՝ նուազեցուցիչ պատճառ է, և ոչ դուրս ձգող զպատասխանատուութիւնը. ներսը մըն է:

1. Վարդապետ իրաւագիտութեան (Docteur en droit).

35.

Զափանատրիւնը.

Երբ չափահասութիւնը դայ, միտքն ալ կը հասնի իւր զարգացմանը լրութեան և որով չափահասութեան հասնող մարդը յիշիլն պատասխանատու է իւր գործերուն համար, հանդէպ պատժականօր էնքին, եթէ ուրիշ դուրս ձգող կամ նուազեցնող պարագաներ չ'են դուրս ձգեր կամ նուազեցներ իւր բարոյական վերագրելիութիւնը:

Ուշագրութիւն դնելու է սակայն թէ հոս խօսքերնիս պատժական տեսակետով եղած չափահասութեան վրայ է, որով այն տարիքն՝ որոյ մէջ մարդս չափահաս կ'ըլլայ պատժական տեսակետով՝ կրնայ զուգադիպիլ և նաև ոչ զուգադիպիլ քաղաքային չափահասութեան հետ, այսինքն քաղաքային տեսակետով:

36.

Ծերութիւն.

Ծերութիւնը ընդհանրապէս նկատուած չ'է իբր դուրս ձգող պատճառ, ոչ ալ փոքրկացնող զվերագրելիութիւնը, որպէս և ոչ իսկ քաղաքային իրաւագիտութեան մէջ. ըստ ինքեան արդեւք չը լինիլ իրաւունքներուն լիովին գործածութեան:

«Յաճախակի չ'են ծերութեան վիճակի մէջ գործուած « յանցանքները, կամ այնու համար որ մարմնայն զօրութեանցը տկարութեանը բերմամբ ծերերուն և գոտաւ « մեայներուն շատ քիչ կու գայ սճիր գործելու քաջաբը « տութիւնը, կամ այնու համար որ մօտալուտ մահուան « հանդիսաւոր գաղափարը կարծես զկեանքը աւելի բարկ « և մտքուր կը կացուցանէ»: (Փասօլի):

Ծերութիւն քով բարոյական վերագրութիւնը կրնայ դուրս ձգուած կամ փոքրկացուցուած ըլլալ ոչ թէ ծեր ըլլալուն համար, այլ ցուցնելու համար թէ անոր մտաւորական կարողութիւնները մարած են կամ տկարացած:

Գիտելու է սակայն որ մի քանի օրէնագրութիւններ, օրինակի համար Ֆրանսականը, ի նկատի կ'առնու, նաև զժերութիւնը իբր պարագայ մը որ պարտի հաշիւի առնուիլ պատիժին գործադրութեանը մէջ, այնպէս որ ծերութիւնը պատիժին մեկ փոքրկացնողն է, ոչ թէ զվերագրուիչներն նուազեցնող պատճառ մը, և ստիկայ ալ նպատակաւ մը, որովհետև ծերութիւնը՝ ինչ որ ալ ըլլայ՝ արժանի է յարգանքի: (Հոսովնայեցիք կըսէին՝ Միշտ մեր քաղքին մէջ ծերութիւնը յարգուեցաւ, որովհետև մեր մեծերը միեւնոյն պատիւը կ'ընծայէին ծերերուն և դատաւորներուն):

Թէ ծերութիւնը դուրս չի ձգեր և չի նուազեցնիր ալ զպատժական վերագրութիւնը, ստիկայ յայտնի է: « Մինչև որ ծերը ապուշ գարձած չ'է, շատ աղէկ կրնայ « հասկնալ գէշ գործոց յանցաւորութիւնը. ինքն որ այլ « եւս հասկցած պէտք է ըլլայ իւր պարտքերը կատարել, « առաքինական գործեր ընել, զսպել երիտասարդութեան « և առողջ հասակի կիրքերը, և օգտուիլ աշխարհին մէջ « ստացած փորձառութենէն: Ատկէ դատ, ծեր մարդուն « քով, եթէ ոչ դագրած, գոնէ նուազած և տկարացած « են յանցանք գործելու շարժառիթները»: (Թօլօմէի):

Անցնինք երկրորդին՝ ֆիզիքական կամ ընտանայական պատճառներուն՝ որոնք կը գործեն մտքին վրայ, դուրս ձգելով կամ նուազեցնելով գիտակցութիւնն այնու որ կը գործուի, այսինքն մտքի թերութեան:

37.

Մտքի թերութեան.

Թէպէտև մարդս՝ իւր տարիքին բերմամբ՝ կրնայ ունենալ իւր գործոցը կատարեալ գիտակցութիւնը և ընտրութեան սզատութիւնը, կը պատահի սակայն որ այնպիսի պատճառներ կը ծնին որոնք կ'առնուն կը տանին բոլորովին կամ կը խանգարեն իւր մտային կարողութիւններուն կիրառումը:

Մարդկային մաքին այս վիճակը՝ ընդհանուր բառով մը՝ կը կոչուի յիմարտքիւն կամ խեղրտքիւն, կամ մտային խանգարում, կամ մտքի թերութեան, զոր Թօլօ-

մէի սապէս սահմանած է՝ ձողոյն ինչանց վիճակն որուն մէջ իւր կարողութեանցը կարգաւորեալ կիրառումը աշտուած է կամ դայրած, թեպէտև անձատիկ տարիքին ընտանք այդպիսի կիրառում մը պարտք չիկնէ կատարեալ և իրական:

Այս խնդիրին մասին Պատժական Իրաւագիտութիւնը պէտք է որ օգտուի Հոգեբանութեանէ՝ այսինքն փիլիսոփայութեան այն մասէն, որ աւելի մասնաւորապէս կը խօսի մարդկային հոգւոյն և անոր կարողութիւններուն վրայ. Օրինական բժշկութեանէ՝ այն մասին մէջ որ կը խօսի մտային հիւանդութիւններուն վրայ և հետեւաբար նաև Հոգեբանութեանէ, որ բժշկական գիտութեանց այն ճիւղն է՝ որ կը ճառէ խելագարութեան վրայ:

Օրինական բժշկութիւնը և հոգեբանութիւնը խելագարութեան անուան ներքև կ'իմանան մտքին զանազան հիւանդութիւնները, և զայնս բարձր և սարբեր մասերու կը բաժնեն, և որոնց մին և ամենէն նորն է՝ յիմարտքիւնը կամ տրանսպանտ խելայեղտքիւնը (manie raisonnante): Այս բաժանումները յստաջ եկած են կամ առարկայէն որուն կը վերաբերի խանգարումը, կամ պատճառներէն որ զայն կ'արտագրեն, կամ անոր ստուկութեանը (intensité) աստիճանէն, կամ անոր տեղադրեանը ժամանակէն: Ստուկութեանը տեսակէտով իրաւագիտութիւնը մտային հիւանդութիւնները երեք գլխաւորներու կը վերածէ որոնք են՝ Անխելլոտքիւն (in-b cillité), որուն ամենէն աւելի ցայտուն ձեւերն են սպլոտքիւնը (idiotisme) և պակասախելոտքիւնը (crétinisme), յիմարտքիւնը, կատարտքիւնը:

Առարկաներու տեսակէտով մտային խանգարումն է ընդհանուր և բացարձակ, կամ մասնակի և յարաբերական. և այս վերջին պարագային մէջ կայ մեկտեղութեան (monomanie), գրեթէ կրկնակալ խելայեղտքիւն (manie isolée) որ կը վերաբերի մի միայն կարգ մը զաղտփարներու, մէկ քանի կամ մի միայն մէկ առարկայի:

Գալով անոր տեղադրեանը, մտային խանգարումն է՝ մշտնջենաւոր կամ ժամանակաւոր, պարբերական, վայրկեական:

Գալով պատճառին է՝ ֆիզիքական (ամեն տեսակ հի-

ւանդութեամբ վարակեալ ըղիղային գործարանաց ակտաւոր կազմակերպութիւնը) կամ շարոյշական (մեծ վշտեր, յանկարծական և բուռն սպաւորութիւններ, որ գործելով զգայարանքներուն վրայ մտքին մէջ անկարգութիւն առաջ կը բերեն):

38.

Հոովմէական իմաստութեան առածը թէ՛ Բաղդին ապերջանկոտրիւնը կը ներկ (fati infelicitas excusat) ճշդիւ վերագրուեցաւ խեղճ յիմարին որ, խնդութեան վիճակին մէջ, կը գործէ ըստ ինքեան (քաղաքականապէս վերագրելի) պատժելի գործ մը:

Եւ ստուգիւ մտային խանգարումը, իւր անխելքութեան ձեւերուն մէջ (յիմարութիւն, կատաղութիւն), այնպէս մը կը խանգարէ մարդուս միտքը, այնպէս մը անոր գործերուն գիտակցութիւնը կ'առնու, որ ան կ'ըլլայ զվերագրութիւնը դուրս ձգող պատճառ մը:

Յիմարը, եթէ նոյն իսկ ամենէն սոսկալի յանցանքն ալ գործէ, ներուած է իւր բաղդին ապերջանկութենէն (fati infelicitas excusat): Այս այսպէս է թէ վարդապետութեամբ և թէ օրէնսգրութեամբ:

Սակայն, ի յառաջագունէ (à priori) դիւրին է որոշելը թէ ի՞նչ է խելագարումը և իւր զանազան ձեւերը. գործնականին մէջ, դատաւարտրեանց մէջ շատ անգամ դժուար է՝ երբ խնդիրը զյիմարութիւնը իբր դուրս ձգող պատճառ ընդունելու վրայ է՝ հաստատելն ձընարիտ եթէ ոչ կեղծ յիմարութիւն է. դժուար է նաեւ հասկնալն թէ յանցանք մը գործուած է յիմարութեան վիճակի մէջ (Intervalles lucides = Խելաբերեալ միջոց): Այս կէտին մէջ դատաւարները պէտք է որ զիմեն գիտութեան վճիռներուն որ տրուած են Օրինական րժկոտրեկեն, որպէս և նոյնքոյճ կամ յիմարտոյճ մասնագէտներուն կողմանէ: Այսու հանդերձ, դատաւորները պարտին զգուշանալ, կուրօրէն հետեւելու, մասնագէտներուն բերանովը իրենց տրուած զիտական վճիռներէն, և իրենք ալ ուշադրութեամբ և խղճի մտօք պարտին քննել բոլոր այն պարագաները որոնց մէջ գործուած

է եղեռնական գործը, այն պարագաներն որ անոնցմէ առաջ պատահած են և անոնք որ անոնցմէ վերջը տեղի ունեցած են. վասն զի կարելի է որ զիպուածով անմեղ մը պատժուի, կամ թէ անպարտ արձակուի ամենէն աւելի խարդախ և ամենէն աւելի վախնալիք թըշուառական մը:

Յետոյ ի գէպ է զանագանել մուշտրական խելայնշարիւնը (manie intellectuelle) անկէ որ կը կոչուի շարոյշական խելայնշարիւն (manie morale): Առաջինը կը կայանայ մուշտրական կարողութիւններուն բուն և ճշմարիտ խանգարման մը, անկարգութեան մը մէջ. երկրորդն՝ աւելի էականապէս յետին ծայր խանգարման մը, տկարացման մը մէջ շարոյշական զգացողութեան (sens moral). (ասիկայ բարիին և չարին գիտակցութիւնն է զոր մէն մի մարդ ունի բնականօրէն):

Տարբեր են պատճառները մոլութեան այս երկու ձեւերուն որոնք այժմ ընտանի դարձած են գիտութեան:

Մուշտրական խելայնշարեան պատճառները են ամենէն աւելի գործարանական ախտեր՝ ժամանակաւոր կամ շարունակական, սկզբնական, ժառանգական կամ վերջէն ստացուած, և արտաքին պատճառներ. շարոյշական խելայնշարեան պատճառներն են ամենէն աւելի անկարգ կրքերը փայփայելու սովորութիւնը, յոռի բնաւորութիւն մը, կրքերուն յանկարծակի և բուռն յուզումը. ստիկէ կը պատահի որ շատեր յետին ծայր գիտութեամբ, թեթեւ շարժառիթներով կը մտադրեն յանցանքը, այնպէս որ ատոնց համար կրնայ ըսուիլ թէ շարի պէս կը խմեն անիրաւոյններ:

Այժմ շատ ստեպ կը պատահի որ - ինչպէս կըսէ Փաօլի - յոռի հակամիտութիւն մը՝ որ առաքինութեամբ ուղղուած չ'է, կամ թէ յոռի կիրք մը՝ նպատաւորուած և փայփայուած, որ չ'է զպուած կամ բուրովին արմատախիլ եղած կրօնքին և բարոյականին նուիրական խրատներովը, մարդուն մտքին մէջ կը ստեղծէ տակաւ տակաւ խանգարման այնպիսի վիճակ մը որ զայն կը քարշէ կը տանի իբր խելայնեղ մը յանցանքի:

Բարոյական խելայնշարեան, և իբր ասոր մէկ ձեւը,

կուգայ միանալ անդիմադրելի կոչուած գորտըրիւնը որն որ շատ քմածին կերպով կը գործածուի փաստարաններուն կողմանէ իրր դէնք պաշտպանութեան կամ իրր վերջին նեցուկ աղմկալից դատավարութիւններու մէջ, ազատելու համար նշանաւոր շարագործներ. և այդ կարծեցեալ անդիմադրելի գորտըրիւնը փրկած է մէկէ աւելին որոնց, ազատութեանը ցկեանս կորուստն արժանաւոր վարձատրութիւն մը եղած պիտի ըլլար իրենց գործած շարագործութեանցը:

Շատ շիտակ է թէ երբեմն յանցանքը գործուած է այնպիսի պարագաներու մէջ, որ յանցաւորը կարծես կորսնցուցած է մտքին բարիքը, բայց կրքերուն սաստկութենէն առաջ եկած խանգարումը, որքան ալ զօրաւոր ըլլայ, երթալու հասնելու չափ մինչեւ բարոյական խելայեղոյրեան, չի կրնար բնաւ բաղդատուիլ մտաւորական խելայեղոյրեան, թէպէտ արդարութիւնն ու գիտութիւնը համաձայն ըլլան ընդունելու թէ ան (բարոյական խելայեղութիւնը) կրնայ նուազեցնել գործողին պատասխանատուութիւնը:

Վերջապէս, բարոյական խելայեղութիւնը պիտի ըլլայ վերագրելութեան նուազեցուցիչ մեկ պատճառը, երբէք չի պիտի կարենայ ըլլայ որչաւ օգուտ պատճառը:

39.

Յիմարտըրիւնը երբ զվերագրտըրիւնը որչաւ օգուտ պատճառ մըն է.

Բայց երբ բուն խելագարումը՝ այսինքն մտաւորական խանգարումը՝ կարելի է արդիւնաւորապէս օգնութեան կոչել իրր զվերագրութիւնը նուազեցնող պատճառ մը: Երբ քաղաքականապէս վերագրելի գործողութիւնը գործուած կ'ըլլայ յիմարտըրեան վիճակին մէջ, կամ թէ երբ յիմարտըրիւնը անհրաժեշտաբար կ'ընկնուի յանցանքին:

Որով, եղեանական գործողութենէն ոչ առաջ և ոչ ալ վերջը եկած յիմարտըրիւնը կրնայ օգնութեան կանչուիլ զվերագրելութիւնը զուրս ձգելու համար:

Գիտելի է որ վերագրելութեան քննութեանը համար շատ մեծ դժուարութեան տեղի կու տայ պարբերական կամ յետադարձ յիմարտըրիւնը (folie periodique կամ intermittente), որ հաստատուն վիճակ մը չ'ունի, ոչ միջոցներ (intervalles) ունի որոնց մէջ կատարելապէս ունենայ կամ՝ աւելի լաւ՝ կը թուի ունենալ ըրածին գիտակցութիւնը:

Այդ միջոցները կը կոչուին առ հասարակ խելարերեալ միջոցներ (intervalles lucides):

Եթէ եղեանական գործողութիւնը գործուած է այդ միջոցներու տեսն, վերագրելութիւնը վերցուած չ'է մէջտեղէն:

40.

Քուռ և քնաշրջկոտըրիւն.

Քուռը սահմանուած է՝ արքնոչրեան ներհակ՝ մարդոչս փիղիքական – բարոյական վիճակը, և նաեւ՝ այն վիճակն որուն մէջ մարդս՝ յարդուած չղայիկ – ըղեղայիկ – ողնայիկ դրոշրեան պարբերական յոգնոչրենեկ՝ կ'ընկնուի աւերոչղոյիկ կամ մասաւր իշր նոգեկան պաշտօններուն կիրաւտուր:

Չղային դրութեան յոգնութիւնը կրնայ ունենալ զանազան աստիճաններ. որով քուռը կը բաժնուի զանազան աստիճաններու որ են հետեւեալները՝ Քնաշրջկոտըրիւն, խորիկ քուռ, քերեչ քուռ, կես-քուռ. և այլն:

Յետոյ երազ կը կոչուին հոգեկան այն երեւոյթները որ տեղի կունենան քնոյ մէջ:

Թէպէտ քուռին մէջ կայ սովորական դադարում արտարիկ զգայարանաց պաշտօններուն և բուն իմացականութեան, այսու հանգերձ կրնայ պատահիլ երբեմն որ մարմնոյն նիւանդոտ մեկ վիճակին քերտուր կամ թէ անդամոց ինքնագործ շարժումներուն հետեւանօք՝ քնացողը շարժի և գործէ, և գործելով բռնաբարէ, նիւթապէս անշուշտ, պատժական օրէնքը:

Ասիկայ կրնայ պատահիլ մասնաւորապէս այն խորհրդաւոր երեւոյթին մէջ որ կը կոչուի քնաշրջկոտըրիւն որ նոր քնացող մարդուն այն վիճակն է որուն մէջ ա-

սիկայ կր գործէ մեքենաբար արթուն եղածի պէս, առանց ըրածին ամենափոքր մէկ զիտակցութիւնն ունենալու:

Արդ, եթէ քնոյ միջոցին չի կայ գործերու գիտակցութիւնը, և եթէ չի կայ և ոչ իսկ ընտրութեան կամ կամ ազատ կանք (որպէս կ'ըսեն իմաստասէրները), պիտի չ'ըլլայ ուրեմն և ոչ իսկ բարոյական պատասխանատուութիւն՝ քունի մէջ կատարուած գործերու համար:

Եթէ, սակայն, ընացողը և ընաչոյցիկը, կրնային նախատեսել, և որով՝ արգելել իրենց գործերուն և շարժումներուն վնասաբեր արգիւնքները, յանցաւոր պիտի նկատուին՝ զանց ըրած ըլլալուն համար եղած զգուշութիւնները այդպիսի վնասաբեր արգեանցն առջեւն առնելոյ համար և որով պիտի ենթարկուին՝ այդ պարագային մէջ՝ յանցապարտ վերագրելութեան կանոններուն:

Ենթադրենք որ ստնտուն իւր անկողինն մէջ քնացունէ նորածին մանուկ մը, քունին մէջ ըրած շարժումներուն բերմամբ մանուկը վար ձգէ և անոր մէկ կողմը աւերելու կամ վիրաւորելու պատճառ ըլլայ, և կամ թէ՛ անոր փաթթուած պառկելով՝ վրան իյնայ և խղզէ զայն. ստնտուն պատասխանատու պիտի ըլլայ յանցաւոր վիրաւորման կամ յանցաւոր մարդասպանութեան: Այսպէս ալ, յանցաւոր մարդասպանութեան պատասխանատու է այն քնաչըջիկը, որ զիտոնալով հանդերձ թէ քունին մէջ սովորութիւն ունի զէնք գործածել, իր սնարին մօտ լեցուն ատրճանակ կը պահէ, և կամ գանակ մը, և այս զէնքերով միշտ իւր քունին միջոցին մէկը կը սպաննէ:

41.

Խուշմամբութիւն.

Վայել է զանազանութիւն մը դնել անոնց միջեւ ուրոնք ի բնէ խուշամբ են, և անոնց միջեւ որոնք խուշամբ եղած են իրենց մէջ խելքին ու մտքին գործածութիւնը զարգանալէն վերջ:

Այս վերջինները, ընդհանրապէս և ըստ իրենց այս զփրազութեանը հանդիպած ժամանակին, պարտին պատասխանատու ըլլալ իրենց գործերուն: Սակայն մերթ ընդ մերթ դատաւորը պարտաւորեալ է քննութիւններ ընելու թէ պատճմամբ այն պատճառն որ արտագրեց իրենց քով խուշամբութեան ֆիզիքական թերութիւնը, չի՞ կրնար նաեւ ազգած ըլլալ իրենց մտային կարողութիւններուն վրայ, տկարացնելով կամ աւերելով զայնս. քանզի եթէ այս պատահած է, պէտք է որ շնորհուի խուշամբին համար ալ՝ որ այդպէս եղած է իրեն քով խելքն ու միտքը զարգանալէն վերջը՝ մտքի թերութեամբ վերագրելութիւնը դուրս ձգող կամ նուազեցնող կանոնները:

Մինչդեռ, ի ծնէ խուշամբութիւնը պիտի ըլլայ երբեմն ևնուազեցուցիչ պատճառ, բայց միշտ փոքրկացուցիչ վերագրելութիւն:

Արդէն, մեծահոգակ բնախօսն Վանթէկացցա շողորմեան գործիքը սահմանած է՝ ընկերութեան ինքնակառուցութեան գործիքը, զերագանցապէս աւելի քան տեսողութեան գործարանը, որովհետեւ զմեզ մեր նմանեացը հետ հաղորդակցութեան մէջ կը դնէ: Խօսքը այն միջոցն է որով մենք իրարու կը հաղորդենք մեր գաղափարները: Խեղճ խուշամբը ընկերութեան մէջ իբր կղզիացած կ'ապրի, օտար բոլոր իւր շուրջը եղած խօսակցութեանց: Աւստի, ի ծնէ խուշամբը զրկուած կը մնայ ամենէն մեծ և ամենէն ազգու միջոցներուն մէկէն որ է ուրիշի ձայնին միջոցը, ունենալու համար պայծառ ծանօթութիւններ իրաւունքի, բարոյականի և արգարութեան:

Այս տեսակետով, վայել է սակայն զանազանել նաև ի ծնէ, կամ ի մանկական տարիքէն կրթուած և դաստիարակուած խուշամբը այն խուշամբէն որ ոչ կըրթուած է ոչ ալ դաստիարակուած է:

Վիտենք թէ բարերար մարդիկ զտան զխուշամբերը կրթելու կերպը, վերստին կեանքի բերելով այս առմենէն տղերջանիկները որ նախկին ժամանակներու մէջ ոչ միայն նկատուած էին իբր զփրազութիւն մը, այլ նաև իբր նախատիւք մը ընտանեաց մէջ, թէպէտ միեւնոյն ատեն ուսմիկ դասակարգը զայնս կը յարգէր

իբր գերբնական չը գիտեմ ի՞նչ. որպէս այդ յարգանքը կ'ըլլուի այսօրուան օրս ապուշներու (crétin) համար:

Անոնց կրթութեանը համար դրուած անտոյգ և տարտամ մէթոտներուն առաջին փորձերուն յաջորդեցին աւելի ստոյգ, աւելի բնական և բանաւոր մէթոտներ և արդարեւ Ք.Թ. դարուն մարդասիրութեանը փառքն է ի ծնէ խուլհամրերը կրթելու և դաստիարակելու արուեստը կատարելագործութեան յետին ծայրն հասուցած ըլլալը. այնպէս որ հրաշք կը թուին այդ արուեստին շնորհիւ ձեռք բերուած մտաւորական յառաջադիմութիւնները¹:

Ուրեմն, յայտնի է որ ի ծնէ բայց կրթուած խուլ համրի մը համար իւր ֆիզիքական թերութիւնը չի կըրնար արժեք իբր նոռագեղոցիէ չքմեղանք մը վերագրել լիռքեան:

Հոչակաւոր ոճրագէտներ որպէս Գարմինեանի, Մօրի Գարբարա, Փուչչիօնի, Փասլի, համակարծիք գոլով կարգ մը սչ նուազ հոչակաւոր օրինական-բժիշկներու, որպէս Բուչչինօթի², Լօմպրօզօ, կը պաշտպանեն որ եթէ խուլհամրերուն արուած կրթութիւնը կը հեռացնէ կամ գէթ կը նուազեցնէ այն արգելքն՝ որն որ կը հետեւի անոնց բնական տկարութենէն (infirmité) զայնս իրենց գործօք վերագրելի նկատելու համար պատժական օրէնքին ստշիւ, այսու հանդերձ զանոնք կատարեալ վերագրուրեան վիճակի մէջ նկատելու չի բաւեր: Եւ սակայ ալ սա պատճառաւ որ ապահովուած չ'է թէ խօսուած խօսքին տեղ դրուած արտնետական ուսուցումները բաւական եղած ըլլան զարգացնելու անոնց միտքը, կամ թէ զարգացումը տեղի ունեցած ըլլայ այն կատարելութեամբ որ անհրաժեշտ է զայնս կատարելապէս պատասխանատու բռնելու համար: Պէտք է յաւելուլ որ զիտութիւնը չի կրնար ապահովութեամբ զանց

1. Ի ծնէ թշուառ խուլհամրերու մեծ բարերարը, իմացականութեան այս որբերուն Սէն-Վէնսան-տը-Փօլ եղած է և Շարլը-Միշէլ-տը Լ'Էփէ արբան, որ ծնած է ի Վէրսայլ 1712 ին և մեռած ի Փարիզ 1789 ին.

2. Puccinotti.

առնուլ թէ ի ծնէ խուլհամրերուն քով բնական տկարութիւնը՝ մտքին և մարմնոյն մէջ եղած այն սերտ կապին բերմամբ՝ չ'ունենալ նաեւ ազդեցութիւն մը մտաւորական կարողութիւններուն վրայ. զայս կ'ապացուցանեն քիչ մը այն դիւրագրգռականութիւնն որպէս և դիւրագրգացութիւնը որոնք շատ կը տեսնուին այս տարաբաղդներուն քով որոնց համար բնութիւնը խորթ մայր մըն է եղած:

Ասկէ է արդարութեան և վարդապետութեան այն պատուէրը թէ, ուր խնդիրը ի ծնէ խուլհամրի մը վերագրուած եղեռնական գործողութեան մը վրայ է, պէտք միշտ քննել թէ ակ գործած է ընդ կալ առանց ընտրութեան (discernement):

Եթէ հասկցուի որ գործած է առանց ընտրութեան, այն տանն տղոս մը հաւատար կը բռնուի, և հետեւաբար իւր գործածը զերծ կը մնայ պատժական վաւերացումէ. իսկ եթէ հասկցուի որ գործած է ընտրութեամբ, եղեռնական գործողութիւնը իրեն վերագրելի է, բայց խուլհամրութիւնը իրեն պիտի հաշուուի իբր վերագրութիւնը փոքրկացնող մը:

42.

Մտքին վրայ ազդող Բարոյական և Իտեարական պատճառները.

Սխալն ու տգիտութիւնը գործ չ'ունին մաքին զարգացմանը լրութեանը հետ, այլ յարաբերութիւն ունին այն կերպին հետ որով միտքը՝ լաւ գործելով հանդերձ՝ դատողութիւն մը կ'ընէ փոխանակելով սխալ գաղափար մը ճշմարիտ գաղափարի մը հետ, կամ գաղափարի մը պակաստըրեանի:

Տգիտութիւնը է՝ առարկայի մը նկատմանը գաղափարաց կաւ ծանօթութեանց անբողջական գրկում մը:

Սխալը է՝ առարկային մոյշար ըմբռնումը, կամ ձրշմարտութիւնն ո՛ր և է ընդում մը, մոյշար դատողութիւն մը:

Տգիտութիւնը հետեւաբար չ'ըմբռնել տուեալ առարկայ մը. սխալը կ'ըմբռնէ տուեալ առարկայ մը, բայց

գայն գէշ կ'ըմբռնէ, որով կը կազմէ նոյն առարկային վրայ մտար դատողութիւն մը:

Եթէ բնագանցօրէն սխալն ու տգիտութիւնը մարդկային հոգւոյն կրկու տարբեր վիճակներն են, այսու հանդերձ իրենց արդեանցը բերմամբ բարոյական վերագրելութեան մասին ընդհանրապէս, և պատժականին մէջ մասնաւորապէս, իրարու կը խառնուին, և ինչ որ կ'ըսուի միոյն համար պարտ է ըսել միւսոյն համար ալ: Ապաքէն, ով որ սխալին մէջ կ'իյնայ՝ չունենար ճշմարիտ գաղափարը, և որով միեւնոյն բանն է՝ իբր թէ տգէտ եղած ըլլար ճշմարտութեան հանդէպ:

43.

Սխալին և Տգիտութեան տարբերութիւնները.

Աւելի յստակութեան համար՝ միայն սխալին վրայ պիտի խօսինք, իմանալով թէ ինչ որ կ'ըսուի ատոր վրայ կը գործադրուի նաև տգիտութեան:

Ամբողջ բարոյական փիլիսոփայութեան մէջ և իրաւագիտութեան մէջ սխալին գլխաւոր զանազանութիւններն են հետեւեալները՝

Սխալ օրէնքի (de droit) և սխալ եղելութեան (de fait),

Սխալ յարդիւնի և սխալ անյարդիւնի,

Սխալ եական և սխալ պատասխան կամ երկրորդական:

Օրէնքի սխալն այն է որ օրինաց վրայ կ'իյնայ, այսինքն երբ պակաս է կամ մտար օրէնքին ծանօթութիւնը՝ գործող մարդուն քով. եղելութեան սխալ է, երբ կը պակաս ծանօթութիւնը եղելութեան՝ որոյ օրէնքը կը գործադրուի, մինչդեռ սա ալ իբր պարտք գիտնալ պէտք է:

Աւելի կերպով բացատրելու համար ըսենք թէ գործողը՝ շաւ մը գիտնալով իւր կողմէն գործուած գործողութեանը եղելութեան պայմանները, կրնայ անգիտացած ըլլալ օրէնքն որ գայն կ'արդելուր (օրէնքի սխալ): Օրինակի համար, մէկն որսի կ'երթայ այնպիսի ակղ մը և այնպիսի ժամանակ որ որսը արգիլեալ է, բայց կ'եր-

թայ՝ որովհետեւ կ'անգիտանայ օրէնքին արգելքը: Կըրնայ գործողը, շաւ մը գիտնալով արգելիչ օրէնքը, սխալած ըլլալ եղելութեանը ընկերացող պայմաններուն վրայ: Օրինակի համար, մէկը գիտէ որ օրէնքը կ'արգելու բացարձակապէս ինչ ինչ զէնքեր կրելը, իբր ամենէն աւելի մասնաւորապէս վտանգաւորները, և կը կրէ զէնք մը որ ճիշտ արգիլեալ զէնքերէն է, բայց կ'անգիտանայ թէ բուն այդ զէնքն արգիլեալ տեսակէն է (եղելութեան սխալ):

Սկզբնական սխալ է ան որմէ մարդս չ'է կարող մերկանալ կամ չ'է կրցած մերկանալ զգուշութեամբ և ջանքով գործի գործ կը գնէ կամ ի գործ դրած է: Յարդիւն է այն գործ մարդս կրնայ կամ պիտի կըրնայ լքել՝ ջանք և զգուշութիւն գործածելով:

Եական սխալն է այն որ կ'իյնայ եռարեան վրայ կամ այն պարագաներուն վրայ որոնք կը կազմեն գործողութեանը եռարեանը:

Պատասխան կամ երկրորդական է այն սխալն որ կ'իյնայ գործողութեանը պատասխան պարագաներուն վրայ:

44.

Օրէնքի սխալը – ըստ կանոնին – երբէք չի ներեր, երբ կ'իյնայ պատժական օրէնքին վրայ (ignorantia juris non excusat):

Պատժական խնդիրներու մէջ, կրնայ ներման արդիւնք և գործութիւն ունենալ միայն եղելութեան սխալը, բայց եթէ ըլլայ միեւնոյն ատեն եական և անյարդիւն սխալ:

Եական սխալը կ'ըսուի նաև ակտիւ (efficient), որովհետեւ այս սխալման պատճառան է որ մարդ կը մտադրէ գործողութիւնը:

Այն առաժը թէ օրէնքի (այսինքն պատժական օրէնքին) սխալը երբէք չի ներուիր, կը բղխի սա ընդհանուր սկզբունքէն թէ՛ կանոնաւորապէս հրատարակուած և ազդարարուած օրէնքը կը պարտաւորէ ամեն անոնք՝ որոնց համար չիտուած է (օրէնքը):

Այսէ զատ, քանի որ պատժական օրէնքները կը պարտաւորեն ոչ միայն քաղաքացիները այլ նաեւ օտարականները, որովհետեւ էականապէս հողային (territorial) օրէնքներ են, այսինքն թէ կը պարտաւորեն աւսն անոնք որ կը գտնուին Տէրութեան հողին վրայ, ըլլան բնիկ ըլլան օտարական: Արով, օտարականն որ ոճիր մը գործած է, կը դատուի զինքը հիւրընկալող երկրին դատարաններուն առջին՝ և ըստ անոր օրէնքին: Արդարեւ, պատժական օրէնքները հասարակային կարգի վերաբերեալ օրէնքներ են, և օտարականն ալ իրաւասական պարտականութիւնն ունի համակերպելու անոնց. զարմանալի կ'ըլլայ եթէ փոխարինէ իրեն եղած հիւրընկալութիւնն ու պաշտպանութիւնը՝ անպատիժ մնալու պայմանաւ յանցանք գործելով կամ ոճիրը գործած երկրին դատարանացը վճիռէն խոյս տալով¹:

45.

Էական, անյաղրելի և յաղրելի սխալ.

Բսինք որ եղելուքեան սխալը կը վերցնէ զպատժական վերագրութիւնը, երբ եական է և անյաղրելի: Եթէ եական է (այսինքն թէ կ'իյնայ այն պարագաներուն վրայ որոնք կը կազմեն եղեռնական գործողութիւնը, այնպէս որ եթէ այն պարագաները զիտցուած ըլլային գործողութիւնը գործուած չը պիտի ըլլար) բայց յաղրելի, պատասխանատուութիւնը կայ ու կը մնայ, բայց նեղիկ տեղը կը բռնէ սխալակոյր, որովհետեւ գործողը անհողացաւ պէտք եղած զգուշութիւնները, զորս գործածելով սխալած չը պիտի ըլլար: Այսպէս, մէկը կարծելով որ պարզ ջուրի մէջ փոշիացեալ շաքար կը խառնէ, մինչդեռ դրածը արսէնիքի փոշի է,

1. Այս տեսութեան սկզբունքին բացատրութիւն կը կազմեն Օսմանեան կայսրութեան Capitulation-ներուն (անտուսէ) տրամադրութիւնները զորս հարկ է առանձինն ուսումնասիրել.

և կը թունաւորէ կամ կը մեռցնէ զայն, որուն տուած էր այդ ջուրը պարունակող գաւաթը՝ իբր շաքարոտ ջուր պարունակող:

Այդ պարագային տեղի ունեցած է եղելութեան և էական սխալ, բայց յաղթելի, որով կայ ոչ թէ նենգոտ այլ սխալոտ մարդասպանութիւն:

46.

Պատանական սխալ.

Պատանական է բուն այն սխալն որ արդէն ըստ ինքեան յանցաւոր գործողութեան դիպրածական յատկութիւններուն վրայ կ'իյնայ: Մէկը՝ իւր սիրուհւոյն վիժել տալու դիտաւորութեամբ անոր խմելիք դեղ մը կու տայ - ինչ որ արդէն եղեռնական գործողութիւն մըն է - բայց այդ ըմպելին՝ կամ տրուած քանակութեանէն կամ թէ իւր իսկ գորաւորութեանէն՝ կ'սպաննէ կինը: Ահաւասիկ դիպրածական սխալ մը, որովհետեւ կ'իյնայ եղեռնական գործողութեան երկրորդական պարագաներուն վրայ, և թէ վերոյիշեալ օրինակին մէջ այդ գործողութիւնը աւելի ծանր կացուցած է:

Այս ինչը՝ սպաննելու դիտաւորութեամբ՝ այն ինչ ին ըմպելի մը կու տայ որն որ ըստ ինքեան մահ չի պատճառեր, այլ միայն մարմնոյն յօրինուածքին մէջ խանգարում մը յառաջ կը բերէ: Հոս սխալը, արդէն ըստ ինքեան եղեռնական գործողութիւնը՝ աւելի րերեւ կը կացուցանէ:

Ընդհակառակը, ենթադրենք որ Մարկոս՝ ուղելով և կարծելով սպաննել. Ղուկասը, սպաննէ ընդհակառակը Կիրակոսը: Հոս ալ պիտի ունենանք եղելութեան սխալ մը, որ կ'իյնայ պատահական պարագաներու վրայ. բայց, այդպիսի սխալ մը չի փոխեր ոճիրին ոչ բնութիւնը և ոչ ալ արդիւնքը, որն որ միշտ մարդասպանութիւն մըն է:

Արդ, գիտութիւնը հաստատած է և պատժողական օրէնսդրութիւններն ալ ընդհանրապէս վաւերացուցած են սա սկզբունքները թէ՛

ա. այն զիպուածական սխալն որ գոմիրը կը կացուցանէ գործողին դիտաւորութեանը մէջ եղածէն աւելի ծանր, կը նպաստէ գործողին, պարտաւորութիւնն զորով տալու անոր մի միայն այն պատիժն որ սպառնացեալ է անոր դիտաւորութեանը մէջ եղածէն աւելի քերէ ո՞նրին .

բ. այն զիպուածական սխալն որ գոմիրը աւելի քերէ կը կացուցանէ անկէ՝ զոր գործողը դիտաւորութիւնն ունէր գործելու, հաշտարապէս կը նպաստէ գործողին, որովհետեւ անոր պատիժը կը արուի ոչ թէ ուզուած ոճիրին համեմատութեամբ այլ իրականապէս գործուած ոճիրին համեմատութեամբ :

գ. զիպուածական այն սխալն որ և ոչ բան մը կը վտարի ռձիրին ոչ ետքեանը, ոչ եակեանը բնութեանը, ոչ ալ արդեանցը վրայ, բնաւ չի նպաստեր՝ ոչ վերագրելութեան տեսակէտով, ոչ ալ պատիժին տեսակէտով :

Երկրորդական յարկերի և անյարկերի սխալ .

Պատահական սխալն ալ պէտք է բաժնել յարկերի սխալի և անյարկերի սխալի, երբ արդիւնը ուղղուած է աւելի ծանր եղած ըլլայ . որովհետեւ եթէ աւելի ծանր արդիւնը նախատեսանելի էր՝ պէտք է որ սխարակի վերագրուի : Այսպէս մէկը կրակ կուտայ գրացիին տանը՝ սա համոզումով որ տունին մէջ մէկը չիկայ և առ այդ ամեն կարելի զգուշութիւններն ալ ընելէ վերջ . մինչդեռ տանը մէջ մէկը կայ եղբը պաշտօնաւոր որ կ'այրի :

Հրդեհ ձգողը միշտ պատասխանատու պիտի ըլլայ կրակ տուած ըլլալուն, որ իշր ուղղուած չի արդիւնըն է, բայց ոչ նաեւ մարդասպանութեան՝ որ ոչ միայն իշր չ'ուղղուած այլ միևնույն իսկ նախատեսողը չի կարողացած արդիւնըն է :

47.

Ոմիրին կրաւորական ենթակայ անձին յատկութեանը վրայ սխալ .

Ոճիրին կրաւորական ենթակայ անձին յատկութեանը վրայ սխալը, որ պատահական սխալ մըն է, կը պատահի երբ թշնամանուած անձին յատկութիւնը ոճիրի մը բնութիւնը փոխել կուտայ և կ'ուսուցնէ անոր ծանրութիւնը : Այսպէս, Պետրոսեան գրուի յատկութիւնը, ինչ որ, որդոյ, աւուսնոյ յատկութիւնը՝ ի վնաս այս անձանց եղած վերաւորումի և սպաննութեան ոճիրը աւելի ծանր կը կացուցանէ :

Ենթագրեմք որ մէկը ուզելով վերաւորել կամ ըստ պաննել մասնաւոր մէկը, վերաւորէ կամ սպաննէ Տէրութեան գերագոյն Պետը, կամ թէ ուզելով վերաւորել կամ սպաննել օտար մէկը, վերաւորէ հայրը կամ որդին և կամ ամուսինը (հայրասպանութիւն, որդեսպանութիւն, և այլն) :

Ատիկայ պատասխանատու պիտի ըլլայ՝ իւր դիտաւորութեան մէջ եղած աւելի թեթեւ ոճիրին համար, և որով պիտի պատժուի պարզ վերաւորումի կամ պարզ մարդասպանութեան համար :

48.

Սպառ կամ ըր
յուրս ձգող կամ նուագեցնող պատճառներ

Սնշուշտ ան որ կը գործէ միտքը ողջ առողջ եղած ասան, կ'ուզէ միշտ գործողութիւնը : Բայց տարբեր պատճառներ կրնան գործել այնպիսի ազդեցութիւն մը կամքին վրայ անոր՝ որ ունի նաեւ իշր արարքներուն գիտակցութիւնը՝ զայն ստիպելու չափ ուզելու եղեւնական գործողութիւնը, և սա ալ աւելորդ անկի, կամ առ նուագն նուագեցնելով անկի կամքին ազատութիւնը,

այսինքն ընդ մէջ ոճիրը գործելուն և ոչ — գործելուն ընտրելու ազատութիւնը:

Որով, գործողին քով կրնայ պակասի բոլորովին կամ թէ նշուած ըրջ ազատ կամքը, կամ թէ ընտրութեան ազատութիւնը:

49.

Բնորոշրեան ազատութեան վրայ ազդող պատճառներ.

Սոյն պատճառներն որ կ'ազդեն ազատ կամքին վրայ կը վերածուին ա. Բննադատողի, բ. կրքերու սաստկութեան և գ. Գիւնտրութեան:

Բննադատողը՝ տուեալ պայմաններով՝ դուրս կը ձգէ զվերագրելութիւնը. կրքերու սաստկութեանը՝ ինչ ինչ պայմաններու մէջ զայն կը նուազեցնէ. Գիւնտրութեանը կրնայ զայն դուրս ձգել կամ նուազեցնել:

50.

Բննադատում.

Բննադատումը երկուքի կը բաժնուի. ֆիզիքական և բարոյական կամ հոգեկան: Առաջինը կ'իյնայ մարմնոյն վրայ, ֆիզիքական գործութեանց վրայ. երկրորդը՝ մտքին վրայ:

Ուրիշի մը կողմանէ մեր ֆիզիքական կարողութիւններուն վրայ և մեր գործող կարողութեանը վրայ բըննադատումը գործուած գործողութիւններուն մէջ կը պակասի բուն կամքին ազակցութիւնը: Յիրաւի, զժուար է զազափար մը կազմել առանց կամքի ազակցութեան կատարուած գործողութեան մը պարագային վրայ սևոր մտ՝ որոյ միտքն առողջ է, քանի որ անոր մտ որոյ միտքն առողջ է՝ կրնայ պակասի կամքին ազատութեանը, բայց ոչ երբեք կամքը: Սակայն ենթագրեանք որ Մարկոս՝ ուզելով սպաննել զՂուկաս, յանկարծակի և այն-

քան ուժով մը կը հրէ Կիրակոսը և այս վերջինն ալ, ստանկով, այնպէս մը կը հրէ զՂուկասը, որ Ղուկաս գեար կ'իյնայ: Ստուգիւ, այդ պարագային մէջ Կիրակոս նիւթապէս գործեց, բայց իւր գործողութիւնը բըննի է (բննադատեալ), մինչև իսկ ինքը գործող չ'է այլ գործուած է:

Բարոյական բննադատում տեղի կունենայ երբ շարիքի մը անմիջական սպառնալիք կայ. որով ո՛վ որ սպառնալիքին ենթարկուած է՝ ստիպման ներքեւ կը գտնուի, կամ գործելու ըստ ինքեան մեղապարտ գործ մը իրեն սպառնացող շարիքէն ազատելու համար, կամ թէ իրեն սպառնացող շարիքը կրելու համար՝ չի գործադրելով եղենական գործողութիւնը: Որով, բարոյական բննադատումը ընդհանրապէս կը լուծուի շարիքի մը անմիջական սպառնալիքին մէջ:

Բայց ո՛ր և է բարոյական բննադատում անպատասխանատու պիտի կացուցանէ՞ զգործողը, կամ առ նուազն զայն մասամբ իւրիք պատասխանատու պիտի կացուցանէ՞:

Որպէս զի բարոյական բննադատումը կարենայ ըլլալ վերագրութեան մի նշագեղոցիէ չըլլողանք՝ պարտի ունենալ մի քանի պայմաններ որոնց վրայ պիտի խօսինք այժմ:

51.

Բարոյական բննադատումին տեսակները.

Գիտութիւնը երեքի կը բաժնէ բննադատումը.

Ա. Բննադատումը կրնայ կայանալ անիրաւ կերպով ուրիշի մը կողմանէ սպառնացեալ շարիքի մը մէջ, և այդ կերպով ասկէ խոյս տալու համար սպառնացեալը կը նարկայրուի նակագործելու (réagir) նոյն ինքն ըստ սպառնացողին դէմ:

Օրինակի համար օրինական ինքնապաշտպանութեան պարագան՝ որուն վրայ խօսեցանք մեր Բնական իրաւագիտութեան¹ անուն երկին մէջ:

1. Տես Ման Ա. Դասընթացը Բնական իրաւագիտութեան.

Բ. Բանադատումը կրնայ կայանալ նոյնպէս մէկու մը կողմանէ սնիրաւարար սպառնացեալ չարիքի մը մէջ, բայց այնպիսի պարագաներու մէջ որ սպառնացեալը կը հարկադրուի գործելու ի վնաս անոր որ ըստ սպառնացողը չէ և անմեղ է, խոյս տալու համար իրեն սպառնացեալ չարիքէն:

Օրինակի համար, այս ինչը՝ օձիքը խուճի մը մարդասպանաց ձեռքը չի ձգելու համար կը խթէ իւր ձին, և փախուստի ուրիշ ճամբայ չի գտնելով, կը փախչի նեղ փողոցէ մը, տղաքներ կը կոխկրտէ, և ինքզինքն արգիլելու չի կարողանալով, կ'անցնի այդ տղայոց մարմիններուն վրայէն, և անոնցմէ մին կը վիրաւորէ կամ կը մեռցնէ:

Գ. Բանադատումը կրնայ կայանալ չարիքի մը մէջ, ստոյգ վնասի մը մէջ, որ կախումն ունի դիպուածէն կամ հարկեզոցիչ պարագայէն (force majeure), որ այդ չարիքէն խուսափելու համար ուրիշին վնաս հասցընելէ ուրիշ միջոց չիկայ:

Օրինակի համար, բարեպաշտներով լեցուն Եկեղեցւոյ մը մէջ տանիքը վար իջնելու վրայ կ'ըլլայ, կամ թէ հրդեհը սկսելով մինչեւ գանուած միակ դուռը կը ծաւալի անմիջապէս, և մէկ վայրկեանի մէջ բոցերը կը սպառնան լսելու թէ մարդերը և թէ իրերը: Մէկէն ի մէկ ամեն մարդ դէպ ի դուռը կը գաճափիժի, ամէնքն ալ կ'ուզեն դուրս ելնել. ամենէն տկարները կ'իյնան, ամենէն զօրաւորները գայնս կ'ոտնակոխեն, կը մեռցնեն, և կը յաջողին խոյս տալ՝ ինքնապաշտպանութեան բնագոգումէն մղեալ:

Բոլոր այդ օրինակներուն մէջ, վիրաւորումները, ըստ պատմութիւնները, բնադատուող գործողութիւններ են, որովհետեւ յոտաջ եկած են անմիջական չարիքի մը վախէն որմէ խոյս տալ կ'ուզուի:

52.

Գործողութիւնը անպատիժ կացոցանկոյն հաւար բնադատուութեան պէտք եղած պայմանները.

Արդէս զի բնադատութեանը եղած գործողութիւնը օրինաւոր ըլլայ և հետեւաբար ոչ վերագրելի, թէպէտեւ ըստ ինքեան ոճիր, պէտք է որ տեղի ունենան կարգ մը պայմաններ. և ստուգիւ, երբ խեղիքը այն բնադատութեան վրայ է, որ կը ծագի մարդու եղբորը րենէն և հակագործութեան (réaction) ընդդէմ եղյն ինքն անոր որ ի գործ կը դնէ գրանցութիւնը կամ բնադատութիւնը (օրինական ինքնապաշտպանութիւն), սոյն պայմաններն են՝

1. Յարձակումիւ, այսինքն չարիքի սպառնացում անխառնութիւնը.

2. Սպառնացեալ չարիքի անդադմանեղիքութիւնը.

3. Անխառնակութիւնը սպառնացեալ չարիքի որ կ'ենթադրէ ներկայ, այժմեայ չարիք մը. և եղյն այս չարիքը հետեւեղոյն հաւար գործածուած միջոցին անձր-րածեղոյնը:

53.

Յարձակումիւ անխառնութիւնը.

Յարձակումը անխառն է երբ մէկը գայն կ'ընէ՝ և ընելու իրաւունք չ'ունէր. որով այս պարագային մէջ կայ մի միայն բռն և ձշմարիտ յարձակում: Ատտիկանութեան պաշտօնեաները որոնք, զգողը գողցած պաշտօն կը բռնեն, կամ թէ կը գործեն ո՛ր և է կերպով իրենց պաշտօնին կիրառութեանը մէջ, ստոյգ է թէ ո՛ր և է աւերաւ գործողութիւն մը չ'են ընէր, և ո՛վ որ անոնց դէմ կը գործէ չի բռնուելու համար, ոչ թէ միայն ի շնորհս իրեն օգնութեան չի կրնար գոչել զբռնադատութիւնը, այլ ընդհակառակը պատասխանատու կ'ըլլայ մի ուրիշ առաւել կամ նուազ ծանր յանցանքի՝

ըստ իրեն գործած անիրաւ հակագործութեանն (réaction) ծանրութեանը:

Այսպէս ալ անիրաւ է այն յարձակումը, երև ճոյն ինքն սպաւնացեալն է որ անոր տեղի տուած է իշր աւ ճիրաւորեալը, իշր յուր վարսնէրովը:

Ամուսին մը, որ իւր կինը կը բռնէ ուրիշի մը հետ ապօրէն յարաբերութեան մէջ եղած պահուն (adultère), և կը սպառնայ կնոջը սիրողին կեանքին, և այս վերջինն ալ կը սպաննէ նախատուած ամուսինը: Սիրողը չը պիտի կրնայ օգնութեան կոչել՝ ի ներումն իւր չարագործութեան՝ նախատուած ամուսնոյն կողմանէ իրեն եղած բռնութիւնը:

54.

Սպաւնացեալ չարիքի սնդարմանեղիտը:

Անդամանելի չարիքն այն է որ կեանքին կը սպաւնայ, և միանգամայն այն որ ուղղեալ է ընդդէմ պարկեշտորեան: Այն կոյս աղջիկն որոյ պատիւը բռնաբարել կ'ուզեն, օրինաւորապէս պիտի սպաննէ այն որ զինքը կը բռնաբարէ: Եւ ընդհանուր համաձայնութեամբ ամենէն հոչակաւոր գրողներու, որպէս և օրէնագիտութեան, պաշտպանութիւնը՝ նոյն իսկ եթէ յետին աստիճանի ալ մղուած ըլլայ, սահմանուած է՝ անհատականորեան, այլ կը տարածուի կ'երթայ մինչեւ կեանքի, մարմնոյն անդամոց ամբողջութեանը պաշտպանութեան, ուրիշի պարկեշտութեան, և աս ալ այն իմաստնորեան պատճառաւ զոր բնորոշիւնը ձատաւուած է ամեն մարդերու միջև:

55.

Անիրաւար սպաւնացուած չարիքի սնդարմանեղիտը:

Սպաւնացեալ չարիքն անխուսափելի է երբ խնդիրը ներկայ չարիքի, այսինքն այժմեայ նախատիկի վրայ է, և անոր ենթարկուողն ալ ազատորոշ ուրիշ միջոց չ'ունի եթէ ոչ անհրաժեշտորոշիւնը այն չարիքին՝ զոր ըրած է սպաւնացեալ չարիքէն օձիքն ազատելու համար: Հետեւաբար կարելի է՝ օգնութեան կանչել իբր նուազեցուցիչ չբմեղանք՝ ապագայ չարիք մը, և ոչ ալ անցեալ չարիք մը, և ոչ իսկ ներկայ չարիք մը եթէ անկէ ազատելու համար կը բաւէ անմեղ միջոց մը: Այլ որ կը գործածուածէն նուազ վնասարէր միջոց մը: Այլ որ կը սպաննէ յարձակողը, կարենալով ետ մղել յարձակումը վերջով մը կամ փախտնաւոր կամ թէ օգնութիւն պուտալով՝ պատասխանատու պիտի ըլլայ եղած չարիքին որ անհրաժեշտ չէր և հետեւաբար պատասխանատու ինքնապաշտպանորեան չարագանցորեան:

56.

Կրքերու սատկորոշիւնը:

Ինչէ՞ առաջ կուգան յանցանքները:

Կիրքերէ գորս Descuret¹ մեծ իմաստասիրութեամբ կը սահմանէ «անկանոն պետքեր»:

Սրբ, կիրքերը յանցանքին իբր դիպուածական չբմեղանք մը նկատելն հակասական կ'երեւայ:

Բայց հոս խնդիրը գիտնալու վրայ է այն առաւել կամ նուազ բուռն մղումը (impulsion), զոր ատենք կը գործեն ուղեորոշ ազատորեանը վրայ, և հաստատուելու վրայ է թէ այդ մղումը կարող է երբեմն ընդունուիլ

1. Իւր «Médecine de la passion» անուն շահագրգիռ երկին մէջ:

իրբր զպատասխանատուութիւնը նուազեցնող պարագայ մը. խնդիրը կիրքերն ըստ ինքեան արդարացնելու վըրայ չէ, այլ անոնց արդիւնքները՝ ի պահանջել հարկին:

Ապաքէն, ամեն մարդ գիտէ թէ որոշեալ կիրքի մը բարոյական զօրութեամբը գործուած յանցանք մը՝ կըրնայ և պէտք է նուազ վերագրելի ըլլալ ուրիշ յանցանքէ մը, կամ հաւասար յանցանքէ մը, որ գործուած է տարբեր կիրքի մը բարոյական զօրութեամբը:

Ասկէ դատ, ամեն մարդ գիտէ թէ այն պատճառն որ զրգոնց կիրք մը, կրնայ ըլլալ տարբեր այն պատճառն որ զրգոնց միեւնոյն կամ ուրիշ կիրք մը, պատճառ արդար կամ անիրաւ, պատուաւոր կամ անպատու ըստ ինքեան. օրինակի համար, յառաջ եկած կ'ըլլայ ըստ ինքեան արդար և պատուաւոր պատճառէ մը այն բարկոտրիւնը որ կ'արթննայ լսելով՝ անուանարկիչ ամբաստանութիւններով՝ իւր պատիւին անարգուած ըլլալը, և յառաջ եկած կ'ըլլայ անիրաւ և անպատու պատճառէ այն բարկոտրիւնն որ կ'արթննայ տեսնելով մրցակից մը ծափահարեալ և վարձատրեալ:

Ընդհանրապէս, կիրքերը կը բաժնուին խորնոյ կիրքերու և կոյր կիրքերու, որոնց առաջիններուն կը համապատասխանէ դիտաւորութիւնը, և երկրորդներուն՝ կիրքը:

Այն մարդն որ յանցանք կը գործէ խորնոյ կիրքի մը ազդեցութեանը ներքեւ, քանի որ ժամանակ ունեցաւ իւր գործողութեանը ամեն արարգանքերը հաշուելու, ինքզինքը յանցանքին պատրաստելու, անշուշտ կատարելապէս պատասխանատու պիտի ըլլայ, մինչև որ չ'ստուգուին՝ յետին ծայրերը, բարոյական խելայեղորեան կամ խորնոյ խելայեղորեան մը, որն որ ուրիշ բան չ'է եթէ ոչ մտային խանգարման ամենանոր ձեւ մը, զոր կը հաստատեն ժամանակիս հոգեբոյժներէն մի քանին:

Ընդհակառակն, այն մարդն որ յանցանք մը կը գործէ կոյր, յեղակարծ, բռն կիրքի մ'իշխանութեանը ներքեւ, չի գործեր դատողութեան ամբողջ ազատութեամբը, կը կրէ ներքին բռնադատութիւն մը որով վերագրութեան կատարելութիւն չ'ըլլար. եթէ չի կայ նաև ազատ կամքի կատարելութիւն, իրաւունք պիտի

ունենայ պահանջելու որ այդ տեսակ կիրքը՝ որ զայն մղեց յանցանքի՝ հաշիւի առնուի նուազեցնելու համար իւր պատասխանատուութիւնը, և հետեւաբար տալու համար անոր փոքր պատիժ մը:

Գրգռում

Գրգռումը, օրինակի համար, պիտի ըլլայ վերագրելութեան նուազեցուցիչ չքմեղանք մը, և գրգռումին ծանրութեանը համեմատ (որ կախումն ունի ժամանակի, տեղւոյ և այլն, պարագաներէն) ներքին համեմատութեամբ պիտի նուազեցնէ զպատասխանատուութիւնը:

Աստիկ նախատինք մը բերանացի, ապտակը՝ մանաւանդ եթէ մարդու մէջ ըլլայ, պիտի կազմեն ծանր գրգռում մը, եթէ նախատուածը, ապտակուածը, մըղեալ յանկարծակիս բարկոտրեակ իւր կրած նախատանացն հետեւանօք, վիրաւորէ և մինչև անգամ ըսպաննէ:

57.

Գիւնտրութիւն.

Ան որ գինով վիճակի մէջ կը գտնուի կարելի է որ կամ բոլորովին կամ մասամբ միայն չունենայ ազատ ընտրութիւն և մինչև անգամ խելքն ալ տեղը չ'ըլլայ:

Եթէ գինտրութիւնը խելքը մթնցնելու չափ է, այն ստեն կ'ըլլայ պատճառ մը, որ կ'ազդէ խելքին վրայ, և որով պէտք է որ նկատուի իբր մտքի թերութիւն:

Ասկայն, երբ գինտրութիւնը խելքը զուխէն առնելու չափ առաջ գացած է, այն ստեն կը կոչուի կատարեալ գինտրութիւն, հակառակ անոր զոր կը կոչեն անկատար կամ կիսկատար գինտրութիւն:

Ասկայն, ընդհանրապէս շատ հազուադէպ է որ կատարեալ գինտրութեան պահուն յանցանք գործուի, որովհետև կատարեալ գինտրութիւնը շատ քիչ անգամ կը պատահի և եթէ պատահի ալ առ հասարակ այդ

տեսակ գինովութիւնը զմարդ գործելու անկարող կը կացուցանէ՝ ձգելով զայն թմրութեան մը մէջ և մինչեւ անգամ ալ անոր մահուանը պատճառ կ'ըլլայ:

Եւ, ապաքէն, պատժական տեսակէտով, գինովութիւնը կը բաժնուի րմբրեցոյցիչ գինովութեան և զրշարք գինովութեան: Առաջինը կը համապատասխանէ կատարեալ գիւնփոշեան:

Արգարեւ, գինովութիւնը բարոյականէն արհամարհուած ամենէն զէշ ակտերէն մէկն է, մանաւանդ երբ սովորութիւն դարձած է, որ զմարդ կը հաւասարեցնէ կենդանեաց, և կորսնցնել կուտայ անոր արժանապատուութեան զգացմունքը:

Բայց, ստոյգ է որ նոշագ կատարեալ գինովութիւնը կ'ազդէ կամողական կարողութիւններուն վրայ և որով ըստ կանոնին՝ պէտք է որ հաշիւի առնուի պատժական վերագրելութեան աստիճանը սահմանելու տեսն:

Յետոյ պէտք է դարձեալ զանազանել դիպոշածական գինովութիւնը կամաւոր գինովութեանէն, և առկէ զատ՝ կամաւոր գինովութիւնը անկէ՝ որոյ տեղի տրուած է յանցանքը գործելու կամ ներել տալու նպատակաւ, և այն կամաւոր գինովութեանէն՝ որոյ տեղի տրուած է յանցանք գործելու զիտաւորութեամբ:

Դիպոշածական գինովութիւնը, ըստ սաստկութեան աստիճանին, պիտի նուազեցնէ կամ դուրս ձգէ միշտ ո՛ր և է վերագրութիւն: Յանցանք գործելու կամ թէ գործուած յանցանքին ներումն ստանալու նպատակով տեղի ունեցած կամաւոր գինովութիւնը զվերագրելութիւնը ոչ նուազեցնող և ոչ ալ փոքրկացնող չբնականք մը կրնայ ըլլալ, որովհետեւ ճիշդ մարդս ուղեց գինովնալ ոճիբը գործելու կամ գինովութիւնը իբր իրեն պաշտպանութիւն ընելու համար: Այսպէս, ան որ չի վստահելով իւր քաջարտութեանը, կամ թէ իւր խղճին ձայնէն յողովուելու վախով, կը գինովնայ որպէս զի քաջութիւն ունենայ, կամ որպէս զի օրինակի համար մարդասպանութիւնը գործելու տեսն խղճին ձայնը իւրեն չի խօսի, իւր շարագործութեանը ներում չի պիտի գանէ:

Պէտք չ'է սակայն մոռնալ որ քանի մը օրէնսգրութիւններ, որպէս այն օրէնսգրութիւնը որ կը տիրէր

Գաղղոյ Ֆրանսուա Առաջինին օրով, գինով վիճակի մէջ գործուած յանցանքները խելքը զուխը եղած առն գործուած յանցանքներէն աւելի կը պատժուէին:

Այդ օրէնսգրութիւնները ներշնչուած էին մի քանի իմաստասիրաց կողմանէ՝ արտայայտուած տեսութիւններէն՝ ընդ որս Նափօլցի հռչակաւորն Կաթանո Ֆիլանճիէրի գիտուն — փիլիսոփան: Այս մեծահանճար իմաստասէրը կ'ուզէր որ գինով վիճակի մէջ գործուած յանցանքները պատժուին նենգոտ յանցանքներուն պէս, պնդելով որ գինով վիճակի մէջ գործուած օրէնքի բըռնարարումին մէջ երկու շարիք պէտք է որ պատժուին, այսինքն թէ, ան որ կը գինովնայ՝ գիտէ գինովութեան կարելի հետեւանքները, և թէ գինովութիւնը ըստ ինքեան անբարոյական բան մըն է, ոչոքուած չարիք մը որմէ ծագած արդիւնքն է յանցանքը:

Պէտք է զիտել որ թէպէտ գինովութիւնը՝ ըստ կանոնի՝ չ'իյնար մարդկային օրէնքին վաւերացումներուն ներքեւ, այսու հանդերձ ինչ ինչ պարագաներու մէջ կրնայ պատժուիլ ըստ ինքեան, այսինքն թէ երբ ան որ կը գինովնայ կրնայ իւր պաշտօնին բերմամբ ծանր վնասներու պատճառ ըլլալ: Այսպէս Իտալիոյ Թագաւորութեան Օրինագիրքը՝ նաւարկութեան մէջ եղող նաւուն նաւապետը կամ տէրը գինովութեան համար կը պատժէ (Յօդ. 367, 368):

Ծանօթորշիւն. — Ստոյգ է թէ գինովութիւնը ախտին շարժառիթն է և հետեւաբար առիթ յանցանքներու: Ահա՛ այս պատճառաւ է որ ընկերաբաններն ու ոճրագէտները կ'առաջարկին միշտ որ պարտ է նպատակ հակալքոյական ընկերութիւններու, հաստատել զիւնովութեան համար պատժական վաւերացում մը և սահմանի տակ առնուլ զինիի և այլ այդ տեսակ ըմպելեաց սպառումը, յիշելով Անգլիացի Ատենակալին հետ թէ պատժական Դատաւարութեանց մեծագոյն մասը յառաջ կուգայ զինիէն և օղիէն, և հռչակաւոր Սէլօփիսի հետ թէ Իտալիոյ մէջ գործուած յանցանքներուն տասնին ինը ծագում կ'առնուն զինետուններուն մէջ:

ՈՃԻՐՆԵՐՈՒՆ ՆԻԻԹԱԿԱՆ ՏԱՐԻՐ

58.

Կատարեալ և անկատար ոճիր.

Գալով ոճիրներուն առարկայական տարրին որ կը կայանայ այն վնասին և այն արտարին կամ ֆիզիքական արարքին մէջ, որով կը գործուի օրէնքին բնարարութեամբ, պէտք է հետազօտել թէ ե՞րբ կարելի է կամ պարտ է ըսել թէ կատարելագոյն գոյութիւն ունի յանցաւորական եղելութիւնը:

Եւ հոս խօսքը կ'երթայ ոճիրին կատարման վրայ, այսինքն կատարեալ ոճիրին վրայ, և փորձուած ոճիրին վրայ, որպէս և լյաչողած ոճիրին վրայ որոնք երկու ձեւեր են անկատար ոճիրին:

Ապաքէն ինչպէս որ չի կրնար ըլլալ կատարելութիւն բարոյական տարրին մէջ, այսպէս ալ կրնայ որ կատարելութիւն չ'ըլլայ ֆիզիքական տարրին մէջ:

59.

Կատարուած Ոճիր.

Ոճիր մը կրնայ ըլլալ կատարուած կամ կատարեալ օրէնքին տեսակետով, չ'ըլլալով հանդերձ այդպէս յանցաւորին դիտաւորութեան մէջ և ոչ ալ նախային կարծիքովը:

Կատարուած է միայն այն ոճիրն որ այդպէս է ըստ գիտութեան և օրէնքին, թէպէտեւ այդպէս չ'ըլլայ անոր հեղինակին և հանրային կարծիքին համար: Եւ արդարեւ, ե՞րբ յանցաւորը պիտի ըսէ թէ ոճիրը կատարուած է:

Յանցաւորին նամար՝ կատարուած ոճիր.

Երբ հասած է առաջագրած նպատակին, այսինքն թէ ստացած՝ մտադրած անիրաւ շահը, հասուցած կանխաւ մտածած ամբողջ անիրաւ շարիքը:

Արդ, որպէս զի յանցաւորը հասնի իւր յոռի առաջագրութեանը, յաճախ կը բաւէ որ գործէ մի միայն մէկ գէշ գործողութիւն, բայց երբեմն ալ անհրաժեշտ է որ գործէ աւելի գէշ գործողութիւններ, և նաեւ հասցընէ աւելի անիրաւ շարիքներ:

Մէկը կ'ուզէ սպաննել իւր մէկ թշնամին, և առանց այլեւայլի կուրծքին կ'իջեցնէ դաշոյնը և դայն անշունչ գետին կը տապալէ. այս պարագային մէջ անիկայ միայն մէկ յոռի գործով մը կը հասնի իւր նպատակին որ է թշնամույն մահը:

Ինչո՞ւ. որովհետեւ այս պարագային մէջ ալ, որպէս առաջինին մէջ, կայ օրէնքին կատարուած գանցաւորութիւնը, օրէնքին պաշտպանուած իրաւունքը բնարարուած է:

Օրէնքը, օրինակի համար, կը պաշտպանէ նասարակաց վտանգները, արդ հասարակաց վտանգութիւնը բնարարուած է վաւերագրի մը կեղծարարութեան պարագային մէջ, որովհետեւ վաւերագրի մը պարզ կեղծարարութիւնը ըստ ինքեան կը կազմէ ճիշտական եղելութիւն մը որոյ մէջ կը թանձրանայ օրէնքէն պաշտպանուած իրաւունքին բնարարութիւնը:

Ատկէ կը տեսնուի որ գիտութեան տեսակէտով կատարուած ոճիրին գոյութեանը համար պէտք է երբեմն որ ոճրական գործողութիւնը արտադրած ըլլայ այն արդիւնքն որոյ նշողեալ էր, կամ թէ ուրիշ բաւով ըսելով՝ գործողը հասած ըլլայ իւր նպատակին, ինչպէս օրինակին մէջ անոր որ կ'ուզէ սպաննել իւր թշնամին և կ'ըստ պաննէ դայն: Այս տեսակ յանցանքները գիտականօրէն և փաստարանօրէն յիշարական յանցանք կը կոչուին:

Ընդհակառակը, երբեմն կատարուած ոճիրին գոյութեանը համար բաւէ որ գոյութիւն ունենայ տրուած գործողութիւն մը, անկախ յաջողութենէն, կամ ուրիշ կերպով ըսելով՝ առանց անհրաժեշտ ըլլալու որ գործողը այդ գործողութեամբ նստած ըլլայ կանխաւ մտադրած նը-

պատակին, ինչպէս օրինակին մէջ անոր որ կը կեղծէ վաւերագիր մը: Այս տեսակ յանցանքները գիտնակաւ նօրէն և փաստաբանօրէն ձեռակաւ յանցանք կը կոչուին:

Որով, եւրոպական յանցանք են անոնք որոնց մէջ ըստ իրենց հեղինակին կատարման գաղափարը կը նոյնանայ ըստ գիտութեան և օրէնքին կատարման գաղափարին հետ. ձեռակաւ են անոնք որ կատարուած են ըստ գիտութեան և օրինաց, և ոչ ըստ իրենց հեղինակին:

Ի մի բան, պէտք է ուշ գնել թէ ինչի՞ մէջ օրենքը կը կայացնէ ռիսիկոսները, և երբ տուեալ գործողութեան մը մէջ պիտի գտնուի ռիսիկոսները, ասիկայ կատարուած պիտի ըլլայ, թէպէտեւ կատարուած չ'ըլլայ ըստ յանցաւորին, և ոչ իսկ հասարակաց կարծեօք:

Վերջապէս, կրնայ ըլլալ որ յանցաւորը իւր նպատակին համար գործածած միջոցը՝ որ ըստ ինքեան կը կայանայ գէշ գործողութեան մը մէջ՝ բռնաբարէ նաեւ իւր ուղածէն աւելի ծանր ուրիշ իրաւունք մը: Օրինակի համար, մարդասպան մը՝ ճամբորդ մը կողպատելու համար (բռնաբարել ուրիշին ստացուածքի իրաւունքը) անոր ճամբան կը սպասէ և ճամբորդը այս ինչ տեղը հասածին պէս վրան կը յարձակի, զայն անշունչ գետին կը տապալէ (կը բռնաբարէ ուրիշին կեանքի իրաւունքը) և յետոյ վրան կ'իյնայ և կը սկսի առնուլ ինչ որ վրան ունի:

Այս պարագային մէջ՝ մարդասպանը իւր առաջադրած նպատակին հասնելու համար (որ էր ուրիշին իրերը սեփականել) գործեց մի ուրիշ և աւելի գէշ գործողութիւն մը, մարդասպանութիւնը, իբր միջոց նպատակին:

Ենթադրենք որ իւր զոհը սպաննելէն վերջը, ռատիկանութեան ձեռքը իյնալովն, մարդասպանին զայն կողպատելը արգելուէր: Արդ, այն պարագային մէջ ո՞ճիրը գործողին համար կատարուած չի պիտի ըլլայ, որովհետեւ չի հասաւ այն նպատակին որուն համար սպաննեց: Բայց, պատժական օրէնքին և գիտութեան տեսակէտով, ոճիրը կատարեալ է և կատարուած:

60.

Ռիսիկոս փորձ.

(Attentat ou tentative).

Թէպէտեւ այս մասին մէջ ալ կարծիքի տարբերութիւններ կան, բայց ընդհանուր կերպով ռիսիկոս փորձին համար տրուած սահմանն է՝ մտադրուած ձեռնարկութիւնը մի կամ աւելի արարքներու որ պարտնակն և յայտնեն զանկեւ սակաւաւ մնացած ռիսիկոս մը ուղղուած գործարարութեան սկզբունքը. և աւելի կարճ կերպով և Ռօմանեօղիէի հետ՝ ռիսիկոս մը սակաւաւ գործարարութիւնը:

Հետեւաբար անոր տարբերն են՝

1. Յուշի դիտաւորութիւն. — 2. Յուշի դիտաւորութիւն՝ ընկերացեալ արտաքին նախապատասխան արարքով մը — 3. արտաքին աշարք մը, այնպէս որ կարող ըլլալ տարւոյ ռիսիկոս (բացարձակ կամ յարաբերական գործութիւն) — 4. գործարարութեան արարք, և ոչ պարզապէս պատրաստութեան — 5. արարք որ չի կատարե գործարարութիւնը:

Սակայն ոճիրներ ալ կան որոց մէջ կարելի չէ երեւակայել փորձը, որովհետեւ արտաքին առաջին առաջին արարքը որով կը յայտնուի յոռի դիտաւորութիւնը, կը կատարէ իսկայն զոճիրը, օրինակի համար նայնոյսները, սպաննելու սպառնալիքը: Ասկէ զատ՝ կարելի չէ փորձ երեւակայել այն ոճիրներուն կամ յանցանքներուն մէջ զորս կազմելու համար յոռի դիտաւորութիւն մը պէտք չէ, այսինքն սխալաւ յանցանքներու և որով և ոչ իսկ օրինակաւնցարիւններու մէջ, որովհետեւ թէ անոնց և թէ ասոնց մէջ չէ կարելի խօսք ընել կանխաւ որոշման կամ մտադրութեան վրայ, յոռի առաջադրութեան կամ դիտաւորութեան վրայ:

1. Յրանաացիք attentat կ'ըսեն նաև կատարուած մեծ ոճիրին:

61.

Ոձիրի փորձին պատժելիութեանը վրայ:

Ոձիրի փորձը պատժելի՞ է: Այո՛, ըստ ընդհանուր կանոնի, որովհետեւ արդէն ոձիր մըն է, միայն թէ անկատար մնացած է: Եւ, ապաքէն, իր մէջը ունի ոձիրը կազմող բոլոր տարրերը, որ են՝ յոռի դիտաւորութիւն կամ ներակայական տարր, և արտաքին գեղ գործողութիւնը, և հետեւաբար երէ ոչ ներշնչական գեղ օրինական կամ քաղաքական վնաս մը, որ կը կայանայ ճիշդ իրաւանց սպանութեանը եղած նախատինքին մէջ:

Ապաքէն, փորձը գործադրութեան քիչ – շատ մօտ, քիչ – շատ հեռու սկիզբ մը ըլլալով, ուրիշ իրաւանցն սպաննալիք մը, վնասը մըն է:

Որով, տարբերութիւն մը չի կայ կատարուած և փորձուած ոձիրին մէջ, եթէ ոչ պատիժը տրուելու մասին, այսինքն թէ պատիժին չափին կամ ատիժանի մէջ, ի նկատի առնելով որ ուզուած վնասը իրականացուած պէս տեղի չ'ունեցաւ, այսինքն նիւթական վնասը, ինչպէս կը կոչեն զայն զանազաներու համար քաղաքական (օրինական) վնասէն:

62.

Չի յաջողած յանցանք:

Համառօտ կերպով կրնայ ըսուիլ որ չի յաջողած յանցանքն է այն որ արդէն կատարուել է՝ զայն կազմող բոլոր արարքներուն մէջ, բայց ոչ-յաջողած, և չէ ալ արտադրած ինչ հետեւանքները՝ կատարեալ անկախ պատժաւանքով, և ոչ թէ գործողին գործելու կերպին:

Յանցաւորը արդէն գործադրած է հարկաւոր եղած բոլոր արարքները, և գործած է պետք եղած կերպով, որպէս զի ոձիրը կատարուել ըլլայ և ոչ բան մը կը մնայ իրեն ընելու, բայց չէ յաջողած իւր նպատակին: Նա

արդէն տուած է հարուածը, ճիշդ իւր զոհին սրտին նշան տուած է, բայց զոհը իւր անձին յեղակարծ մէկ շարժումովը հարուածէն կը խուսափի, կամ թէ հարուածը կը շեղի կամ թէ թեթեւ նշան մը կը ձգէ, որովհետեւ ենթադրէ թէ զոհին կուրծքը զրահով պաշտպանուած ըլլար, և որով անվնաս կը մնայ:

Այդ պարագային մէջ մարդասպանը ըրաւ ինչ որ պէտք էր ընել և գործեց պետք եղած կերպով, իւր նպատակին հասնելու համար, գործադրութիւնը իւր կողմնէն ամէն կերպով կատարեալ եղաւ: Նպատակին հասնելու համար պէտք է նորէն սկսել, նորէն ընել ինչ որ ըրաւ և ինչպէս որ ըրաւ: Բնդհակառակը, ոձիրի փորձին մէջ գործադրութիւնը կատարեալ չէ, ընդհատուած մնացած է, հոգ չէ թէ առաւել կամ նուազ յառաջացեալ ատիժանի մը վրայ:

Ատկէ կը տեսնուի որ՝ որպէս զի գոյութիւն ունենայ չի յաջողած յանցանքը՝ պէտք են բացարձակացուած կատարելագործիչ արարքներ, այսինքն այնպէս որ ասոնց մէջ կայանայ բուն ոձիրին կատարումը:

63.

Եթէ բուն նայինք, ըստ բարոյականի սկզբունքներուն՝ չի յաջողած յանցանքը պէտք է որ պատժուի կատարուած ոձիրին պէս: «Իբրաւ է որ ներշնչական ջարիքը, կ'ըսէ Ռօսսի, տեղի չ'ունեցաւ, բայց ներշնչական եղբորիւնը որ զայն պիտի արտադրէր՝ կատարուած է: Եղբունական դիտաւորութիւնը գնացած է իւր վերջին կէտին...»

Բայց, այսու հանդերձ, կը շարունակէ Ռօսսի, «կայ... հաստատուն, ընդհանուր եղելութիւն մը, մարդկութեան այն եղելութիւններէն մին զոր օրէնսդիրը պէտք է որ հաշիւի առնու, մինչեւ անգամ եթէ չի կարողանայ անոր մէկ զոհացուցիչ բացատրութիւնը գրուել: Մարդիկ չեն շփոթեր, և շփոթած ալ չեն թերացեալ ոձիրի մը հեղինակը կատարուած ոձիրի մը հեղինակին հետ»:

Որով, ընդհանրացուած հաստատուած է որ չի յաջողուած յանցանքի մը հեղինակը նուազ պատժելի է (պա-

տիժին աստիճանին տեսակէտով, և ըստ պարագայից՝ նաեւ պատիժին տեսակին տեսակէտով. օրինակ իմն երբ ինդիրը մահուան պատիժին վրայ է) կատարուած յանցանքի հեղինակէն:

«Թող օգտուի նաեւ լի յաջողած յանցանքին հեղինակը, կ'ըսէ Ռօտտի, աստիճան մը, այն նպատուոր պարագայէն որ բաղդին բերմամբ պաշտպանեց զօհը»: Եթէ չի յաջողած յանցանքը պէտք է նուազ պատժել կատարուածէն, պէտք է սակայն միշտ աւելի պատժել փորձուած յանցանքէն, սա նկատողութեամբ թէ քաղաքական վնասը անոր մէջ շատ աւելի մեծ է, և հեղինակն ալ գնացած մինչեւ յետին ծայրը:

Միակ նաիր — Շարունակուած նաիր — Ոճիրներու աշակցութիւնը:

Ամենակարեւոր է այն զանազանութիւնը որ գոծիրները կը բաժնէ միակ նաիրի, շարունակուած նաիրի և նաեւ ոճիրներու աշակցութեան:

Իրաւագիրք եւ օրէնագիրք չեն համաձայնիր մասնաւորապէս շարունակուած նաիրին գաղափարին վրայ:

Ինչ որ ալ ըլլայ, բաժանումը կարեւոր է՝ մասնաւոր պատիժին գործողութեանը տեսակէտով, ինչպէս որ պիտի տեսնենք:

64.

Միակ նաիր.

Միակ է ոճիրն՝ երբ միակ է գործադրուած գործողութիւնը, միակ է մեղապարտ որոշումը, միակ է գործողի կողմանէ առաջադրուած նպատակը:

Գալով գործողութեանը միակոչքեան, դիտելի է որ պէտք չէ զայն շփոթել գործողութեանը վայրկեանականութեանը հետ:

Ապաքէն, յանցանքներ կան որոնք՝ իրենց բնութեանը բերմամբ՝ տեղի կուտան պատժական օրէնքին յաջորդական, ոչ — ընդհատուած, շարունակուած բռնաբարութեան մը, և թէ դարձեալ միակ յանցանքներ են:

Ասիկայ կը պատահի, օրինակի համար, երկ-կնուութեան պարագային մէջ, յանցանք մը որուն մէջ օրէնքին բռնաբարութիւնը կը տեսէ, կ'երկարի, անորոշ կերպով և փամոնակաւ:

Ասիկայ կարեւոր է, որովհետեւ մեղապարտ գործողութիւնը այդ պարագային մէջ նաեւ միշտ մեկ ըլլալով, այսինքն այն միեւնոյնը որ կը տարածուի փամոնակին մէջ, չի կրնար տեղի տալ աւելի պատիժներու, սա ալ սակայն աւելի կամ նուազ խիստ կ'ըլլայ քստայնու որ բռնաբարութիւնը տեսած է, բայց միշտ այն յանցանքի ձաւար օրէնքին սպաննացած պատիժին սանձակիւ մէջ:

65.

Շարունակուած նաիր.

Աւելի կնճոտ է շարունակուած ոճիրին ծանօթութիւնը: Ոմանք, օրինակի համար, շարունակուած յանցանք կը կոչեն զայն որուն մէջ կայ թէեւ միակ մտադրութիւն մը, յանցողարտ միակ բռնաբարում մը օրինաց, միակ նպատակ մը գործողին հետ, բայց օրէնքին բռնաբարութիւնը կը տեսէ, որով՝ կերպով մը մեղապարտ գործողութիւնը կը վերանորոգուի վայրկեանէ վայրկեան: Որով, այդպէս մտածողներուն համար շարունակուած յանցանք պիտի ըլլայ երկ-կնուութիւնը, մինչդեռ մենք, ընդհակառակը, կարծենք որ միակ ոճիր է: Այդպէս խորհողները միեւնոյն բանը կը նկատեն գործողութեան միակոչքիւնը և վայրկեանականութիւնը, մինչդեռ վայրկեանականութիւնը էական պայման մը չ'է, այլ մի միայն դիպումական պայման միակոչքեան:

Սակայն, շարունակուած յանցանքին մասին ամենէն աւելի ուղիղ եւ ամենէն աւելի ընդհանրապէս ընդունուած տեսութիւնը հետեւեալն է՝

1. Թէ շարունակուած յանցանքը կ'ենթադրէ միշտ յանցաւոր գործողութիւններուն յոգնակիւնութիւնը. 2. Թէ տարբեր ոճրական գործողութիւնները կը բռնաբարեն միեւնոյն պատժական օրէնքը, եթէ ոչ միեւնոյն օրէնքի արամագրութիւնը. 3. Թէ ոճրական տարբեր գործող

զուծիւնները – գործուած՝ ըլլայ միեւնոյն ժամանակ՝ ըլլայ յաջորդաբար – պարտին սակայն միշտ ըլլալ արդիւնք միեւնոյն յանցապարտ մտազրութեան:

Օրինակի համար մէկը՝ նախատուելով կարգ մը սըրիկայ և ստահակ տղայոցմէ, և իւր արժանապատուութիւնը մէկէն ի մէկ գրգռուելով, կը հետապնդէ զանոնք, և քովը գտնուած զէնքովը անոնցմէ երկուքը, երեքը, չորսը կը վերաւորէ: Ահաւաստիկ շարանակուած յանցանք մը, որովհետեւ ունինք աւելի եղեռնական գործողութիւններ (վերաւորումներն թէպէտեւ գործուած միեւնոյն ժամանակ), որովհետեւ այս տարբեր գործողութիւններուն ամենքն ալ նոյնքան բռնաբարումներ են միեւնոյն պատժական օրէնքին, և ամենքն ալ ծնունդ առած միեւնոյն մտազրութեանէ:

66.

Միեւնոյն ակնձիկ կողմակէ գործուած ռիթմերու կամ աւելի ռիթմերու աչակցութիւնը:

Եթէ գործողը գործած է աւելի ոճրային գործողութիւններ որոնք՝ իրենց ամբողջութեանը մէջ՝ չ'են կըրնար նկատուիլ ոչ իբր միակ յանցանք մը, ոչ ալ իբր շարունակուած յանցանք մը ըստ վերոյիշեալ սկզբունքներուն, այն ատեն նա պատասխանատու է այնքան զատ յանցանքներու որքան յանցաւորական գործողութիւններ գոր գործեր է, և պարտի հետեւաբար ըստ կանոնի կրել մէն մի յանցանքին համար սպառնացեալ պատիժը – այսինքն տեղի կունենայ պատիժներու կուտակումը:

Այդ պարագային կը ստուգուի այն գոր կը կոչեն աչակցութիւն ռիթմերու. այդ պարագային մէջ ունինք իրարու աչակցող ոճիւրներ, այսինքն թէ միեւնոյն մարդուն կողմանէ գործուած աւելի ոճիւրներ:

ՄԻԵՒՆՈՅՆ ՈՃԻՐԻ ՄԸ ՄԷՋ ԱԻԵԼԻ ԱՆՁԵՐՈՒ ՄՍՍՆԱԿՅՈՒԹԻՒՆԸ.

67.

Միեւնոյն ռիթմի մը մէջ մեկի աւելի ակնձերու մասնակցութեան գաղափարը:

Յանցանքի մէջ՝ կրնան աւելի անձեր աջակցիլ անոր ձեռնարկութեանը և անոր գործադրութեանը, այսինքն անոր մասնակցած ըլլալ, – ըլլայ խկրով, ըլլայ բազուկով, կամ թէ ոմանք խելքով, ոմանք ալ բազուկով:

Հաստատելն պատասխանատուութեան աստիճանը անոր որ կը մասնակցի ուրիշներու հետ ոճիւրի մը գործադրութեանը, և հետեւաբար որոշելն տեսակը և քանակը մէն մի մասնակցողին արուելիք պատիժին, կը կազմեն միեւնոյն ռիթմի մը մէջ աւելի ակնձերու մասնակցութեան վարդապետութիւնը, և որով՝ ընդարձակ իմաստով՝ մեղաւորութեան վարդապետութիւն:

Ստոյգ է թէ ինչպէս որ մէն մի ոճիւրին կազմող տարրերը երկուք են, մին յարոյսական (գիտաւորութիւն), միւսը ֆիզիքական կամ նիշրական (արտաքին, նիւթական արարք որով կը բռնարարեն օրէնքը և մնաս կ'արտադրեն), այսպէս ալ ոճիւրի մը մասնակցութիւնը կըրնայ ըլլալ յարոյսական և ֆիզիքական կամ նիշրական:

Սակայն, Ռոսսի գիտել կուտայ որ այս զանազանութիւնը սպաշտով առաջնորդ մը չի կրնար ըլլալ հաստատելու համար մասնակցողներուն պատասխանատուութեան աստիճանը, այնպէս որ կարենայ ըսուիլ թէ՛ աւելի պատասխանատու են յարոյսական մասնակցողները, նուազ պատասխանատու են նիշրական մասնակցողները, և փոխադարձաբար: Ապաքէն, ինչ ինչ պարագաներու մէջ ո՞վ որ աջակցած է բարոյապէս ոճիւրի մը մէջ, օրինակի համար սպառնալով, հրամայելով, և այլն, կըրնայ ըլլալ աւելի պատասխանատու և որով աւելի պատիժելի անկէ որ աջակցած է յայնմ ֆիզիքապէս. ուրիշ պարագաներու մէջ ալ պատասխանատուութիւնը կրնայ

հաւասար ըլլալ թէ անոր որ աջակցած է յայնմ բարոյապէս և թէ անոր համար որ աջակցած է նիւթապէս :

Ահա, առկէ կը հետեւի որ պէտք է երթալ գիմել մի ուրիշ աւելի իմանալի, աւելի արդար եւ աւելի ուզիլ սկզբունքի մը և թէ մասնակցութիւնը կրնայ ըլլալ գրոյաւոր կամ երկրորդական, բաց ի բարոյական կամ ֆիզիքական աջակցութենէն. հետեւաբար ծանր սխալ մըն է նմանցնելը բարոյական կամ ֆիզիքական մասնակցութիւնը զխաւոր մասնակցութեան: Զայս հաստատելէ յետոյ՝ պիտի ըսենք ընդհանուր կերպով թէ՛ յանցապարտ է մասնակցութեան համար – ըլլայ զխաւոր, ըլլայ երկրորդական – ան որ գիտնալով և ազատօրէն աջակցած կամ միջամտած է ոճիրի մը՝ ս և է ազդու կերպով մը:

Չանագան անուններ կու տան անոնց որ՝ ըլլայ զըլխաւորաբար ըլլայ երկրորդական կերպով՝ աջակցած են ոճիրի մը մէջ: Այս մասին ախրած կարգ մը իրարու հակառակ կարծիքները մէկդի թողլով, Փօսիի հետեւելով՝ երեքի պիտի բաժնենք մասնակցողներուն տեսակները որոնք հետեւեալներն են՝

1. Գործակից (co-auteur).
2. Մեղակից (complice).
3. Ստատար (fauteur).

68.

Գործակից են թէ անոնք որ նիւթապէս կը գործեն ոճիրը և թէ անոնք որ՝ կատարման պահուն և նոյն իսկ տեղւոյն վրայ նիւթապէս և ուղղակի կը գործակցին անոր կատարմանը: Այս տեսակէտով, մարդասպանութեան մը մէջ գործակից է թէ անիկայ որ մեռցնելիք մարդը ուժով մը կը բռնէ և զայն ինքզինքը պաշտպանելու անկարելիութեան մէջ կը դնէ, և թէ անիկայ որ խեղճին կուրծքը կը մխէ իւր գաշոյնը:

Գործակցորիւնը ընդհանրապէս այնպէս մը կ'ընէ որ ամեն գործակիցներն ալ հաշտարապէս պատասխանատու ըլլան յանցաւոր գործողներէն, և պարտին հետեւաբար ըլլալ ամենքն ալ հաշտարապէս պատժուած:

69.

Մեղակիցները երկու զխաւոր տեսակներ ունին՝

1. անոնք որ կ'աջակցին ոճիրին մի միայն բարոյապէս, առանց և ոչ մի նիւթական մասնակցութեան, որ կը յերիւրեն զոճիրը գործելու խորհուրդը, բայց այնպէս կ'ընեն որ զուրիշները զայն գործադրեն:

2. անոնք որ թէ բարոյապէս և թէ նիւթապէս կ'աջակցին ոճիրին, բայց չ'են գործեր և ոչ ալ կը գործակցին ուղղակի այնպիսի արարքներու՝ որոնք զոճիրը կատարեալ կը կացուցանեն:

Մեղակցութիւնը երեք կերպով կրնայ կատարուիլ՝

1. Թեղադրութեամբ (instigation) կամ պրոքուկացիոն (provocation) որ կրնայ տեղի ունենալ զանազան կերպերով ընդ որս՝ խոստացուած վարձատրութիւն, սպառնալիք, զրգուցում յոռի զգացման մը, զեղծում իշխանութեան, և ի վեր քան զամենայն և ամենէն յաճախ յանձնարարութեամբ (mandat):

2. Ընկերակցութեամբ՝ այսինքն ոճրային համաձայնութեամբ:

3. Օժանդակութեամբ:

70.

Ստատարներն անոնք են որոնք եղեռնական եղելութենէն վերջը, առանց անոր մէջ կանխաւ համաձայնութիւն ունենալու և առանց, զայն, զայլիք հետեւանքներու տանելու նպատակով, զիտութեամբ կ'օգնեն յանցաւորին՝ ապահովելու եղեռնական շահն ու օգուտը, կամ թէ ի դերու հանելու Արդարութեան խաղարկութիւններն ու ջանքերը:

Ուստի, ստատար եղած պիտի ըլլայ ան որ իւր տանը մէջ կ'ապաստանէ մարդասպան մը, կամ թէ սխալ տեղեկութիւններ կուտայ ստիկանութեան որ գող մը կը վնասէ, երբ զայնս կ'ընէ առանց կանխեալ համաձայնութեան ոճրագործին հետ:

Ստատար են նաեւ գողնապաները (receleur):

Գիտելու է սակայն որ եթէ սատարը արեւնական կապեր ունի յանցաւորին հետ, այն ատեն անպատիժ կը մնայ: Այսպէս, որդին՝ որ ոստիկանութեան խուզարկութենէն խուսափել կու տայ իւր հայրը. ամուսինն՝ որ մէջտեղէն կը վերցնէ արիւնաթաթաւ դանակն որով իւր էրիկը մէկը սպաննած է, անպատիժ պիտի մնան: Ասիկայ այսպէս կը պահանջէ ընտանեկան սիրոյ նուիրականութիւնը, արեան ձայնը, զոր օրէնքը չի կրնար ոտնակոխ ընել:

ՎԵՐԱՅԱՆՅԱՆՔ (RÉCIDIVE)

71.

Վերայանցանքրեան (récidivité)

գաղափարը .

Վերայանցաւոր (récidive) է նա որ արդէն յանցանքի մը համար դատապարտուած ըլլալով ուրիշ յանցանք մըն ալ կը գործէ:

Որով, որպէս զի վերայանցանքը տեղի ունենայ պէտք է որ նախընթաց դատապարտութիւն մը տեղի ունեցած ըլլայ:

Ընդհանրապէս վերայանցաւորը աւելի կը պատժեն անկէ որ առաջին անգամն ըլլալով յանցանք կը գործէ, և ասիկայ ալ շատ իրաւամբ, որովհետեւ ան որ նորէն կը սկսի յանցանք գործել մէկէ աւելի գատապարտութիւններ կրելէ յետոյ, կը ցուցնէ որ իրեն հանդէպ սովորական պատիժը բաւական զօրութիւն չ'ունի զինքը յանցանքէ հեռի կեցնելու համար, կը ցուցնէ որ շատ վտանգաւոր մարդ մըն է, որուն համար չի բաւեր սովորական, առ հասարակ հաստատուած պատիժը:

Որով կը հետեւի որ վերայանցաւորը աւելի խստիւ կը պատժեն ոչ թէ անոր համար որ նորէն գործած ոճիրն աւելի ծանր է - յանցանքն է ինչ որ է - այլ ճիշդ անոր համար որ սովորական պատիժը իրեն հանդէպ չ'ունի օրէնսդրին կուսակցած զօրութիւնը:

ՊԱՏՃԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆԸ ԵՒ ՊԱՏԻԺԻՆ

ԺԱՄԱՆՅՈՒՄԸ (PRESCRIPTION).

72.

Պատժական խնդրոյ մէջ ժամանցումին ծանօտութիւնը .

Ժամանակն որ ամեն բանի մէջ, ըլլայ ֆիզիքական կարգին մէջ, ըլլայ բարոյական կարգին մէջ, այնքան ազդեցութիւն ունի, չի կրնար չի բանեցնել նաեւ իւր զօրութիւնը պատժական խնդիրնեւ մէջ ալ:

Կրնայ պատահիլ որ յանցանքը գործելէ վերջը անցնին շատ մը տարիներ առանց յանցաւորին դէմ դատ բացուած ըլլալու, և եթէ բացուած ալ ըլլայ առանց շարունակուած ըլլալու. կամ թէ դատաւանին ըլլալէ և վճիռն ալ արտելէ վերջը, ոճրագործը կարողացած ըլլայ խոյս տալ իրեն տրուելիք պատիժէն:

Այդ պարագաներու մէջ անցած գնացած ժամանակը, քաղաքական արգելք մըն է արդարաւորեան յետագայ ընթացքին, այսինքն ծնունդ կու տայ ժամանցումին:

Եթէ գատաստանը չ'է սկսուած կամ ոչ-հետապընդուած, տեղի կ'ունենայ պատժական գործողութեան ժամանցումը, որ ընդհանրապէս ընդհանուր Գատախաչութեան գործն է ընկերութեան շահուն համար:

Եթէ գատապարտութիւնը վճուուած է, բայց ոճրագործը փախած անոր գործադրութենէն, այն ատեն տեղի կ'ունենայ պատիժին ժամանցումը:

Սրբարութեան պատճառներ, քաղաքական պատշաճութեան պատճառներ, գրեթէ ամեն օրինագրքերուն ընդունել տուած են ժամանցումի միջոցաւ պատժական գործողութեանն ու պատիժին ջնջումը:

Ժամանցումին գոյութեանը համար հարկաւոր եղած ժամանակին որոշելն օրէնսդիրներու գործն է:

Ընդհանրապէս, ժամանցումի ժամանակին տեւողութիւնը համեմատական պիտի ըլլայ ոճիրին ծանրութեանը:

73.

Պատժական գործողութեանը և պատիժին չնջմանը
համար ոչորիչ միջոցներ .

Ի դէպ է հաստատելն եթէ յանցաւորին մտէն թէ
պատժական գործողութեանը և թէ պատիժին ջնջմանը
տեղի կու տայ :

Սակայն, տրամարանական այս սկզբունքը տիեզե-
րական կերպով մը չի յարգուեցաւ անցեալ ժամանա-
կաց օրէնսդրութիւններէն, որ յանարգանս մեռեալին և
իւր աւելորդապաշտ արենակցայ՝ օրէնսդրութիւններ և
դան որոնք հետապնդեցին ոճրագործը նայն իսկ ապրե-
լէ զազրելէն վերջը, և այս նպատակին կը ծառայեցը-
նէին մասնաւորաբար ակուաւնարկիչ կոչուած պատիժ-
ները : Այսպէս, օրինակի համար, կ'այրէին մեռեալը
կամ իւր պատկերը իբր անարգանք, հիմէն անոր տու-
նը կը քանդէին, և այլն, և այլն : Սակայն, ներկայ
օրէնսդրութիւնները բարեբաղդաբար վերջ դրած են
այս հակամարդկային սկզբունքներուն :

74.

Պատժական գործողութեան և պատիժին ջնջման ու-
րիչ մէկ կերպն ալ է ներումը զոր հռչակաւորն Մանչի-
նի իմաստասէրը¹, կը կոչէ՝ « առողջարար դեղ ու
դարման մարդկային սխալականութեան և զերազոյն
պատկեր ներողութեան առաքինութեան » : Ընդհանրա-
պէս ներումը կարելի է սուպէս սահմանել՝ ներումը ու
միտին կաւ ակոր հետեւանքներուն՝ շնորհուած Տերտրեան
գերագոյն իշխանութեան :

- Ներումը՝ ըստ ոճիրներուն և անձերուն՝ կը բաժնուի՝
1. Ընդհանուր ներում (Amnistie) և
 2. Այրաջական շնորհում (պատիժի) (Acte de grâce) :

1. Mancini-Lettere a Terenzio Mamiani Sulla filosofia del Diritto.

Այս վերջինը ի նկատի կ'առնու միայն և մասնաւո-
րապէս տուեալ յանցաւոր մը կամ տուեալ յանցաւոր-
ներ, որոշուած ոճիրներու համար, առաջ բայց շատ
անգամ յետ դատապարտութեան : Ընդհանրապէս այս
կերպ շնորհումին համար պէտք է որ յանցաւորը զիմէ
վեհտպեային, հաստատուած կանոններու համաձայն :

Մինչդեռ ընդհանուր ներումը կ'երթայ անորոշարար
այն ամեն անձանց որոնք գործած են տուեալ տեսակ
մը կամ աւելի տեսակ ոճիրներ . առիկայ տեսակ մըն
է ներումն որ կը շնորհուի գերագոյն իշխանութեան կարգ
մը յանցաւորներու, ինքնաբերաբար :

Միապետական երկիրներու մէջ թէ արքայական և
թէ ընդհանուր շնորհումի իրաւունքը կը վերաբերի Վե-
հտպեային . Սահմանադրական դրութեամբ վարուած եր-
կիրներու մէջ ալ թագաւորին, և կամ կորհրդարանին
եթէ խնդիրը ընդհանուր ներման վրայ է :

75.

Ընդհանուր ներման վրայօր քիչ մը պատմական
ծանօթութիւն .

Հետի մեջ . — Ընդհանրապէս ներման իրաւունքը
Հռոմի մէջ անձանօթ չ'էր հասարակապետութեան օ-
րով, և աւելի զարգացաւ մանաւանդ Կայսրութեան օ-
րով :

Արիւնքի մեջ . — Ըստ ոմանց՝ բուն ընդհանուր ներ-
ման առաջին օրինակը կը նկատուի այն ընդհանուր նե-
րումը զոր շնորհած է Տրատիբուզոս, երբ՝ յաղթելով
այն երեսուն բռնաւորներուն զորս նախանձոտն Սպար-
թայ դրած էր Աթէնքի վրայ, վերստին տուաւ Աթէն-
քի նախկին ազատութիւնը, Սոգրնի ռամկավարական
սահմանադրութեամբը՝ Քրիստոսէ 404 տարի առաջ :

Նոր ժամանակաց մեջ . — Սահմանադրական թագա-
ւորները մի միայն արքայական շնորհի պարզ իրաւուն-
քըն ունին և ոչ թէ ընդհանուր ներում շնորհելու ի-
րաւունքը՝ ընդհանրապէս :

Ընդհանուր ներումները կը շնորհուին ազգային հանդիսաւոր տօներու և մեծ և քաղաքական զէպքերու առթիւ:

Ընդհանուր ներումի նպատակն ուրիշ բան չ'է եթէ ոչ նասարակաց խաղաղութեան և վերանաստատուելիքը:

76.

Լրտւնն պատիժիև.

Ոճիրին ջնջման ուրիշ մէկ կերպն ալ է պատիժիև շրտնը:

Երբ ոճրագործը ղնցոչցած է իրևն տրտած պատիւ ժր, ոճիրը ջնջուած կը համարուի, որովհետև նա գոհացուցած է պատժակաև պարտականութիւնը: Որով նա նորէն կը սկսի վայելել ընկերային և քաղաքային ամեն իրաւունքները, միայն թէ այս իրաւունքներէն մի քանիսն կորուստը ձեռեռանքն չ'ըլլայ քաշուած պատիժիև, կամ աւելի շա՛ գործուած ոճիրիև:

Վասն զի պէտք է զիտնալ որ ամենէն աւելի ծանր ուճիրներու համար ինչ ինչ պատիժներու զատապարտութիւնը տեղի կուտայ ինչ ինչ քաղաքային և քաղաքական իրաւունքներու և առանձնաշնորհումներու կորուստեանը:

77.

Վերականգնում (Réhabilitation).

Եւ աճա՛ հոս տեղն է որ խօսինք վերականգնումիև վրայ:

Ար հարցուի թէ իրաւունքներու այն կորուստն զոր իր հեռը կը բերէ աուեալ պատիժներու զատապարտութիւնը պէտք է որ տեւէ մինչև կեանքին վերջը, կամ թէ տեղի չի կրնար ունենալ յանցաւորին վերականգնումը, որով ժամանակէ մը վերջը, և բուն բար-

ւորման փորձեր ապէ յետոյ, նա որ այդպիսի պատիժներու զատապարտուած է՝ իրաւունք ունենայ վերստին արտօնուելու իւր բոլոր իրաւունքները ի կիր առնելոյ համար, կիրառում զոր օրէնքը կը ճանչնայ և կ'երաշխաւորէ պարկեշտ և պատուաւոր քաղաքայիններու:

Տարակոյս չի կայ թէ վերականգնումը իւր հիմունքը կը գտնէ Բարոյականիև մէջ, իրաւագիտութեանը մէջ և Քաղաքագիտութեանը մէջ, և թէ հետեւարար նա, որ ընկերութեան զիրկը վերադառնալով՝ աուել կամ նուազ երկար ժամանակ մը իւր անձը արժանաւոր կը կացուցանէ հասարակաց վատահոթեան և համարման, կրնայ պահանջել օրէնքով, վերստին ստանալու համար այն կարողութիւնները (capacité) զոր կորուսած էր զատապարտութեամբ:

Օրէնքն իսկ պէտք է որ երաշխաւորէ այդպիսի իրաւունք մը, որոշելով հետեւելիք պայմաններն ու ձեւերը խնդրելու և կարենալ ստանալու համար վերականգնումը:

Անիրաւ և հակամարդկային կ'ըլլայ, երբ նա որ արգէն վերականգնուած է բարոյացեալ Աստուծոյ և մարդկան ստջեւ, վերականգնուած չի կարենայ ըլլալ նաև օրինաւորացեալ, այսինքն նոյն իսկ օրէնքին զօրութեամբ, բաև թէ պարզ յայտուութեամբ և որով քննուի կամօրր Վե՛սպետիև:



ԳՂՈՒԽ ԵՐԿՐՈՐԳ

Պատիժներ՝ ընդհանուր կերպով

Նախաբան

Պատժական Օրինագիրք մը չի կրնար շատանալ մի միայն որոշելով այն գործողութիւններն որ յանցանք են. ապա թէ ոչ ընաւ ազգեցութիւն չ'ունենար, և պատժողական իրաւունքն ալ իւր նպատակին մէջ կատարելու պէս ի դերու ելած կ'ըլլայ. նպատակ մը, որ կը կատարուի ապահովելուն մէջ - բռնադատիչ միջոցներով կամ զգալի պատճառներով-քաղաքացւոց իրաւունքին և ընկերային ամբողջ մարմնոյն փրկութիւնը. այսինքն նպատակ մը որ կը կատարուի իրաւասակաւ պաշտպանութեանը մէջ, որն որ իրմէն է միեւնոյն ստան թէ Օրէնքներուն և թէ պատժողական իրաւունքին:

Պատժողական Օրինագիրք մը պարտի անհրաժեշտաբար սպաննալ զգալի չարիք մ'անոնց, որ իրենց անձը պատասխանատու կը կացուցանեն այնպիսի գործողութիւններու գոր ինքը յանցանք կը կոչէ:

Այն զգալի չարիքը գոր սպաննացած է օրէնագիրք պատժական օրէնքները բռնաբարոյներուն՝ և որ կը տրուի անոնց դատաւորին կողմանէ՝ բուն պատիժն է:

Կրկին տեսակեա պատիժին.

Ապագային հանդէպ պատիժը օրինական սպաննալիք մըն է՝ նպատակ ունենալով վախցնելու ապագայ կարելի յանցաւորները:

Պատիժը երբ իրականապէս կը տրուի դատաւորին կողմանէ, այն ստան նկատի կ'աւնու անցեալը, և ըստ ինքեան արդարութեան գործ մըն է (acte de justice). որովհետեւ արդար չարիք մըն է տրուած անիրաւ չարիքի մը հեղինակին:

Աւրեմն օրենսդրին կ'իշխայ պատիժն սպաննալու հոգը և դատաւորին ալ զայն գործադրելը:

78.

Զգալի չարիքը կամ զգալի չարիքի մը գրեւոր պէտք է որ ըլլայ պատիժը. որովհետեւ Տէրութեան օրէնքը՝ իրեն նպատակ ունենալով իրաւասական կարգին պահպանումը որ արտաքին է՝ ուրիշ բանի չի կրնար զիմել ուղղակի կերպով՝ եթէ ոչ մարդուս - իբր զգացող էակ - սեփական բարիքներուն, այսինքն մարդկային ժամանակաւոր բարիքներուն:

Արով, ամեն տեսակ պատիժները զգալի պատճառներ, քաղաքական արգելքներ են, ինչպէս որ կը կոչէ Չէզարէ Պէքբարիա, ստիպելու համար իրաւասական կարգին խանգարողները՝ յարգելու զօրէնքը: Պատիժներուն նպատակը, կ'ըսէ այդ հռչակաւոր սփրազէտը¹, ուրիշ բան չ'է երե ոչ արգելալ ոճրագործն իւր քաղաքակիցներուն նորանոր վնասներ նստցնելի, և զգուշացնել ուրիշներն ալ այդ վնասները նստցնելի:

Աւրեմն պատիժը իւր բուն և իմաստասիրական իմաստովն է՝ Զգալի չարիք մը սպաննացեալ օրենսդրին կողմանէ. ընկերային սպաննութեան օրէնքը բնաբար յաղիկ՝ արգիլելու նամար այդ օրէնքին բնաբարութիւնները, և տրուած բնաբարոյին դատաւորին միջոցաւ օրինական սպաննալիքը գործադրելու նամար, և իբր նետեանը գործադրուած բնաբարութեան, բաց ի նստուցած վնասին տուժմանը քաղաքային պարտականութեան որուն բնաբարոյը տեղի տուած է իւր յանցաւորական գործովը:

1. Dei Delitti e delle pene.

79.

Պատիժի ընդհանուր հանգամանքները .

Արդ, ամեն պատիժ պէտք է որ ունենայ սա հե-
տեւեալ հանգամանքները՝

1. յարմարութիւն և

2. հարկաւորութիւն

այն նպատակին որուն կը ձգտի :

Ապաքէն, պատիժները ծառայելուն համար իբր հա-
կամուտ մը յանցաւորական մղման, պարտին այնպէս
մ'ըլլալ որ յարմարին իրենց բնութեամբը հակազոր-
ծելու օրէնքին ապագայ կարելի բռնաբարոյներու վը-
րայ. բայց և այնպէս պէտք չ'է որ անդի տան նպա-
տակն ստանալու համար հարկաւոր եղած շարիքէն ա-
ւելի շարիքի մը . որովհետեւ այն ամեն շարիքն որ հար-
կաւորէն աւելի է, իբր անօգուտ, աներդդ, անիրաւու-
թիւն մըն է :

Եւ Պէքքարիս սապէս կը տաճմանէ անիրաւ պատիժ
մը՝ արդար պատիժ մը եւ միակ նշիչ պատիժ մըն ալ :

Ատիկէ զատ պատիժը պարտի միշտ յատկացուած ըլ-
լալ մարդու շուն ընտրեանը և որով արժանապատուու-
րեանը, և այն օրէնսդիրը որ զայս կը մտնայ, անար-
ժան է վարելու ժողովուրդ մը :

Ասոնք են պատիժին օրինաւորութեանն առանցքները,
և իմաստուն օրէնսդիրը պէտք է զիտնայ ճանչնալ և
ընտրել՝ պատիժներուն զանազան և բազմապատիկ շար-
քերուն մէջէն՝ զանոնք որ կարելի եղածին չափ ամենէն
լաւ կրնան գոհացնել ընկերային նպատակը, և յարգել
սալ բացարձակ արդարութեանն սկզբունքները :

80.

Ի մասնաւորի՝ պատիժի ստորոգելիքը .

Պատանեօղիի հետ կարելի է ըսել համառօտապէս թէ
պատիժը պէտք է որ ունենայ հետեւեալ ստորոգելիքը՝
արդար իշր աւարկայի մէջ, հարկաւոր իշր պատճառին
մէջ, չափաւոր իշր գործադրեանը մէջ, խոհեմ իշր բաշ-
խումին մէջ, ստոյգ իշր գործադրեանը մէջ . այսինքն
պէտք է՝ որ զարնէ միայն իրաւունքին բռնաբարու-
թիւնները, անհրաժեշտապէս խնդրուած ըլլայ, այսինքն
թէ շարաշար չի կարենայ գործածուիլ . պէտք չ'է որ
մեղանչէ չափազանցութեամբ ոչ ալ թերութեամբ . ան-
դի չի տայ մեծագոյն շարիքի մը՝ փոքրագոյն շարիքի
մը առջեւը տանլոյ համար . և վերջապէս, պէտք չ'է
որ յանցաւորին՝ պատիժէն խուսափելու յոյսը տայ :

Աւելի մօտէն քննելով պատիժին էական և փոփա-
քելի ստորոգելիները՝ պիտի հաստատենք, որ պարտի
ըլլալ անհատական կամ անձնական, բարոյական, նման
և համեմատուած յանցանքին, բարւոյիչ, օրինակելի,
չափաւորեալ, հաշտար, չափաւորելի, դարմանելի :

Այս ստորոգելիներէն, սակայն, ոմանք բնաւ պէտք
չ'է որ պակսին, և ոմանք ալ պէտք է զանուէին որքան
որ զայն պահանջէ պատիժին բուն նպատակը :

81.

Պատիժի անհատականութիւնը .

Անհատական կամ ոչդրակի է այն պատիժն՝ որ ուղ-
ղակի և մի միայն կ'իյնայ յանցաւորին անձին վրայ :
Այն պատիժն որ կ'իյնայ ուրիշ անձերու վրայ՝ որպէս
անոնց վրայ որոնք յանցանքին հեղինակին հետ արե-
նական կապեր ունին՝ կ'ըսուի համակրութեան կամ ա-
նուորակի պատիժ զոր Պէնթամ մոլորեալ պատիժ կ'ա-
նուանէ :

Ոչ ոք է յանցանքը և հոն ըրոյց պատիժը՝ թէ արդարութեան և թէ լաւ քաղաքագիտութեան սկզբունք մըն է: Այդարարութեան սկզբունք է, որովհետեւ ամեն մարդ կը զգայ թէ սրտի դէմ բան մըն է որ յանցաւորին հետ ընտանեկան կապ ունեցողն ալ պատժուի: Լաւ քաղաքագիտութեան սկզբունք է, որովհետեւ ժողովրդեան վերայ լաւ տպաւորութիւն կ'ընէ, և հակառակն ալ կը զրգուէ անոր զգացումները:

Թէպէտեւ այս սկզբունքը հին ժամանակաց մէջ շատ բռնաբարուած ըլլալով՝ նոր ժամանակաց փառքն է զայն հաստատած ըլլալը, բայց անմահն Պրատոն զայն արդէն յանձնարարած է իւր Յարագս Օրիկնաց անուն երկին մէջ (Մեն. Թ.) «Իշ որպէս զի ամեն բան ըստ խօսքով, զաշակները պետք է՛ որ քաշեն իրենց հօրը մեղքերը»:

82.

Պատիժին Բարոյականութիւնը.

Բարոյական է այն պատիժն որ չի յափշտակեր յանցաւորէն՝ բարոյական վերին կարգին բարիքները, որ զայն չի վատթարացներ և նուաստացներ: Աւրիշ կերպով ըսելով, պատիժը պէտք է՛ որ ըլլայ անբարոյականութիւն մը, ինչպէս որ այդպէս եղած կ'ըլլայ եթէ բռնագատէ յանցաւորը գործելու մարդկութեան անպայման բացարձակ պարտուցն բռնաբարուած մը, կամ թէ հանդէպ ուրիշներու իրաւաստական պարտուցն բռնաբարուած մը: Ի՞նչ պիտի ըսենք այն օրէնագրին որ ուղեւորով պատժել տուեալ ոճիբի մը պատասխանատուն, բռնագատէր զայն ուրանալու հաւատքը, լքելու կիներ ու զաւակները, աւրելու պարկեշտութիւնը:

Այսպէս, գիտութիւնը դասապարտած է՝ յանուն բարոյականի որպէս և օգտակարութեան՝ այն անհնչեղի անուանարկիչ պատիժները, որպէս այն դրոշմը (Բիծը) զոր կը կոխէին յանցաւորին ճակատին կամ մարմնոյն ուրիշ մէկ մասին, իբր նշան տեսանելի և անջնջելի իւր յանցանքին:

Նոյնպէս անբարոյական են այն մարմնատուց (afflictive corporelle) պատիժները, որպէս խարազանուծը (flagellation), և գուազանի ծեծը (bastonnade), որոնք պատիժներ են որ կը նուաստացնեն բռնաւոր էակը մինչեւ կենդանիի աստիճան՝ ստէպ սպականելով անոր սիրտը:

Եւ դեռ այս տեսակ ուրիշ կարգ մը անբարոյական հասարակային պատիժներ որոնք փոխանակ ժողովուրդն ուղղելու, կ'ազդեն անոր անգթութեան, վրէժխնդրութեան և այլ ախտերու ու կրքերու զգացումներ:

83.

Նմանութիւն և համեմատականութիւն պատիժին՝ յանցանքին նկատ.

Նման է յանցանքին այն պատիժն որ կը կայանայ չարիքի մը մէջ, որ իւր յատկութեամբ կը յիշեցնէ կամ կը ներկայացնէ յանցանքէն առաջ եկած չարիքին յատկութիւնը:

Շոս, նմանութիւն ըսելով պէտք է՛ հասկնալ այն հին ժամանակներուն մէջի յանցանքին նման պատիժները, ինչպէս որ, օրինակի համար, զողին ձեռքը կը կտրէին, զրպարտիչին լեզուն, և այլն. և այլն գորս մէկ բառով Լատինները talionի, և Արաբացիք զաւսասի (قصص) պատիժներ կոչած են:

Այսօրուան օրս, գիտութիւնն և քաղաքակրթութիւնը մարդասիրական լայն իմաստով մը կը նկատեն այս կէտը, այսինքն թէ կը նային որ պատիժը հակազործէ աւրուած, սպականուած շիկերուն վրայ՝ առաջ բերելու համար առողջութիւն և մաքրութիւն:

Որով, յանցանքին համեմատուած պիտի ըլլայ այն պատիժն, որ ամեն անգամ իւր յատկութեամբ և իւր սատկութեամբ և տեղորոշութեամբ պիտի համապատասխանէ ծանրութեանն ու տեսակին այն յանցանքին որը սպառնացեալ է և գործադրուած:

84.

Պատիժը՝ բարձրիւ :

Ատկէ զատ, պատիժը կարելի եղածին ըսի պէտք է որ ձգտի ուղղելու զոճրագործը: Ասիկայ պէտք է նաև յանցաւորը լաւ մը զգուշացնելու համար յանցանքին կրկնութենէն. հասկցնել տալով իրեն զորժամ զործին չարիքը, արթնցնելով անոր մէջ խղճի խայթը և պարտաքին գիտակցութիւնը՝ իբր մարդ և քաղաքացի¹:

Ուրեմն, ըսենք Արօցիուսի հետ թէ՛ «Պատիժներուն մէջ նկատողութեան սանտուք օգուտն անոր որ մեղանչեց, որպէս զի ան իւր անձը ուղղէ»:

Եւ միշտ մտքի առջեւ ունենանք սա վճիռը թէ՛ «Շատ քիչ բան է պատիժով զսպել յամառեալները, եթէ զայնրս չ'են բարւոքեր կրթութեամբ»:

Սակայն, այս մասին ալ պէտք չ'է շտիպանցել:

85.

Պատիժին Օրինակելիչոքիւնը :

Պատիժը պէտք է որ օրինակելի ըլլայ, այսինքն թէ այնպէս որ օրինակ ըլլայ սպաղայ կարելի յանցաւորներու և թէ անոր որ զորժամ է չարիքը և որով պարտի կրել իւր չարիքին պատիժը:

Այսու հանդերձ, պատիժը օրինակելի պէտք է ըլլայ ըսելով, չ'են ուզեր հասկնալ թէ մարդը իբր զործիք մը, իբր միջոց մը պիտի զորժածուի ընկերային նպատակին հասնելու. և ոչ ալ զմարդ կը պատժեն մի միայն ու լովհետև իւր պատիժին օրինակը զօրիչները չարիքէն հեռացնէ:

1. Ռիչմընտի բանտերուն գոներուն վրայ սա արձանագրութիւնը կայ եղեր. Գաղթի՛ չարիք գործելի, սպիտի՛ բարիք գործելը:

Այլ կ'ուզեն հասկնալ թէ պատիժը, որուն արդէն արժանագած է յանցաւորը, գոնացնելով հանդերձ արդարութիւնն որ կը պահանջէ բարեկարգութեան վերստնաստատաւոր, միեւնոյն ժամանակ այնպէս մը ըլլայ որ վախ ազդէ անոնց որ փորձնած ըլլան յանցանք գործելու: Ուրիշ կերպով ըսելով՝ քանի որ ոճրագործը պէտք է որ պատժուի, թո՛ղ պատժեն զայն այնպիսի պատիժով մը որ միեւնոյն ժամանակ ըլլայ օրինակելի պատիժ մը, կամ թէ՛ ինչպէս որ կըսէ Արիկերոն «Վուն՝ քու տանջուելովդ՝ սովրեցուր մարդկային ազգին նուիրական համարելու այն բաները զոր զու բռնաբարեցիր»:

Ատկէ զատ, օրինակելութիւնը կը պահանջէ որ պատիժը կարելի եղած ամենէն մեծ տպաւորութիւնը գործէ թէ ժողովրդեան և թէ յանցաւորին վրայ, և այսպիսի տպաւորութիւն մը կախումն ունի այն արագութեանն որով զայն կը գործադրեն, անոր ստուգութեանն, անոր իմացուելին:

Որով, պատիժն այնքան աւելի օրինակելի պիտի ըլլայ, որքան աւելի արագ ըլլայ: Երբ պատիժը ինչոյ յանցաւորին վրայ ժամանակէն շատ վերջն, այնպէս որ չարիքին տպաւորութիւնը պակասած կամ աւրուած ըլլայ, ժողովուրդը գիւրաւ զյանցաւորը պիտի նկատէ իբր թշուառ մ'որ կը տառապի և մարդկային արդարութեան գործն ալ՝ բռնութեան գործ մը. և փրկարար ստիկուսին տեղ պիտի դարձնու ատելութիւն մը և արհամարհում մը զէպ ի օրէնքը:

Յանցանք և պատիժ երկու գաղափարներ են որ պարտին ընկերակցիլ իրարու, և զոր գատապարտութեան յապաղումը կը գատէ իրարմէ:

Պատիժին ստուգութիւնն ալ մին է այն պայմաններէն որ զայն օրինակելի կը կացուցանեն:

Այս առթիւ Պէքքարեալ կըսէ՝ «Պատիժի մը ստուգութիւնը, չափաւորեալ իսկ ըլլայ, միշտ աւելի մեծ տպաւորութիւն պիտի գործէ քան թէ ուրիշ պատիժ մը՝ որ աւելի ահաբեկելի է թէպէտ՝ բայց իւր մէջը անպատժելութեան յոյսն կը պահէ»:

Ուստի, պէտք է որ յանցաւորները ստոյգ ըլլան թէ պիտի պատժուին, այսինքն թէ անպատիժ պիտի չի մնան:

Պատիժին հրապարակայնութիւնն ալ իւր օրինակելիութեան

Թեան մի ուրիշ պայմանն է, որովհետև կերպով մը պատիժը ժողովրդեան աչքին սուղև զնել ըսել է: «Որքան պատժուաները ձանջուշին, կ'ըսէ Սենեկայ, այնքան ալ կը նպատակն օրինակին և ուղղութեան»:

Սրագուլթիւնը, սոււզուլթիւնը և հրապարակայնութիւնը կը վերաբերին պատիժին գործադրութեան:

86.

Պատիժին Չափաւորութիւնը .

Չափաւորեալ պէտք է որ ըլլայ պատիժը նաև, այսինքն ոչ չափազանց:

Սխալ է այն գաղափարը թէ յանցանք գործելէ զգուշացնելու համար զմարդիկ՝ պէտք է որ անոնց տրուի շատ ծանր պատիժներ, մինչև իսկ թեթև յանցանքներու համար:

Երբ պատիժը չափէն աւելի կը ծանրանայ, օրէնքը իւր առաջագրած նպատակին հակառակ նպատակի մը կը հասնի:

Վասն զի՝ «Եթէ հաւասար պատիժ մը, կ'ըսէ Պէքքարիա, «վիճակուած է երկու յանցանքներու որ անհաւասար կերպով կը թշնամանեն ընկերութիւնը, մարդիկ չի պիտի գտնեն աւելի զօրաւոր արգելք մը գործելու համար աւելի մեծ յանցանքը, եթէ անոր կապուած անսնն աւելի մեծ առաւելութիւն մը»:

87.

Պատիժին Նուասարութիւնը .

Ամեն պատիժ բարիքի մը զրկումն է, որով, պատիժին արժէքը, կարեւորութիւնը, որոշուած է արժէքին վրայ այն բարիքին՝ որուն զրկումն ինքը կը սպառնայ:

Ասկէ դատ, պատիժը պէտք է որ ըլլայ հասարակ՝ պատժական օրէնքին տուեալ բանաբարումներու ամեն յանցաւորներուն, առանց տարբերութեան գաստկարգի, աստիճանի, սեռի:

Որով, բոլոր քաղաքացիներուն օրենքին առջև հաւասարութեան սկզբունքին գործադրութիւնը՝ միեւնոյն յանցանաց ամեն յանցաւորներուն համար պատիժին հաւասարութեանը ստորագելին է:

88.

Պատիժին Չափաւորելիութիւնը .

Չափաւորելի պէտք է որ ըլլայ նաև պատիժը, այսինքն թէ ընդունակ՝ աստիճանաւորումներու, ըլլայ անշորտութեան տեսակէտով, ըլլայ սաստկութեանը կամ խստութեանը տեսակէտով:

Պատիժ մ'որ ընդունակ է աստիճանաւորումներու, կրնայ յարմարիլ յանցանքներուն զանազան տեսակին և ծանրութեանը:

Աստիճանաւորման ընդունակ չ'է մահուան պատիժը, և ոչ իսկ անուանարկիչ պատիժները աստիճանաւորելի են:

Ընդհակառակը, այս տեսակէտով, բանտարկութեան պատիժը պատիժներուն սանդուխին վրայ առաջին տեղը կը զբաւէ, լինելով ընդունակ փոփոխութիւններու թէ անստիժեանքի և թէ սաստկութեանը մասին:

89.

Պատիժին դարմանելիութիւնը .

Մարդս սխալական է: Շատ անգամ երեւոյթները զինքը կը խաբեն զորս իբր իրականութիւն կը կարծէ: Այսպէս ալ կը պատահի որ դատաւորը՝ իւր ժողոված փաստերուն, խնամքով հաւաքած նշաններուն յենլով, կարենայ և պարտաւորուի դատելու յանցաւոր մը իրեն վերագրուած յանցանքի մը համար, որն որ իբր այդպէս ալ դատապարտուած է: Բայց վերջը, դատապարտեալին անմեղութիւնը յերեւան կ'եղնէ, ուստի իրեն տրուած պատիժը պէտք է որ վերցուի:

Ասկէ է ուրեմն որ կը ծագի հարկաւորութեանն թէ

պատիժը ըլլալու է դարձանկի կամ բառնայի, և այսպէս, երբ անիկայ որ պատժուած է յանցանքի մը համար զոր գործած չ'է, կրնայ վերագրուիլ իւր նախկին վիճակին մէջ, վարձատրուելով կրած թէ նիւթական և թէ բարոյական վնասներուն համար:

Բառին բուն նշանակութեամբը՝ և ոչ մէկ պատիժ ամբողջովին դարմանելի է: Մարդու տրուած չ'է աւրել դատապարտեալին մտքին և մարմնին կրած անցեալ տանջանքները, կամ թէ՛ ընել այնպէս մը որ անցեալը գոյութիւն չ'ունենայ, բայց, պատիժները գոնէ պէտք է այնպէս մը ըլլան որ կարենան ետ աւելնելի և չի թողու անմեղին վրայ անճշելի հեռքեր:

ԶԱՆՅԶԱՆ ՏԵՍԱԿ

ՊԱՏԻՃՆԵՐ

90.

Պատիժներու տեսակին վրայ խօսելու ժամանակը հասած է:

Այսօրուան օրս գիտութիւնը կը ցանկայ պատիժին միտքեանը. այս միութիւնը կրնայ ըլլալ բացարձակ կամ տեսակական (spécifique). մինչդեռ անցեալ ժամանակներուն մէջ պատիժներու բազմապատկերեան սկզբունքը կը տիրէր, որով մէն մի ոճիրի համար կարելի եղածին չափ նիւթական կամ բարոյական նոյնանման տեսակ մը պատիժ, մէկ խօսքով պատիժներու շարքաւորիւն մը կար:

Արդ, եթէ պատիժը կը կայանայ զգալի ըտրիքի մը մէջ, և որով՝ բարիքի մը գրկումիւն մէջ, յանցաւորը զրկելիք բարիքին զանազանութիւնը պիտի կազմէ պատիժներուն զանազանորիւնը և աստիճանաւորորիւնը, այսինքն թէ պիտի որոշէ պատիժներուն ըստակն ու տեսակը, որ է ըսել անոնց սակորոշիք:

Արով, պատիժներուն զանազան յատկութիւնը, և հետեւաբար անոնց բաժանումը հինգ մեծ կարգերու՝

1. Գլխաւոր կամ մահուան պատիժներ,
2. Մարմնատանջ պատիժներ (peines afflictives corporelles),
3. Ազատաշրիւնը զրկող կամ սերունդ մարմնատանջ պատիժներ,
4. Անուանարկիչ պատիժներ (peines infamantes),
5. Գրաւակաւ (pécuniaire) պատիժներ.

91.

Գլխաւոր պատիժներ.

Գլխաւոր են այն ամեն պատիժները որոնք գլխանցաւորը կը զրկեն կեանքէն:

Վերջը պիտի խօսինք զխաւոր պատիժին վրայ: Միայն սա ըսենք թէ ո՛ր որ պատիժներուն սակորոշիլն վրայ տեղ մը պիտի տրուի գերագոյն տանջանքին, պէտք է որ անոր գործադրութեանը համար ընտրեն այնպիսի եղանակ մը որ յանցաւորին նուազ ցաւ քաշել տայ. խնդիր մը որ բնախօսական է:

92.

Մարմնատանջ պատիժներ.

Մարմնատանջ են այն պատիժներն որ զյանցաւորը ֆիզիքապէս կը տանջեն, քաշել տալով անոր մարմնոյն ո՛ր և է մէկ մասին վրայ ցաւ մը՝ մարդու ձեռամբ:

Երկար կ'ըլլայ աստանօր թուել անցեալ դարերու այն օրինական տրամադրութիւններն որոնք կը հրամայէին յանցաւորին տրուելիք մարմնաւոր չարչարանքներ որ ստեպ, ինչպէս կ'ըսէ Ռօսսի, կը գերագանցէին ոճրագործներուն ոճիր յղանալու համար ունեցած մտքի արթնութիւնը և մեծ երեւակայութիւնը:

Այս պատիժները՝ որոնք փառք Աստուծոյ այժմ վերցուած են քաղաքակրթուած ազգերու զրեթէ ամեն օրինազրեթէն, կը բաժնուին անչնչելի և չնչելի պատիժ-

ներու, ըստ այնմ որ կը թողուն կամ ոչ, հետք մը կամ նշան մը զայնս կրողին վրայ:

Անգլիացի պատիժներէն է, օրինակի համար դրոշմը զոր ընդհանրապէս յանցաւորին ձակտին կը զարնէին տաքցած երկաթով մը որուն վրայ յետոյ մելմնով կամ ուրիշ նիւթով մը յանցաւորին զործած յանցանքին առաջին զիրը կը կտէին: Գարձեալ, օրինակի համար, անդամի մը կտրելը, եւայլն եւայլն:

Չնչեղի էին հետեւեալ պատիժները՝ իսրայզակունքը, զաւազակնով ծեծը, եւայլն եւայլն:

93.

Ազատութիւնը զրոյս կամ սեղմոյ մարմնաւանդ պատիժներ.

Ասոնք են այն պատիժներն որ դատապարտեալին կ'արգելուն ի կիր աննոյ իւր անձնական (մարմնոյն) բնական ազատութիւնը և նոյնպէս իրաւասական ազատութիւնը, այսինքն թէ իրաւասական կարգին մէջ իւր սեպհական գործունէութիւնը գործածելու ազատութիւնը:

Այս պատիժներն են գլխաւորաբար բանտարկութիւնը (détention) և արտոյր (exil) իրենց տեսակներովը, կայ նաև ոստիկանութեան հսկողութիւնը, արուեստ մը կամ արհեստ մը գործելու արգելքը, քաղաքային պաշտօններէ զրկում, եւայլն եւայլն:

94.

Անուանարկիչ պատիժներ.

Անուանարկիչ են այն պատիժներն որ կը զպշին յանցաւորին պատիւին:

Հին ատենները շարաշար կը գործածէին այս պատիժները. օրինակի համար, քաղաքին մէջ մերկ կը պտըտցնէին յանցաւորը, կամ զայն իշու մը կամ ձիու մը վրայ կը նստեցնէին հակառակ կողմէն՝ ձեռքը տա-

լով պոչը սանձի տեղ: Իտալիոյ մէջ, տեղ մը, եղնիկի երկու եղջիւրներու մէջ կառքի մը վրայ կը պտըտցնէին կնոջը միջնորդութիւն ընող այրը, եւայլն եւայլն:

Քարերաղբարար, ատնց ամենքն այ վերցուած են այսօրուան օրս: Եւ, թէպէտ այժմ անուանարկիչ պատիժի անունը կայ, բայց ստալ կ'իմացուի մանուան պատիժը, ցկեանս կամ ժամանակաւոր տաժանելի աշխատութեան, բանտարկութեան, եւայլն, պատիժները:

95.

Դրամական պատիժներ.

Դրամական են այն պատիժներն որ տեղի կու տան՝ իբր յանցանքի մը պատիժ՝ յանցաւորին գոյրքեկն ո՛ր և է մեկիկ թարձնումին:

Եթէ պատիժը զրկէ զյանցաւորը իւր բոլոր ստացուածքէն՝ գրաւում (confiscation) կ'ըսուի. իսկ եթէ մէկ մասէն միայն՝ տուգանք կը կոչուի:

96.

Բանտարկութեան պատիժը (détention).

Բանտարկութեան պատիժն ամենէն աւելի յանձնաւորելի է այնու համար որ կը պարունակէ իր մէջ այն ստորոգելիները, որոնք աւելի մասնաւորապէս փափաքելի են որ ընկերացեալ ըլլան պատիժին:

Ապաքէն, այս պատիժն է՝ անձնատական, հասկանալի յանցանքին այսինքն ստորաւանարկի, ըստ ինքեան հաւասար, բարոյական, բարոյքիչ, օրինակելի, դարձանելի կամ բանարի (remissible):

Ուրեմն, զարմանալու չ'է որ այսօր բոլոր օրէնագիրք այս պատիժը շատ կը գործածեն:

Սակայն, անցեալ ժամանակներու մէջ, բանտերը փոխանակ զգաւորական կամ ոչորութեան վայրեր ըլլալու՝

ապակակնոչքան տեղիք էին. միայն ճօն Հովուարա Անգլիացին եղաւ որ մէջտեղ հանեց և ձայն բարձրացուց բանտերուն յոսի վիճակին վրայ: Ահեղ և սոսկալի են եղեր այդ վայրերուն մէջ բանտարկուած մարդ-արարածները: Իճնորայի Աշտարակը, Փարիզի Պասթիլը, Վենետիկի հորերն ու կապարափակ տանիքները, Ալինսօնի մէջ հաւատաքննութեան գաղանի վայրերը, դեռ ուրիշ շատ մը բանտատեղիներ, վիպագրային երեւակայութիւններ չ'են, այլ ամենատխուր իրականութիւններ, տխուր յիշատակարաններ՝ նողկալի անցեալի մը:

Բայց այսօր, փառք Աստուծոյ, թէպէտև փափաքելի շատ բանեջ կան, բանտերուն և բանտարկեալներուն նիւթական և բարոյական պայմանները ընդհանուր կերպով շատ բարեփոխուած են:

Այս կէտը մեզ կը տօնայէ խօսելու Զգաստարարական կամ խցարգել Գրոչքեան վրայ (Système pénitentiaire ou cellulaire), որ գլխաւորաբար հիմնուած է առանձնոչքեան և յոչքեան կրկին սկզբունքներուն վրայ:

Այսու հանդերձ, զանազան են մէթոտներն զգաստարարական բանտարկելութեան, որ կ'ըսուի նաև խցարգել անոր համար որ իւրաքանչիւր զատապարտեալ իւր մասնաւոր խոչքն (cellule) ունի:

Ֆիլադելֆիայի կամ Փանսիլվանիայի դրոչքիւն.— Այն առաջին մէթոտը, որ է անկարգ բանտարկեալներու յատուկ բացարձակ միայնակեցութեան, խցարգել բացարձակ անջատման և առանց մարմնաւոր պատիժի մէթոտը, որ բուն խցարգել (cellulaire) մէթոտ կը կոչուի, 1829ին ներմուծուեցաւ Փանսիլվանիոյ մայրաքաղաք՝ Ֆիլադելֆիայի մէջ և յետոյ այլուր:

Խառն կամ Օպրնի դրոչքիւն.— Վիշերային խցարգել անջատման և օրուան աշխատութեամբ լռին զուամարման այս մէթոտը՝ Նիու-Եօրքի նահանգին՝ Օպրնի մէջ հաստատուեցաւ 1821ին և կոչուեցաւ խառն դրոչքիւն:

Յետոյ Պէլճիքայի Կանա քաղաքին բանտատունին մէջ հաստատուեցաւ:

Փիլիպպայրքի դրոչքիւն.— Կայ նաև Փիթթըպուրկի մէջ հաստատուած առանց աշխատքեան՝ բացարձակ առանձնութեամբ բանտարկելութեան մէթոտը, որ ամենէն յոսի մէթոտն է՝ ըստ ոճրագէտներէն ումանց:

Կրկին յԱ.— Կ'երեւի թէ միայնութեան և լուծեան հիմանցը վրայ բանտարկութեան առաջին գաղափարն ունեցած է Կրկմէս յԱ. Ս. Պապը և թէ առաջին խցարգել բանտը կառուցուած 1703ին՝ Ուիլիայի մէջ (Հոտմ):

97.

Տարագրութիւն (Déportation).

Այս պատիժը եկած է Հոտմայեցոցմէ. և սպաքէն, Օգոստոս Կայսրն եղած է զայն առաջին անգամ հաստատողը:

Այս պատիժի մասին շատ մը թեր ու դէմ կարծիքներ կան ձեռնհաս անձանց մէջ, որոնց վրայ ձառելն շատ երկար կ'ըլլայ:

98.

Դատապարտելոց

Պայմանական արձակուելը.

Ատիկայ բոլորովին նոր դրութիւն մըն է, որուն մասին կը տիրեն սակայն ամենէն բուռն տարաձայնութիւնները, նա մանաւանդ Իտալիոյ մէջ:

Այսու հանդերձ, այս գրութիւնը առաջ կ'երթայ Վերմանիոյ, Անգլիոյ, Իրլանտայի, Զուիցերիոյ, Փորթուգալի մէջ, շնորհիւ պաշտպանութեան հոչակաւոր իրաւագիրներու ընդ որս՝ Պէնթամ, Լիւգա, Պօնիլի, Միթթէրմաիէր, Հօլցէնտօրֆ, Փասլի. մինչդեռ ուրիշներու կողմանէ ալ արհամարհուած է՝ իբր ամենէն վտանգաւոր դրութիւնը:

Եւ ահաւասիկ այդ դրութեան հիմնական դադափարը.

«Այն դատապարտեալն որ պատիժը կրելէն ի վեր «բարի վարքի փորձ տուած է՝ ենթարկել զայն զատապարտութեան մի աւելի թեթև եղանակի, և երբ բարոյական բարեքման սպաքնով փորձն տուած է՝ ար-

«ձակեղ զայն, պատուաւոր կերպով սպրեւու պայմանաւ
«և սպառնալիքի ներքեւ, ետ առնլով սակայն իրեն շնոր-
«հուած այս առաւելութիւնները՝ հակառակ պարագա-
«յին» ։

ՄԱՀՈՒԱՆ ՊԱՏԻՃԻՆ

ՕՐԻՆԱԻՈՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ.

99.

Մանուսն պատիժն՝ որ այնքան շարաշար գործածուե-
ցաւ անցեալ ժամանակներուն մէջ, երբ մանաւանդ պատ-
ժական օրէնագրութիւնները կը ներշնչուէին կարդալու Ե.
Կայսեր Ռոմական Սանսանադորքիւնէն, սկսաւ վիճարա-
նութեանց առարկայ ըլլալ և հալածուիլ յանուն արդա-
րութեան և մարդասիրութեան ամենէն նուիրական սկզբ-
բունք ներուն, որպէս և յանուն ընկերային նարիաւորու-
թեան և որով օգտակարութեան ամենէն մաքուր սկզբունք-
ներուն, մինչև անցեալ ժի. Գարուն կէսէն սկսեալ ։

Կախազանի դէմ պայքարին առաջին յարձակումը
Պէքքարիա ըրաւ, որ իւր «*Dei delitti e delle pene*»
անուն անմահ գրքին մէջ, ինչպէս որ կուտեցաւ ընդդէմ
«տանջանքներուն անօգուտ շտապութեանն որ երբէք
«զմարդիկ չի բարւոքեցին», այսպէս ալ մասնաւորապէս
սկսաւ քննել «թէ մահը ստուգիւ օգտակար և արդար
«է լաւ կողմակերպուած կառավարութեան մը մէջ» ։

Գրեթէ միեւնոյն ժամանակները, Պէքքարիայի հե-
տեւելով, Աւստրիոյ մէջ Սօնէնֆէլը և Ֆրանսայի մէջ
ալ Պրիսո և այլք պաշտպանեցին անոր ջնջումը կամ
գոնէ սեղմումը ։

Եւ, սակէ ի վեր, անոր դէմ մղուած պայքարն եր-
թաւով սաստկացաւ՝ ամենուրեք ջերմ կուսակիցներ զբա-
նելով և այժմ, ասոնց հեղինակութեանը շնորհիւ, զը-
րեթէ գիտական աշխարհին և մասնաւոր քաղաքային
աշխարհին մեծ մասը ջնջմանը համակիր է ։

1848ին էր որ ալ գրեթէ ամբողջ Եւրոպիոյ մէջ լսուե-
ցաւ և կարգացուեցաւ չնչուսի օրէնագիտական բառը ։
Եւ անոնք որ հակառակ էին մահուան պատիժին՝ յոր-
ջորջուեցան՝ մասնաբաժնակ (abolitionniste) . իսկ անոնք
որ կը պաշտպանէին զայն՝ կոչուեցան՝ նակաւանարար-
ձեակն (anti-abolitionniste) ։

Այսու հանդերձ, մասնաբաժնակն երկու տարբեր դա-
սերու կը բաժնուին, որովհետև կան այնպիսիներ որ կը
պաշտպանեն մահուան պատիժին չնչուսի քաղաքական
պատճառներու համար, չի ճանչնալով գլխաւոր պատի-
ժին աննորամտութիւնն և օգտակարութիւնը, այս պա-
տիժին պահպանութիւնը կ'ենթարկեն քաղաքական պա-
հանջումներու, և չ'են մաքառիր անոր դէմ իբր էակա-
նապէս ապօրէն. և կան ալ, ընդհակառակն, որ կը պա-
հանջեն ջնջումը բացարձակ բարոյականի կարգի վերա-
բերեալ պատճառներու համար՝ ուրանալով բացարձակա-
պէս և միշտ ընկերութեան իրաւունքը, ձեռնհասութիւնը՝
զրկելու մէկն իւր կեանքէն ։

Առաջինները են յարմարականք (opportuniste) և
երկրորդները՝ ընդհակառակն՝ կը դատեն զմահուան պա-
տիժը իբր ներքնապէս կամ բուն անիրաւ, ապօրէն ։

100.

Անոնք որ կը պնդեն մահուան պատիժին ջնջմանը վրայ՝
ի մէջ այլոց հետեւեալ չորս փաստերն ի մէջ կը բերեն .

- 1. արդար չ'է, 2. աննորամտ չ'է, 3. օգտակար չ'է,
- 4. նա մանաւանդ աղիտարեր է արդեակք ։

101.

Հոս չ'ենք կրնար պարզել ինչ որ ըսուած է և զրուած
այս մասին՝ երկու հակառակ կուսակցութիւններուն կող-
մանէ ։

Սակայն, պիտի ջանանք՝ անկողմնակալ կերպով՝ հա-
մառօտել մահաբարձեաններուն գլխաւոր փաստերը և
հակա-մահաբարձեաններուն կողմանէ ալ տրուած պա-
տասխանները ։

102.

Ա. Մանուսն պատիժը արդար չ'է.

Արդար է միայն ան որ համաձայն է բարոյական բացարձակ կարգին, կարգ որուն պարտի ենթարկուած ըլլալ իրաւասական կարգը: Ընդհակառակը, մահուան պատիժը կը բռնաբարէ այս կարգը: Ապաքէն, մարդս Աստուծոյ արարածն է. ուրեմն մարդուս կեանքը Աստուծոյ սեփականութիւնն է, և այս այնքան ճշմարիտ է որ նոյն ինքն մարդը չ'է կարող արամադրել իւր սեփական գոյութիւնը, և թէ անձնասպանը կը մեղանչէ առաջի աստուածային յաւիտեանական օրէնքին: Եթէ կեանքը ուրիշի փոխանցելի չ'է (inaliénable), ընկերութիւնն ալ չի կրնար մարել կեանքը մարդու մը՝ եթէ ատիկայ ըլլայ նոյն իսկ ամենէն ծանր յանցաւորը: Աւրեմն, երբ ընկերութիւնը իրեն կը գրաւէ այդպիսի իշխանութիւն մը, յափշտակած կ'ըլլայ Աստուծոյ մէկ իրաւունքը. ինքզինքը նոյն ինքն գերագոյն էակին տեղը գրած կ'ըլլայ. կը հակառակի անոր խորհուրդներուն:

Մահուան պատիժին պաշտպանները ասոր կը պատասխանեն՝ ճշմարիտ չ'է որ կեանքի իրաւունքը բացարձակապէս ուրիշի չի փոխանցուիր, որովհետեւ ընդհակառակն շատ մը պարագաներու մէջ բացարձակ արդարութեան օրէնքը մարդուս վրայ պարտք կը դնէ ինքզինքը զոհելու և ուրիշ շատ մը պարագաներու մէջ գերազանցապէս արժանաւոր գործ մըն է իւր կեանքը վրայ տալն: Եւ ոչ թէ միայն թոյլատրելի, գովելի, արժանաւոր է ստէպ հրաժեշտ տալն իւր կեանքին, օրինակի համար կեանքը զոհելու պարագային այլ ինչ ինչ պարագաներու մէջ մարթ է մինչև անգամ օրինաւորապէս ուրիշը զրկել իւր կեանքէն, օրինակի համար ինքնապաշտպանութեան պարտագային մէջ:

103.

Բ. Մանուսն պատիժը անհրաժեշտ չ'է.

Անհրաժեշտ է միայն ան՝ առանց որուն կարելի չ'է ընել բան մը: Մարդս կրնայ շատ աղէկ իւր մէջ նմանը սպաննելու անհրաժեշտութեանը մէջ գտնուիլ, ինչպէս ի վերև յիշուած ինքնապաշտպանութեան ստիպմանը մէջ, բայց, ընկերութիւնը կարող է, և պարտի հետեւաբար, իր մէջը գտնել, իւր կազմակերպութեանը մէջ այնպիսի և այնքան միջոցներ որքան որ պէտք են արգիւլելու համար ամենէն ահուկի չարագործին որ չի վնասէ իրեն և հանգարտիկ քաղաքացւոց և որով վախցնելու սպառնալ կարելի չարագործները: Ասկէ զատ, ընկերութիւնը չի կրնար արդարացնել սոսկալի պատիժին կիրառումը այժմեայ պաշտպանութեան անհրաժեշտութեանը հետ, որովհետեւ իւր պատժած ատենը արդէն եղած թըշնամանքը սնցած է: Պատժելը՝ բառին բուն նշանակութեամբը՝ ինքզինքը պաշտպանել չ'է: Սոսկալի պատիժին անհրաժեշտ չ'ըլլալէն կը հետեւի իւր ներքին անիրաւութեանը դէմ ուրիշ փաստ մըն ալ:

Հակառակորդք կը պատասխանեն՝ մահուան պատիժին անհրաժեշտութիւնը չի կրնար դուրս ձգուիլ ի յառաջագունէ, այլ միայն ի յետագունէ: Ժողովրդեան բարոյական և նիւթական պայմանները, անոր քաղաքակրթութեան տատիճանը, պակասութիւնը այնպիսի բանտերու որոնցմէ փախուստը անկարելի ըլլայ ամենէն անգույն յանցաւորներու համար, կրնան շատ աղէկ անհրաժեշտ կացուցանել այս ինչ մէջ, երկրի այս ինչ ժամանակի համար՝ մահուան պատիժը, իբր այն որ միայն կարող է սանձել սպառնալ կարելի յանցաւորները: Այժմեայ անհրաժեշտութեանը նկատողութեամբ ալ այդ արդար է, որովհետեւ անհրաժեշտութիւնը զայն օրինաւոր կը կացուցանէ: Գէշ չ'է որ ընկերութիւնը կարող է և պարտի գտնել ինք իր մէջ չարերը անվնաս կացուցանելու, զանոնք վախցնելու, բարիները հանգստացնելու եղանակը, բայց եթէ ինքն ասոր կարող է և պարտաւոր, մինչև

որ առ այդ պէտք եղած միջոցները չունի, իրաւունք ունի և պարտի գործածել առ այժմ այն միջոցն որ ունի պատրաստ ի ձեռին, և ստիկայ ալ է զլիւսւոր պատիժը:

104.

Գ. Մանուսն պատիժը օգտակար չ'է.

Օգտակար է ան որ բարիք մը կ'արտադրէ, կամ հեռացնելով չարիք մը և վտանգ մը, կամ թէ տալով զրահան առաւելութիւն մը. օգտակար է ան որ պէտք մը կը զոհացնէ և թէ իւր մէջն ունի բարի և թոյլատրելի, անհրաժեշտ և կամածին նպատակի մը հասցնելու կարողութիւնը:

Արդ, քաղաքային ընկերութիւնը դարձեալ պարտաւոր է առջեւն առնուլ չարագործութիւններուն, պատիժի մը սպառնալիօք, և արգիլել անոնց կրկնումն և օրինակութիւնը, տալով այդ պատիժը յանցաւորին: Բայց մահուան պատիժը չի գար այս նպատակին: Ապաքէն, հանդէպ դատապարտեալին, զայն սպաննելով՝ կ'առնուկեանքն անոր, որ կրնար բարիի դառնալ բարեգութելով: Արգիլելու համար ամենէն վտանգաւոր եղեւնագործները ընկերութեան նորէն նորէն փնաս հասցնելէ, չի՞ բուեր նոյն խոկ յար ընդ միշտ, զայնս զրկել ազատութենէ: Եւ մշտնջենաւոր զրկումն ազատութեան անոր որ գործած է ահուկի շարագործութիւն մը, չի՞ կրնար հասնիլ արգիւնաւորապէս սպագայ կարելի շարագործները վտնցընելու նպատակին:

Ատկէ զտա, հանդէպ սպագայ յանցաւորաց, շարագործի մը մահը չի գործեր իրենց վրայ (և փորձառութիւնը զայս կ'ապացուցանէ) այնպիս և այնքան ազդեցութիւն մը, որ կարենայ զանոնք նա կեցնել իրենց չար խորհուրդներէն: Եւ եթէ օգտակար ալ ըլլայ, ստիկայ միշտ կը խորշեցնէ արգարութեան գերագոյն սկզբունքները, որ չ'են ներեր որ մարդը գործածուի իբր գործիք և միջոց ուրիշներու բարիքին: Ատկէ կը ծագի ուրիշ զօրաւոր փաստ մը ցուցնելու համար զլիւսւոր պատիժին ուն անիրաւութիւնը:

բ

Պատիժին կուսակիցները կը պատասխանեն առ այս թէ՛ օգտակարութեան գաղափարը, մանաւանդ պատիժի անսակետով, ընդհանրապէս յարարեալիս և: Այս ինչ ժամանակի մէջ, այս ինչ տեղոյն մէջ, մահուան պատիժը կրնայ օգտակար ըլլալ՝ սոյն տուեալ ժամանակի և միջավայրի հանցամանքներուն հանդէպ ծառայելով իբր ամենէն արգիւնարբեր օրինակ արգիլելու կամ նուազեցնելու համար մեծագոյն չարագործութիւններ: Եւ այդպէս ալ այն մարդն որ մահուան կը դատապարտեն՝ ծառայած չ'ըլլար իբր կոյր գործի մը:

Նա կը ծառայէ հոտարակաց օրէնքին, արգարութեան, և զլուխը կախողանին վրայ ձգելով իւր մեղքերուն պատիժը կը կրէ, և հեռեւարար կը զօհացնէ յաւիտեան կան արգարութիւնը:

105.

Գ. Մանուսն պատիժը աղետաբեր է արդեամբ.

Այն շարիքը զոր կ'արտադրէ, ամեն կերպով աւելի մեծ է քան այն օգտակարութիւնն որուն կը ձգտին՝ տալով անոր պատիժը, ընդունելով հանդերձ անոր ոչ-ապացուցուած օգտակարութիւնը:

Ապաքէն, դատապարտեալին նաւար՝ ստիկայ անգարմանելի է:

Ո՛վ վերտին պիտի կարողանայ կեանք տալ թշուառի մը, որ զոհ գացած է դատաւորական սխալի մը:

Գալով խուժանին, մահուան պատիժը կը վտաթաւրացնէ անոր բարոյական զգացողութիւնը, կը պնդացնէ անոր սիրաը՝ վարժեցնելով զայն արիւնտ անարաններու: Անձնատգանութեան պէս՝ վերջին տանջանքն ալ փոխադրակալ է, այն իմաստով որ կը զրգուէ և կ'արթնցնէ արիւնարբու բնագոյներ:

Եւ այս վերջին փաստին կը պատասխանեն հակամահաբարձեանք թէ՛ պէտք է զանազանել չարաւար գործածուի մահուան պատիժին՝ անոր չափաւոր գործածումն և: Պատիժին ուղիղ մէկ գործածումը՝ թէ անոր սպաննալեացը և թէ գործադրութեանը մասին՝ կարող է

արտադրել և կ'արտադրէ ալ խուժանին վրայ վերոյիշեալ ողբալի արգիւնքներուն բոլորովին հակառակ արգիւնքներ: Եւ գալով զայն կրողին, դատական սովորական ձեւակերպութիւններն և երաշխաստութիւնները վերջին ծայր անհաւանական կը կացուցանեն դատաւորական սխալները:

106.

Արդ, հանդարտօրէն քննենք այս մեծ խնդիրը, իրաւ է որ շատ դժուար կը գտնուին պատիժի մը մէջ այն ամեն ստորագելիքն որոնց վրայ արդէն խօսեցանք. բայց սա ալ իրաւ է թէ՛ որպէս զի պատիժ մ'ըլլայ բացարձակապէս և ընկերայնապէս արդար պէտք է որ ունենայ անպատճառ սա հինգ հանգամանքը. այսինքն բարոյապետութիւն, համեմատականութիւն, աստիճանաւորութիւն, դարձանկիւտութիւն և օրինակելիութիւն:

Բայց մտնուան պատիժը ոչ համեմատական է, ոչ աստիճանաւոր, ոչ դարձանկի ոչ ալ միշտ օրինակելի:

Ասիկէ զատ, պատիժն պէտք է այնպէս մ'ըլլայ որ չի կարողանայ վատթարացնել՝ ըստ պատահման՝ ժողովրդեան բարոյական զգացողութիւնը և մղումն ըլլալ յանցանքի դոր կուզէ զսպել, և մտնուան պատիժը զուրկ է այս հանգամանքէն, և համեմատական և ոչ ալ դարձանկի չ'ըլլալովը կը ներկայանայ մեզ անբարոյական և անիրաւ:

107.

Համեմատական չ'է.

Պատիժը պէտք չ'է որ՝ անհրաժեշտութեան սահմանէն դուրս՝ չարիքին հետ յանցանքին համեմատութիւնը անցնի:

Առնունք յանցանքներէն ամենէն մեծը՝ կանխամտաժուրեանք գործուած մարդասպանութիւնը, որուն համար պատրաստ է պատիժներու էն ստակալին՝ հակամահաբարձեանց կողմանէ:

Արդ, եթէ համոզուինք որ այդ մարդասպանութենէն առաջ եկած չարիքը շատ քիչ է գլխաւոր պատիժին արտադրած շարիքին բաղդատմամբ, ասկէ պիտի հետեւի որ ասիկայ ալ աւելի օրինաւոր չի պիտի ըլլայ իբր շափազանց, սա պատճառաւ որ աւելիին մէջ պարունակուած է նուազը:

Ասիկէ զատ, նոյն իսկ կանխամտածութեամբ մարդասպանութեան մը զոհը՝ յարձակումէն առաջ կ'անգիտանայ զխօսն գալիքը, չի գիտեր գլխուն վրայ կախուած Տամոկղէսի սուրը, չի հաշուեր անձկութեամբ, սոսկումով օրերը, փամբըրը, վայրկեանները որ զինքը կը բաժնեն այն ժամանակէն ուր մարդասպան ձեռքը զինքը պիտի զարնէ:

Բոլորովին տարբեր բան կը պատահի յանուն օրինաց դատապարտեալ մէկու մը համար, որ կը սոսկայ մէն մի վայրկեան այն կեանքին համար զոր պարտի կորուսանել:

Գատապարտութենէն մինչև գործադրութեան ատեն կ'անցնին օրեր, շաբաթներ, և խնդրուած և յուսացուած շնորհը չի տրուիր, և գործադրութիւնը պարտի տեղի ունենայ: Այն ատեն, դատապարտեալը կը սկսի համբել վայրկեանները, և մէն մի ժամը կը գառնայ այդպէս դժոխքին յաւիտեանականութիւնը: Ար սկսին սոսկալի տագնապները՝ Մահուան դատապարտեալի մը վերջին 24 ժամերը Վիքթոր Հիւլիոյին:

Արեւմտեան, պէտք չ'է բռնուիլ վրէժխնդրութեան ոգիէն, և որ աւելի գէշն է՝ պէտք չ'է շփոթել և փոխանակել արդարութիւնը վրէժխնդրութեան հետ՝ իբր թէ քանի որ մարդասպանը մարդ մեռցուցած է պէտք է որ ինքն ալ մեռնի:

108.

Սատիսանաւորելի չ'է.

Յուցնելու պէտք չի կայ որ մահուան պատիժը ըստ ինքեան աստիճանաւորելի չ'է: Ապաքէն, ինչ պիտի ընեն չափաւորելու համար զայն իւր տեւորչրեանը մէջ: Կրնայ մահուան պատիժ մը, այսինքն, մահ մը՝ աւելի երկար, կամ աւելի կարճ ըլլալ: Եւ ինչ ընելու է զայն չափաւորելու համար՝ իւր սաստկութեանը տեսակէտով: Կարելի է՞ ըստ կամս առաւել կամ նուազ ցաւագին կապուցանել հոգւոյն մարմնէն բաժանումը:

Արդ, պատիժի մէջ աստիճանաւորելութիւնը անհրաժեշտ է զայն կարենալ յարմարցնելու համար յանցաւորութեան ծանրութեանը զանազան աստիճաններուն:

109.

Գարնանելի չ'է.

Մահուան պատիժը զարմանելի չ'է, և ստիկայ այնպիտի թերութիւն մըն է որ ինքնին կը բաւէ, նոյն իսկ եթէ եղած ըլլայ պատիժներուն էն արդարն և իրաւը, զայն անիծել տալու համար:

Օրինակի համար, անիրաւ տեղը դատապարտում մը դատաւորական սխալի մը հետեւանքով, և այդ առթիւ սխալութեամբ վճռուած և գործադրուած մահուան պատիժը դատաւորական մարդասպանութիւն մըն է:

Ո՞վ վերստին կեանք պիտի տայ անոր որ զոհ գնացած է սխալ դատաստանի մը վճռոյն: Ինչ օգուտ ունի անոր մահուանէն վերջը եղած պատուոյ վերականգնումը: Այդպիտի սոսկալի զէպքեր կը վիստան անցեալ ժամանակաց Արդարութեան տարեգրութիւններուն մէջ:

110.

Մահուան պատիժը օրինակելի՞ է.

Եթէ նոյն իսկ օրինակելի ըլլայ, միշտ և ամենուրեք դարձեալ քամահրելի է այնու համար որ, ոչ թէ միայն մէկ այլ երեք սկզբնական մեղքեր ունի որոնք զինքը բացարձակապէս և որով նաև ընկերայնապէս անիրաւ կը կացուցանեն. այս սկզբնական երեք մեղքերն են՝ թէ նաւեւատակակ չ'է, ոչ ալ աստիճանաւորելի և դարմանելի կամ բաւեալի: Ընդունելով հանդերձ որ ինչ ինչ պարագաներու մէջ կրնայ օրինակ ըլլալ, բայց հաստատապէս չ'ենք ընդունիր որ այդ այդպէս ըլլայ միշտ և անհրաժեշտաբար և իրականութիւնը զայն կ'ապացուցանէ փառաւորապէս, աւելի լաւ է ըսել զժբարդապէս:

Եւ յետոյ չի կրնար գիտցուիլ թէ երբ կրնայ օրինակելի ըլլալ—բան մը, որ կախումն ունի նաեղիսատեսներուն սրտին ոչ մարիկ տրամադրութեան, և դատաւորապէս զմանք կրկնու եղանակին—որով իւր օրինակելութիւնը բոլորովին պատահական է:

Ինչ ազդեցութիւն պիտի ընէ ժողովրդեան և հետեւաբար ապագայ յանցաւորաց վրայ երբ դատապարտեալը ելնէ ի կախազան՝ անտարբեր, ուրախ զուարթ և յանգուն գէմքով մը:

Ֆրանսայի մէջ, Ահակալութեան (Terreur) օրով կառավարողութեան տեղին ժողովրդեան համար զուարթութեան վայր մըն էր: Նշանաւոր են Tricoteuses de Robespierre-ները: Ժիւճեանք, նա մանաւանդ ժագօպէնները՝ զունդազունդ վերջին ամաններ զխած ատեննին, մահուան երեւոյթը այնքան տոյրական դարձած էր որ այլ եւս սոսկում չ'էր ազդեր:

Որովհետև, պատմութիւնը՝ որ մեր կեանքին ամենէն մեծ վարպետն է, մեզ կ'ըսէ որ շատ մը դատապարտեալներ իրենց վերջին վայրկեանին մէջ խոտտովանած են թէ՛ ոչ միայն իրենց կեանքին շրջանի մէջ ներկայ եղած են զլիսաւոր պատիժներու գործադրութեանը, այլ մինչև անգամ անյոգաբար ջանացած են և ուզած տեղ բռնել

որ չի զրկուին այդ տեսարանէն: Որով, այդ տեսարանը սովորած է զանոնք մահուան և հետեւաբար պնդացած անոնց սիրտը:

Թողունք այս մասին վերջին խօսքը հռչակաւոր ֆրանսացի հոգեբանի մը, որ իւր Բենական նոգեբանութիւն անուն երկին մէկ հատուածին մէջ կ'ըսէ. «Որ կերպով որ դատապարտեալը անվեհեր առաջ նետուի «վերջին տանջանքին, երգելով կամ գեղեկելով, բնաւ «բարոյական բան մը չկայ զլուսի մ'իյնալուն մէջ: «Եթէ մարդը գեղեկ, ժողովուրդը կ'ըսէ որ վատ մըն «է ան. եթէ հաստատ է և անխուով, կ'ըսէ որ քաջ մըն «է ան. եթէ երգէ և կէս մըն ալ ծիծաղի, որպէս ի. «Լաթուր, ժողովուրդը այլ եւս բան մը չի հասկնար, «ամեն բան իւր մաքին մէջ կը խառնակի և կը շփոթի, «և միակ տպաւորութիւնը զոր կրնայ զգալ՝ անբարոյ «յական տպաւորութիւնն է մարդկային կեանքին համար «եղած կրկին նախատինքին որ կը պոռթկայ ուժիրով և «պատիժով»:

Ուրեմն, ինչ որ պարտ է ըլլալ արգարութեան մէկ սոսկալի ողբերգութիւնը՝ կը փոխուի կատակերգութեան մը, որուն զերակատարներն են դահիճն և իւր զոհը:

III.

Քաղաքական յանցանքներ.

Եթէ գիտելու ըլլանք գլխաւոր գործադրութիւնը քաղաքական յանցանքներուն մէջ, Պետութեան յանցանքներուն մէջ, այն ատեն մահը թէպէտ օրինակելի է, բայց ոչ օրինակելի օրէնսդրին ուղած իմաստովը, այսինքն թէ այդպիսի յանցանքները արգիւելու իմաստովը, այլ հակառակ իմաստով, այսինքն ուրիշներն ալ զրգուելու համար շարունակելու այդ դատապարտեալներուն ձեռնարկած գործը:

112.

Հասարակաց խիղճն ալ կը բողբէ վերջին տանջանքին դէմ, և ասիկայ կը հաստատուի այն խորշումէն զոր ամէն պատուաւոր հոգի կը զգայ դահիճը տեսած առան, խորշում մը՝ բնական և անգիտակից. այս խորշումին մէջ կը յայտնուի բնութեան օրէնք մը:


113.

Մահուան պատիժը անբարոյական է.

Մահուան պատիժը անբարոյական ալ է, որովհետեւ կը վատթարացնէ՝ ինչ որ ալ ըսուի ասոր հակառակ՝ ժողովրդեան բարոյական զգացողութիւնը, և ի դէպ է յիշել աստանօր ինչ որ ըսինք անոր օրինակելութեանը վրայ խօսած ատեն:

Արդէն սա եղելութիւնը միայն թէ՛ իրաւագիրներէն ոմանք խորհուրդ կու տան և օրէնսդրութիւններէն ոմանք ալ կը տրամադրեն որ մահուան պատիժները ի տես ժողովրդեան չի կատարուին, ամենէն հաստատ ապացոյցն է թէ գլխաւոր պատիժին հրապարակայնութիւնը վնասակար է բարոյից, մինչդեռ ծածուկ կերպով արուիւն ալ կը կորսնցնէ ամբողջովին կամ գրեթէ իւր մինչև յերկինս բարձրացուցուած օրինակելութիւնը:

Բայց ասիկայ ալ՝ գրեթէ ամօթով մը՝ ծածկել ուզել չ'է՞՞ այդ տխրագին տեսարանը:



114.

Մանուսան պատիժը ըստ ինքեան անհասար է.

Ամենքն ալ միեւնոյն հաւասարութեամբ յարած չ'են կեանքին, և որով՝ կեանքին կորուստը ամենուն համար ալ հաւասարապէս ցաւագին չ'ըլլար, ոմանց համար մաշաւանդ և ոչ իսկ շարիք մըն է:

Այս եղելութիւնն ալ սպացուցուած է պատժողական արդարութեան տարեզրութիւններուն մէջ, և արդէն մահուան պատիժին համեմատականութեան և օրինակելիութեան թերութեանը վրայ խօսած տառնախաւսնոր օրինակներն ալ ցուցուցինք:

Էզրակացութիւն

Մինչև հոս ուրիշ բան չ'ըրինք եթէ ոչ պարզել այն պատճառներն որոնցմով զլիաւոր պատիժը պատիժ մըն է, զոր պէտք է վտարել Օրինագրքերէն:

Այժմ, կու գանք եզրակացնել Գարբարայի սա հետեւեալ գեղեցկիմաստ խօսքերով թէ՛ մանուսան պատիժը անհրաժեշտ չ'է այն տեղն ուր կը փայլի ըստարակրութեան ըրչաւ մը, և այն տեղն ուր կաւարտութիւնը իւր տկարութեանը գիտակցութիւնը չ'ունի:

Եւ քանի որ մահու տանջանքին կուսակիցները կը կրկնեն թէ օրինաւոր է և արդար, որովհետեւ օգտակար և անհրաժեշտ, և մենք՝ քաղիւով հանդերձ անոնց գետնին վրայ՝ կը յաւելունք որ և ոչ մէկը մինչև հիմայ ստուգարար սպացուցած է անոր անհրաժեշտ և օգտակար ըլլալը, այնպէս որ շատեր ատոր հակառակին են համոզուած, և թէ թեր ու դէմ այնքան ծանրակշիռ փաստեր կան, զորս գոնէ ուրանալն անկարելի է:

Ի՞նչ կը նշանակէ տտիկայ. թէ առ նուազն կասկած մը կայ անոր անհրաժեշտութեանը վրայ. գոնէ այդքանը չ'նորհելու է, ի սէր Աստուծոյ:

Իայց կասկածը, կրկնենք Ապինիի հետ¹, այս նիւթին

1. «Della pena capitale».

մէջ բուռ է միայն ինքնին, որպէս զի չի գործածուի զսպելու յատուկ այդպիսի սոսկալի միջոց մը: Ատիկայ յիշեցնել կու տայ այն բիրտ ժամանակներն, ուր քաղաքային իշխանութեան խորհրդանիշն էր կացինը:

Արդ, մահու տանջանքին ջնջմանը համար մեր քուէն տալէն վերջը փակենք մեր այս Գասընթացքը Պատժական Իրաւագիտութեան, որ ինչպէս կ'ըսէ Իէհէրինկ¹. «Կապ մըն է որուն կը զուգընթանան ամեն երակները, «ամենէն նուրբ և փափուկ ջիղերը, ուր ո՛ր և է սպաւորութիւն, ո՛ր և է զգայնութիւն կ'արթննայ և զուրէն զգաւ լի կ'ըլլայ. իրաւունքին կերպարանքն է որուն մէջ կը «ճանչցուի ժողովրդեան հաւաքական անհատականութիւնը, անոր խորհուրդը և անոր զգացումը, անոր «սիրտը և անոր կիրքերը, անոր քաղաքակրթութիւնը «կամ բարբարոսութիւնները, որուն մէջ՝ մէկ խօսքով՝ «կը պատկերանայ անոր ամբողջ հոգին»:

ՊՍՏՄԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ

ԳԼԽԱՒՈՐ ՊՍՏԻԺԻՆ ԶՆԶՄՍԵՐ ՎՐԱՅ.

Ամենէն առաջ, թէ Եւրոպիոյ և թէ Ամերիկայի մէջ, փոքր Պետութիւններն (կոմսութիւններ, դքսութիւններ, եւայլն) եղան որ մեզմէ յարաբարաբար քիչ հեռու ժամանակամիջոցի մը մէջ ջնջեցին մահուան պատիժը՝ հետեւեալով Թօքսանայի որ զայն ջնջեց առաջինն, այսինքն 1786ին, անոր տեղը դնելով ցկեանս տատանակիր աշխատութիւնը:

1848ին՝ զլիաւոր պատիժին ջնջումը գրեթէ համայն Եւրոպիոյ խորհրդարաններուն Օրակարգին մէջ անցաւ:

1. R. de Jhéring, ԺԹ. դարուն նշանաւոր գերմանացի իրաւագետ մըն է:

Փոքր Պետուշիաններուն հետեւեցան երկրորդական Տէրութիւններէն շատերը, որպէս Փօրթուզալ, Սաքսանիա, Եւայլն:

Քայսարակի մէջ ջնջման քուէին առիթ տուաւ Հօլթցէն աօրֆի կողմանէ ներկայացուած խնդրագիրը զոր ստորագրած էին հարիւրաւոր լուրջ մարզիկ, համալսարանական փրօֆէսորներ, դատաւորներ, փաստաբաններ, զրազէտներ, պետական անձնաւորութիւններ:

Գալով Խապիոյ, Երեսօխոսանական Ժողովը կրկին կրկին անդամներ քուէարկած է մահուան պատիժին ջրնջումը, և ասոր տեղը կը տրիէ այսօր ցկեանս տաժանակիր աշխատութեան պատիժը: Այս պատիժին է որ ենթարկուեցաւ անիշխանական — մարդասպանն Պրէշի, այս մարդակերպ հրէշը, որ Խապիան զրկեց իւր թագաւորաց ամենէն բարիէն էն վեհանձնէն, Ժողովրդաւէր Ումպերթօ Ա. բարեխշտակ արքայէն (օգոստոս 1900): Բայց այդ պատիժը կրելէ առաջ, այդ ճիւղը պարտ է շղթայակապ փակուած մնալ խուցի մը մէջ, տեսակ մը խոր — վիրապի մէջ, ուր բնաւ լոյս չի պիտի տեսնէ և ոչ ալ պիտի լսէ մարդկային խօսք մը. գերեզման մըն է առիկայ՝ իւր բոլոր ստակումովը, և այս պատիժը կ'ըսուի երկասրօջի պատիժ¹:

1848ին՝ Պրանտո շնորհիւ Կիլօյի, ջնջեց քաղաքական յանցանքներու համար ալ գլխաւոր պատիժը իսկ վերջերս 1906—1907 տարեշրջանին մէջ, Ա. Ֆալիէսի նախագահութեան օրով և նախարարապետ Սառիէն Գլէմանսօ նախարարութեան նախաձեռնութեամբ, մահուան պատիժը բոլորովին վտարուեցաւ Փրանտական Օրինագրէն:

1. *Ergastolo* կամ *Ergastule*, լատիներէն բառն է *Ergastulum* որ ինքն ալ առաջ եկած է յունական *Εργαστηριον* բառէն որ կը նշանակէ տեղի յոգևորեան, արևորեան, աշխատորեան, և հին Հռովմայեցոց քով ստորերկրեայ տեղ մըն էր որ լոյս կ'առնուր մի միայն վրան բացուած քանի մը ծակ տեղերէն: Ապտամբ և աննազանդ գերկները ճիշդ այդ բանտերուն մէջն էր որ կը փակէին, բանտեր զոր *Ergastulum* կը կոչէին, ուր գեղերը կ'անցնէին՝ իրարու վրայ ազած ձուկի պէս սեղմուած և ցորեկն ալ ստիպուած էին մշակութիւն ընելու շարունակաբար՝ ոտքերնին շղթայակապ:

Պէշիքոյի մէջ թէպէտև օրէնքով կայ մահուան պատիժը, բայց ոչ իրականութեամբ, որովհետև այս երկրին մէջ արքայական ներումը մեռեալ տառի վերածած է այդ օրէնքը: Արգէն, միւս բոլոր երկիրներուն մէջ ուր ջնջուած է, զործագրութիւնը բացառութիւն դարձած է և ներումն ալ կանոն:

Այսպէս ալ Թուրքիան, իւր Օրինագրքէն վտարած է մահուան պատիժը, վերապահելով զայն մի միայն բացառիկ պարագաներու, օրինակ իմն քաղաքական ծանր յանցանքներու համար:

Վ Ե Ր Զ

Չորրորդ Մասին

և

Պատմական Իրաւագիտութեան

Էջ տող

17 15	կառաւարէ	կառավարէ
23 16	անբարոյականութիւնը	անբարոյականութեանը
25 1	կը պարտինն	կը պարտին
21 29	Գարմինեանիի	Գարմինեանիի
26	վերջին միանգամ այն	միանգամայն
28 2	վարեն Տէ Պրոյ	Տը Պրոյ
29 13	օրինագիտութեան	օրէնսգիտութեան
46 14	ճամբէն տալու	ճամբէն շեղել տալու
55 4	պատժականօր էնքին	պատժական օրէնքին
57 14	հոգեբուժութիւնը	հոգեբուժութիւնը
60 7	որոնց,	որոնց
61	վերջին որ նոր	որն որ
65 3	չ'ունենալ	չ'ունենար
84 10	երբ	ե՛րբ
84 32	արգելուէր	արգիլուէր
93 5	զուրիշները	ուրիշները
93 10	վարեն նպաստելու	նպաստելու
96 3	եթէ	թէ
101 18	կողմանէ.	կողմանէ,
104 14	խօսքով	մէկ խօսքով
119 9	վարեն այս ինչ մէջ երկրի	այս ինչ երկրի մէջ,

